



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

343.8  
F-36

$\frac{1}{10}$

~~4000 - 55~~

150

10-40

~~80~~

20

27

10

10

10

10

~~30~~

2802-10

343.8

P 36

Հունվար  
Կոմիտասի Ձեռագիրը  
Գրության պատճեն  
4. Ժամանակ

1906 Խն. 25 Գևիկը<sup>բ</sup>  
ԶՆՏԱՆՆԵՐԸ

(ԻՄ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՔ)

Գրեց  
ԿԱՐԱՊԵՏ Խ. ԲԱՐԴԱՐԵԱՆ

40  
No. 90

ՀԱՅ 55

40  
ՀԱՅ

ՊՈՍԹԸ

Տպագր. «Զայն Հայրենեաց» ի

1904



01.07.2013

37.069



## ԶՆՏԸՆՆԵՐԸ

1898 թուականի Հոկտեմբեր ամսոյն վերջն էր, երբ Աղէքսանդրիաէն կը մեկնէինք Պոլիս։ Այդ միջոցին թուրք կառավարութիւնը կ'արտօնէր թուրքիա մուտքը բոլոր այն հայերուն՝ որոնք պիտի կրնային ապացուցանել թէ արտասահմանի մէջ ո՛ւ և է յեղափոխական ճիւղի անդամակցած չեն, ու պիտի կրնան մէկէ աւելի վստահէլի երաշխաւորներ տալ իրենց հաւատարիմ հպատակ ըլլալուն, պայմանաւ սակայն՝ որ ամէն վերադարձող իր ծննդավայրը բնակի՝ և ո՛չ այլուր։

1896ի կոտորածներէն խոյս տուող հարիւրաւոր հայր, որոնք ապաստանած էին Եգիպտոս, ենթարկուած էին անտանելի թշուառութեան։ Ասոնց մեծագոյն մասը կը բնակէր հաւնոցի նմանող տախտակեայ իրձիթներու մէջ՝ որոնք կառուցուած էին Աղէքսանդրիոյ Հայոց եկեղեցւոյ շրջաբակին մէջ։

Եգիպտահայերուն կողմէ եղած նիւթական նպաստն անբաւական էր այդ թշուառներուն ապրուստն ապահովելու, և տեղոյն Հայոց Թաղական Խորհուրդը միջոցներ ձեռք առած էր այդ փախստականներն իրենց տեղերը կամ այլուր դարձնելու համար։

Այսպէս՝ ամէն հայ որ Թաղական Խորհուրդի յանձնարարագրով կը ներկայանար՝ Եգիպտական կառավարութենէն կը ստանար ձամբորդութեան անցագիր մը ձրիաբար։ Թաղական Խորհուրդն յաջողած էր նաև հա-



57152-66

մաձայնիլ բոլոր նաւային և երկաթուղիի ընկերութիւններուն հետ՝ ըստ որում իր կողմէ յանձնարարական կրող ո'և է գաղթական հայ կրնար տեղէ տեղ փոխադրուիլ կէս տոմսագնով միայն, և այդ կէս տոմսագինն ալ Թաղական Խորհուրդն ինքը կը հայթայթէր՝ տեղացի հայերու կողմէ եղած նպաստի Սնտուկէն:

Ես թէկ Պոլսոյ մէջ տեղի ունեցած ջարդերէն շատ առաջ կամովին պանդխտած էի Ամերիկա, և նիւթապէս ալ ենթակայ չէի հոն ապաստանող փախստականներու վիճակին, ու միայն հիւանդութիւնս բուժելու յոյսով եգիպտոս գացեր էի՝ անկէ ալ Պոլիս երթալու համար, և սակայն գաւառացի ծնած ըլլալու մեղքս արգելք կ'ըլլար ինծի առիթէն օգտուելով Պոլիս մտնելու, քանի որ թուրք կառավարութիւնն ամէն վերադարձող հայ՝ հըսկողութեան տակ՝ իր ծննդավայրը կ'աքսորէր:

Եթէ Պոլիս ծնած ըլլալու բազդէն զրկուած էի, միւս կողմէն Պոլսեցի խիստ ազդեցիկ հայ էֆէնտիի մը պաշտպանութիւնը վայելելու յոյսն ունէի՝ իր քով ծառայող մէկ մտերիմ բարեկամիս բարեխօսութեանը կըռթնելով:

Այսպէս՝ խառնուելով տասի չափ Պոլսեցի գաղթականներու՝ Թաղական խորհրդոյ յանձնարարագրով եղիպտական կառավարութենէն Պոլիս երթալու անցագիր մը ստացանք, և ոռւսական շոգենաւով մը ճամբայ ելանք դէպի Պոլիս, նախօրօք հետեւեալ նամակն ուղղելով հոն գտնուող բարեկամիս.

Աղքասանդրիա, 15 Նոյմ., 1898

Սիրելի՛ ընկերակիցս,

Ամերիկայէն գրած վերջին նամակս անշուշտ ստացեր ես, և անկէ արդէն գիտես որ հիւանդացեր եմ ու հիւանդանոցի մէջ վիրաբուժական գործողութեան մը ենթակայ ըլլալէ յետոյ՝ ճամբայ ելած եմ դէպի եգիպտոս, ուր կը գտնուիմ ամիսէ մը ի վեր: Հի-

մա բաւական առողջ եմ, սակայն այստեղ ո'չ ծանօթունիմ և ոչ ալ ո'և է զբաղում գտնելու յոյսը: Ամերիկա չեմ կրնար վերադառնալ հիւանդութիւնս նորոգելու վախէն: Հայրենիք ալ չեմ ուղեր երթալ կէս առողջ վիճակով ճամբորդելու դժուարութեան և այնտեղ բըժիկ ու դարման չկենալուն համար: Կ'ուղեմ անպատճառ Պոլիս գալ՝ թէ՛ վաղածանօթ բարեկամներս տեսնելու փափաքով և թէ այդտեղ դարմանուելու և զբաղում մը գտնելու դիւրութիւններ ունենալու յոյսով: — Սակայն այստեղի տարածայնութիւններէն կ'իմանամ որ Օսմաննեան կառավարութիւնն արգիլած է ո'և է գաւառացի հայու մուտքն ի Պոլիս, և ամէն ոք իր ծննդավայրը կ'աքսորէ հսկողութեան տակ: Զեմ գիտեր թէ ո'քան ստոյգ է այս տարածայնութիւնը, սակայն քեզի ալ յայտնի է որ եթէ զիս ալ այս վիճակովս աքսոր ընեն՝ ապահովարար կէս ճամբան պիտի մեռնիմ: Ուստի ապագայ հաւանականութեան մը առջեն առած ըլլալու համար՝ նախապէս ձեզ կը դիմեմ խնդրելով որ դուք ձեր վսեմաշուք տիրոջը ներկայացնելով իմ պարագաս՝ իր բարձր պաշտպանութիւնը խնդրէք: Երբ տեսնէք որ իրօք կառավարութեան կողմէ արգելք կը դրուի իմ Պոլիս մտնելուն՝ մէկ կողմէն ձեր տիրոջ բարեսրտութեանն ու միւս կողմէն ձեր անձնուէր բարեկամութեան վրայ կատարեալ վստահութիւն ունենալով՝ յառաջիկայ չորեքշարթի իսկ ոռւսական շոգենաւով ճամբայ պիտի ելլեմ Պոլիս գալու, առանց այս նամակիս պատասխանին սպասելու:

Ընդունէ անկեղծ սէրս.  
Քոյդ \*\*\*

Սոյն նամակը թղթատարին յանձնելէս քանի մը օր յետոյ, միւս ճամբորդներուն հետ նաւ նստեցանք դէպի Պոլիս, ձեռքերնիս ունենալով մէկ-մէկ եգիպտական անցագիր, որուն մէջ զիս նշանակած էին իբրև թրքականական, մինչդեռ ես տարիներ առաջ Ամերիկեան

Քաղաքացի եղած էի : Բայց ստիպուած էի Ամերիկացի ըլլալս քիչ մը ատեն մէկդի դնել : Անշուշտ ասիկա բացարձակ օրինազանցութիւն մըն էր իմ կողմէս , և անարդանք մը դէպի Ամերիկեան դրօշը , սակայն խիզն հանգիստ էր՝ «Հարկն օրէնքը կը լուծէ»ի սկզբունքով : Եւ չէ՞ մի որ Ամերիկեան կառավարութիւնն ինքը տեղի կուտար որ մենք երբեմն հարկադրուէինք ուրանալ աստեղազարդ դրօշը , քանի որ ան չէր կրնար իրեն հաւատարմութիւն ուխտողները պաշտպանել թրքական անիրաւութեանց և հալածանքներուն դէմ , և թոյլ կուտար որ թուրքն անպայման կերպով իր հողէն արտաքսէ ամէն անոնք՝ որոնք Սուլթանն ուրանալու և Ամերիկեան դրօշին տակ . զինուորագրու ելու մեղքը գործած էին :

— է՛հ , կ'ըսէի ինքնիրենս , քանի որ Ամերիկեան կառավարութիւնը՝ իր ահարկու զօրութիւնով՝ թոյլ կուտայ որ իր քաղաքացիներն հալածուին ու վռնտուին թուրքիաէն՝ առանց ո՛ւէ արդարացուցիչ պատճառի , մեր կողմէ եղած առերկեցիթ ուրացումը գոնէ պէտք է որ յանցանք մը չի նկատուի :

Հասանք Պոլիս վերջապէս : Նաւը կանգնեցաւ զալաթիոյ քարափին առջեւ : Բացի հայերէն՝ բոլոր ճամբորդները դուրս ելան : Քարափի ոստիկանատնէն նաւ եկող ոստիկանը բարձրաձայն պոռաց թէ «Բոլոր հայ ճամբորդները թո՛ղ սպասեն ամենէն վերջը» : Երբ նաւը պարպուեցաւ իր բոլոր ճամբորդներէն , այն ատեն մեզ հայերս մասնաւոր մակոյէներու մէջ լեցնելով քարափի պահականոցը տարին :

Առաջին գործերնին եղաւ վրայ գլուխնիս լաւ մը խուզարկել : Իրենց խուզարկութեան ձևի մասին յստակ գաղափար մը տուած ըլլալու համար կը բաւէ ըսել , թէ գլուխնուս մազերն իսկ կը քաշէին՝ վստահ ըլլալու թէ՝ չըլլայ՝ որ կեղծ մազ դրած և կեղծ մազին ու գըլխու մորթին մէջ տեղը վտանգաւոր թուղթ՝ մը կամ ուէ բան պահած ըլլանք :

Քննեցին նաև մեր անցագրերը : Քննիչ պաշտօնեան իր առջեւ ունէր հայ անուններ պարունակող խիստ երկար ցանկ մը : Ասոնք , անշուշտ , թրքաց բառով՝ «Խոռովարար»ներու անուններ էին : Քննիչն ամէն անցագրի քննելու ատեն՝ անգամ մը աչքէ կ'անցնէր այդ երկար ցանկը , տեսնելու համար թէ արդեօք այդ անունը կը գտնուի «խոռովարար»ներու շարքին մէջ :

Այդ քննութիւններու պահուն՝ մեր ընկերներէն մէկուն անցագրին վրայ քանի մը տող բան գրեց թուրք պաշտօնեան և յանձնեց ոստիկանի մը որ վեր տանի , «Միւտիւր պէյ»ին ցոյց տայ : Ոստիկանը մեր ընկերով անցագրիրը վեր տարաւ , և ահա՝ քանի մը վայրկեանէն ետ դարձաւ ուրիշ ոստիկան մըն ալ հետը ու այդ անցագրի տիրով ձեռքերը «քէլէփչէ» զարնելով առին գացին : Թէ ի՞նչ էր պատճառը որ այդ մեր ընկերը շղթայելով մասնաւոր հսկողութեան տակ առին , — չգիտցանք : Բան մը չի յայտնեցին այդպէս ընելնուն համար : Եւ արդէն ո՞վ կը համարձակէր հետաքրքրուիլ , հարցում մը ընել : Իսկոյն հայհոյութեան տարագը և նոյն իսկ ապահով կ'իջնէր բերան բանալու յանդգնութիւն ունեցող հայուն գլխուն :

Մեզի ալ կարգ մը հարցուփորձ ընելէն յետոյ ; բոլոր խմբովին , առանց շղթայելու , ոստիկանի մը հսկողութեամբ դրկեցին Պապը Զապթիէ»ն (Կեդրոնական Ոստիկանատունը) :

Քարափի պահականոցէն մինչեւ Պապը Զապթիէն մեղ ընկերակցող ոստիկանը սկսաւ շարլաթանութիւններ ընել իր եղական մարդասիրութեան մասին , — թէ ինքը շատ Հայեր կը ճանչնայ եղեր , թէ կը սիրէ Հայերը , թէ կոտորածի ատեն շատ մը Հայերու կեանքը փրկեր է , թէ տաճիկները մեծ սիսալ մը ըրածեն մէկ երկու խոռվարար հայու համար ամբողջ Հայերը կառավարութեան դէմ ըմբոստ նկատելով և զանոնք ջարդել ուղելով , թէ ինքը վստահ է հայոց հաւատար-

մութեան մասին, թէ հայոց Պատրիարքը շատ լաւ և Սուլթանի վստահութիւնը վայելող մարդ է, և թէ մասնաւանդ հայերը շատ երախտագէտ ժողովուրդ են եղեր, քանզի նոյն ինքն այդ ոստիկանը խիստ առաջ կերպով վարձատրուեր է եղեր դուրսէն եկող հայերէն՝ որոնց համար ինքը բարեխօսեր է կեդրոնական Ոստիկանատան մէջ իրեն ծանօթ ազդեցիկ պաշտօնեաներուն, և թէ քանի մը վայրկեանի մէջ՝ զինք նախապէս վարձատրող հայերը կրցեր է ազատել ամէն նեղութենէ և անոնց ազատ արձակուելուն արտօնութիւնը ձեռք բերել:

— Իշտէ պէօյէ, ազբարլա՛ր, սիզ պանա էկէր «Բարե» ալյէսինիզ՝ պէն տէ սիզէ «Աստուծու բարին» տիյէճէիմ, կէչէր կիտէրսինիզ եէրլէրինիզէ . . .

Իր այս վերջաբանէն յետոյ, խորամանկ ոստիկանը սկսաւ մեզմէ քանի մը քայլ հեռանալ, որպէսզի մենք պատեհութիւն ունենանք իրեն «բարե» մը տալու մասին խորհրդակցիլ: Հայերս խօսեցանք ու վիճեցինք մեր անհաճոյ ուղեկցին ներկայացուցած բացայատ առաջարկին վրայ որքան որ տեղը և ժամանակը կը ներէին, ու բոլորս միասին այն եղրակացութեան եկանք, թէ այժմէն փոքր «բարե» մը մատուցանելու ենք և մեծ մըն ալ մատուցանել խոստանալու ենք՝ երբ ըստ իր խոստան մեզի համար կը բարեխօսէ Ոստիկանատան մէջ՝ և մեր օճիքը կ'ազատէ աւելի մեծ «բարե»ներ պահանջող պաշտօնեաներու ձեռքերէն:

— Է՛հ, տղա՛ք, հայտէ՛, ցնծացէ՛ք տեսնենք, հանգանակութիւնը բացուած է, կ'ըսենք իրարու:

Ու քսակները կը բացուին և բռնադատեալ նուէրները կը հաւաքուին մեր ընկերներէն երիցագոյնին քով: Ոստիկանը նշմարելով որ գործը կարգադրուած է՝ կը մօտենայ մեզի. մեր ընկերն ի դիմաց ամբողջ խումբին՝ երեք կլոր ճերմակ «բարե» կը մատուցանէ «բարեխնամ» (!!!) կառավարութեան «հայասէր» պաշտօնէ-

ին՝ պատշաճաւոր ճառով մը, և նոյնպէս ի դիմաց խըմբին կը խոստանայ մեծ «բարե» մըն ալ տալ՝ երբ անյաջողի ոստիկանատունէն ազատել և ամէն մարդ իր տունը երթալու արտօնութիւնը ձեռք բերել: Ոստիկանը ոգեսրուած կը կրկնէ ու կը կրկնէ, մեզի վստահցնելով թէ ամենէն շատը կէս ժամէն աւելի չի պիտի սպասենք ոստիկանատունը:

Կը հասնինք Պապը Զապթիէն: Մեզի ընկերակցող վարպետ «եանքէսիճի»ն մեզ ապահով հոն հասուցած ըլլալու պաշտօնական թուղթն առնելուն պէս կ'անհետանայ առանց վերջին մեծ «բարե»ին սպասելու:

Ոստիկանատան առաջին պաշտօնէութիւնը, որուն ներկայացանք, խիստ համառօտ և անկարեսոր հարցուփորձ մը կատարեց: Բայց որքան որ իր հարցումները պարզ բաներ էին՝ այսուհանդերձ թուրք պաշտօնեան սուր և խուզարկու նայուածք մը կ'ուղղէր հարցաքըննութեան ենթակայ անձին վրայ, գտնելու համար կասկածոտութիւն մը կամ վարանում մը, որով պիտի կը ռնար ինքզինքին գաղափար մը տալ թէ արդեօք իր հարցերուն ճշդութեամբ կը պատասխանուի<sup>o</sup>, թէ ոչ կը կեղծուի:

Զի նայելով որ առաջին անգամն էր որ թուրք պաշտօնէի մը կողմէ կը հարցաքնուուէի, բաւական պաղարիւնութեամբ պատասխանեցի ինծի ուղղուած բոլոր հարցերուն, որոնք կը կայանային՝ անունս, մականունս, ի՞նչ ըլլալս, ծննդավայրս, ո՛ր ատեն պանդիստելս, ո՛ւր աշխատիլս, ե՛րբ թուրքիաէն գուրս երթալս, փախըստական թէ անցագրով երթալս, ո՛ւր հաստատուիլս, ո՛ւր և ի՞նչ գործ ընելս, ի՞նչ ճամբով գառնալս, ի՞նչու համար Պոլիս գալս և ո՛ւր հաստատուելու մադրութիւնս գիտնալու մէջ: Այս բոլորին պատասխանեցի կարելի եղած ճշդութեամբ: Պատասխաններս կ'արձանագըրէին մասնաւոր տոմարի մը մէջ: Տակաւին իր հարցերը չի վերջացած՝ պաշտօնեան յանկարծ վայրենաբար պոռաց երեսիս.

— Օլա՛ն, թէրպիկսի՛զ, էլլէրինի՞նա՞սըլ թութմուշ-  
սըն:

Թուրք պաշտօնէին այս յանկարծական դոռումը զիս  
շուարեցուց, և չի կրցի ըմբռնել թէ ի՞նչ ըսել կ'ուզէր՝  
«ձեռքերդ ի՞նչպէս բռնած ես» ըսելով: Մինչ ես վա-  
րանման մէջ էի՝ քովս կանգնած և զիս հսկելու պաշտօն  
ունեցող ոստիկանը՝ վրաս գթալու երևոյթով մը՝ մօ-  
տեցաւ և երկու քովէս կախ ինկած ձեռքերս բռնելով  
առջևս տարաւ, իրարու միացուց՝ բարեի կենալու ձեւ  
մը տալով:

Այս միջադէպն առաջին դասն էր որ կ'աւանդուէր  
ինձի թուրք պաշտօնէին կողմէ, սորվեցնելու համար  
թէ այստեղ Սմերիկա չէ, թուրքիա է, և պէտք է պաշ-  
տօնեաներու առջև սարկական ձևով բարեկի կենալ: Վեր-  
ջապէս համակերպեցանք այդ պահանջին, և թուրք  
պաշտօնեան շարունակեց իր հարցուփորձը:

Երբ կարգն եկաւ հարցնելու, թէ «Ո՞ւր պիտի կե-  
նաս, Պոլիս»:

— Այո՛, պատասխանեցի:

«Այո» պատասխանիս վրայ՝ պաշտօնեան նորէն կատ-  
ղեցաւ.

— Օլա՛ն, քէրաթա՛, «էվէթ» սէօլէմէ՛, «իշալլա՛հ»  
սէօլէ՛, «իշալլա՛հ»:

— Իշալլա՛հ, կրկնեցի ես ալ:

Այս երկրորդ դասն էր որ թուրք պաշտօնեան կ'ա-  
ւանդէր ինձի, սովորեցնելու համար թէ թուրքիոյ մէջ  
ոչ ոք աղաս է իր կամքին ուզած տեղն երթալ կամ  
բնակիլ, այլ ամէն բան կախեալ է թուրք պաշտօնեա-  
ներու քամահանոյքէն, և ուստի այս կարգի հարցումնե-  
րուն պէտք է որ պատասխանուի. «Իշալլա՛հ, էֆէնաի-  
միզ հիմմէթ պույուրուրիսէ»....

Առաջին հարցաքննիչին ձեռքէն օձիքնիս ազատելէն  
յետոյ՝ զիս տարին նոյնանման սենեակներ, ուր գրեթէ  
միւնոյն հարցերն ու արձանագրութիւնները կրկնուե-

ցան: Վերջապէս, հարցաքննութեանց իրբեւ արդիւնք՝  
ամփոփ տեղեկագրով մը զիս ներկայացուցին ոստիկա-  
նական նախարար Շէֆիդ պէյին, որուն արձակած վը-  
ճիոին համաձայն պիտի որոշուէր իմ բաղդս:

Ոստիկանական նախարարը կարծես չի բաւականա-  
ցաւ իրեն մատուցուած տեղեկագրէն և կրկնեց միւնոյն  
հարցումներն որոնց պատասխանն արդէն կար տեղեկա-  
գրուին մէջ: Բայց ես այս անգամ դասս լաւ սորված էի.  
և երբ Շէֆիդ պէյ հարցուց թէ «Ո՞ւր բնակիլ կը փա-  
փաքիս», «Պոլիս», պատասխանեցի, «Կթէ Զեր Վոե-  
մութիւնը չնորհք ընէ»:

Շէֆիդ պէյ իր հարցուփորձը վերջացնէլէն յետոյ՝  
վայրկեան մը մատածեց, ապա հօն կեցող պաշտօնէին  
հրամայեց որ զիս իմ ծննդավայրս զրկեն հսկողութեան  
տակ: Պաշտօնեան զիս բանտ առաջնորդեց՝ ի կարգին  
աքսորելու համար:

Կը խորհէի թէ նախարար Շէֆիդ պէյի արձակած  
վիստը վերջնական էր ու այլևս առանց հարցուփորձի  
զիս հայրենիքս պիտի աքսորեն:

Քովս գտնուած դրամն առին ըսելով՝ թէ իրենք ա-  
պահով կը պահէն և՝ ո՛ւ և է ժամանակ որ պէտք ունե-  
նամ՝ ուզած քանակութեամբս կրնամ ստանալ, մինչդեռ  
եթէ քովս մնար՝ բանտին մէջ գող, աւազակ մարդիկ  
շատ կան ու իրենք չեն կրնար երաշխաւորել որ բան-  
տին մէջ չի կողոպտուիմ:

Ամէն անգամ որ բանտապահէն կը պահանջէի որ  
20 զուրուշ բերէ ինձ, կազար ու մէկ դժուարութիւն  
ցոյց կուտար և պայման կը դնէր որ ճիշդ կէս առ կէս  
իրեն հետ բաժնենք իմ դրամս, կարծես թէ Ամերիկա-  
յի գործարաններուն մէջ հետո աշխատած ըլլար:

Այսպէս բացարձակ կողոպտուիլը շատ ծանր ու ան-  
տանելի կուգար ինձի: Երեք-չորս օր առանց գրամի  
մնացի և բաւականացայ միայն կառավարութեան կողմէ  
արուած օրական երկու կտոր չոր հացով: Եւ սակայն

աս ալ ոչ նուազ անտանելի էր. կը տեսնէի որ դրամ ունեցողները ուզածնին կրնան բերել տալ և ուտել, չոր հացով ապրիլ տաժանելի էր, բայց թուրք բանտապահին հետ դրամս բաժնելն ա'լ աւելի տաժանելի: Բարեբաղբարար, հետզհետէ ազգականներս իմանալով սկսան այցելել, և անզեկանալով կացութեանս մասին՝ սկսան օրը օրին պէտք եղած դրամն հայթաթել: Այսպէս տասնեհինդ օր բանտը մնացինք:

Տասնեհինգերորդ օրը, կէս գիշերին՝ քնացած տեղէս արթնցնելով՝ զիս տարին հարցաքննիչ ատեանը, ուր ներկայ էր քաղաքական յանցաւորներու մասնաւոր հարցաքննիչ իսմայիլ էֆէնտին, որ խիստ քաղաքավարութեամբ մը հրամցուց («ալույուրն, օթուրն») որ նըստիմ աթոռի մը վրայ: Ցոյց տրուած տեղը նստեցայ անխռով: Զիս ատեան առաջնորդող ստիկանին հրամայեց որ դուրս ելէ: Անոր մեկնելէն անմիջապէս յետոյ՝ իսմայիլ էֆէնտիի առաջին գործն եղաւ խիստ համակրական և անսպասելի քաղաքավարութեամբ որպիսութիւնս հարցնել անանկ անուշութեամբ մը՝ որ կարծես մտերիմ մէկ բարեկամս եղած ըլլար: Պահ մը փորձուեցայ ինքինքս աշխարհի է'ն լուսաւորեալ և քաղաքակիրթ երկրին մէջ կարծել: Վերջը տուփն հանեց և սիկարէթ մը հրամցուց, զոր մերժեցի խորին շնորհակալութեամբ մը՝ յայտնելով թէ կեանքիս մէջ բնաւ ծխախոտ չեմ գործածած: Ապացաւ յայտնեց որ զիս կէս գիշերին անհանդիստ ընել ստիպուած են, յայտնելով թէ կարդ մը օրինական ձեակերպութիւններու կատարման անհրաժեշտութիւնն հարկադրած է զիրենք այդ նեղութիւնը պատճառել ինձ, որուն համար կը յուսայ թէ ներողամիտ պիտի գտնուիմ ելն. և յոյս յայտնեց թէ այդ գիշերուան հարցումներուն եթէ ճշդութեամբ պատասխանեմ վերջին օրը պիտի ըլլայ բանտի կեանքիս և հետևեալ օրն աղաստ պիտի ըլլամ երթալու ուր որ ուզեմ: Այս մասին երդմամբ ապահովուցի իսմայիլ է-

ֆէնտին թէ՝ իմ պատասխաններս միայն և միայն ճըշմարտութիւններ պիտի ըլլան և թէ ո' և է պատճառ մը չի կայ որ ստեմ:

Իսմայիլ էֆէնտին՝ արձանագրութեան համար պէտք եղած թուղթն իր առջև դնելով՝ սկսաւ իր հարցումները.

— Ի՞նչ է անունդ, մականունդ, ծննդավայրդ, տարիքդ, արհեստդ, հայր, մայր, եղբայր, քոյր ունի՞ս, ե՞րբ և ինչո՞ւ համար պանդխտեցար, անցագրո՞վ թէ փախստական պանդխտեցար, ո՞ւր և ի՞նչ գործով պանդխտեցար, ե՞րբ և ի՞նչ գործով Ամերիկա գացիր, անցագրո՞վ թէ փախստական գացիր, հոն ո՞ր քաղաքը, ո՞ր փողոցը, թիւ քանի՞ տունը բնակեցար, սենեկակից ունի՞ր, բնակած քաղաքիդ հայերու հաւանական թիւն ի՞նչ էր, ինչո՞ւ Ամերիկայէն մեկնեցար, ո՞ր ճամբով, ի՞նչ նաւով և Եւրոպայի ո՞ր քաղաքներն հանդիպելով եգիպտոս գացիր, ո՞ւր և ո՞րքան ատեն մնացիր հոն:

Այս հարցումներուն իմ դիրքս չի վսանգելու չափով ճշդութեամբ պատասխաննեցի, որմէ յետոյ թուրք պաշտօնեան սկսաւ հետևեալ հարցումներն ընել.

— Պոլսոյ մէջ պատահած խոռվութեան ատեն Պոլսոյ ո՞ր թաղը կը բնակէիր:

— Կը ներէք, պէջ, արդեօք ասկէ առաջ տուած պատասխաններս սխալ ըմբռնած և սխալ արձանագրած էք, քանզի ըսի արդէն թէ Պոլիսէն մեկնած եմ 1890ին, մինչդեռ խոռվութիւնները պատահած են այդ թուականէն ծ-6 տարի վերջը:

— Հա՛, այդպէս ըսիք, հէ՛, կ'երեկի թէ սխալեցայ, — և ակնարկ մը նետելով կատարուած արձանագրութեան վրայ — այո՛, այո՛, շխակ արձանագրած եմ, դուք այն ատեն Պոլիս եղած չէք: Այս վերջերս արտասահմանէն եկող հայոց մեծագոյն մասը Պոլսոյ գէպերու ժամանակուան փախստականներն ըլլալուն համար էր որ սխալեցայ, կը ներէք այս առթիւ:

— Քա՛ւ լիցի, պէ՛յ, ներելու բան չի կայ, իմ փա-  
փաքս է որ ամէն ինչ ձիւդ ըլլայ և սխալմունք տեղի  
չունենայ, եթէ ոչ դուք ազատ էք կրկնելու ո՛ւէ հար-  
ցում քանի անդամ որ ուզէք:

— Ուրախ եմ, ըստ իսմայիլ էֆէնտին, ձեր ճշ-  
մարտութեան բծախնդիր գտնուելուն, ու եթէ շարու-  
նակէք այս ճշմարտութիւնը, կրնաք ապահով ըլլալ որ  
վաղն այլէս հոս չպիտի գտնուիք ու ազատ պիտի ըլլաք  
ձեր ուզած տեղն երթալ, իսկ հակառակ պարագային  
եթէ վերապահումներ դնէք ձեր պատասխաններուն  
մէջ, այն ատեն պիտի ստիպուինք զձեղ ձեր ճննդա-  
վայրը դրկել:

— Այդ մասին մազի չափ տարակոյս մի ունենաք,  
պէ՛յ:

— Բաիք թէ դէպքերու ժամանակ Ամերիկա էիք,  
այնպէս չէ՞:

— Այո՛, էֆէնտի:

— Այն ատեն Պոլիսէն փախչող հայերէն քանի՞ հո-  
գի Ամերիկա եկան:

— Չորս հարիւր հոգիի չափ:

— Այդ չորս հարիւրէն քանի՞ հատը քօմիթէի ան-  
դամ էին:

— Ուսկից կրնամ գիտնալ այդ բանը:

— Քանի որ Ամերիկա եկած ըլլալին գիտէք և քա-  
նի հոգի ըլլալն ալ գիտէք՝ պարզ է որ անոնց քանի  
հատը քօմիթաճի ըլլալնին ալ պիտի գիտնաք:

— Ամերիկա եկած ըլլալնին և քանի անձ ըլլալնին  
ամբողջ ժողովուրդը գիտէր արդէն, քանզի բոլոր թեր-  
թերը գրեցին թէ Պոլսոյ մէջ խոռվութիւն ծագած է,  
և չատ հայեր դուրս են փախչեր և անոնցմէ չորս հա-  
րիւր հատն Ամերիկայ եկած են: Սակայն անոնց քօմի-  
թաճի ըլլալուն կամ չըլլալուն մասին բնաւ բան մը չի  
գրուեցաւ, և իրենք ալ չէին յայտներ թէ իրենք քօ-  
միթաճի եղած են:

— Այդ լուրերն ո՞ր լրագիրները կը գրէին:

— Ամերիկացոց լրագիրները:

— Դուն անգլիերէն կարդալ գիտե՞ս:

— Ո՞չ:

— Հապա ո՞ւսկից գիտես թէ ատանկ լուրեր կը պա-  
րունակէին լրագիրները:

— Անգլիերէն գիտցող մեր բարեկամները կը կար-  
դային և մեզի ալ բերանացի կը պատմէին:

— Այդ փախստականներէն ո՛ւէ մէկը տեսա՞ր:

— Այո՛, մէկ երկու հատ մեր գտնուած քաղաքն  
եկած էին:

— Ի՞նչ կը պատմէին անոնք:

— Ո՞րն իր տեսածը կը պատմէր, ո՞րն իր լսածը՝  
Պոլսոյ մէջ պատահածներու մասին, թէ ի՞նչպէս մաս  
մը հայեր պանքան մտեր և ոռոմբ նետեր են, և իսլամ-  
ներն ալ բարկանալով սկսեր են հայերուն վրայ յարձա-  
կիւ, ջարդել, և թէ ով որ կրցեր է փախեր է են:

— Բաել է դուք դուրսն իմացաք որ Պոլիսն անա-  
տահով և խառնակ վիճակի մը մէջ է հայերու համար:

— Անչո՞ւշտ, իմացանք:

— Ուրեմն ի՞նչ վստահութեամբ ապահով երկիրը  
թողուցիր ու Պոլիս գալ ուզեցիր:

— Մեր Պատրիարք էֆէնտին ամէն կողմ նամակ  
գրեց և յայտնեց թէ բոլոր յանցաւորները պատժուած  
են, և խաղաղութիւնը կատարեալ է, և թէ ամէն հա-  
ւատարիմ անձ ազատօրէն կրնայ հայրենիք դառնալ և  
ապահովութիւն վայելել Օսմաննեան կառավարութեան  
հովանին տակ. մենք այլևս ո՛ւէ կասկած մը չունինք  
չի վերադառնալու:

— Բաել է դուք կը խոստանաք կատարեալ հաւա-  
տարիմ մեալ տէրութեան, և երեք մտիկ պիտի չընէք  
քօմիթաճիներու խոռվարար թելագրութիւններուն:

— Պէ՛յ, ալ ի՞նչ պատճառ կայ հաւատարմութենէ  
շեղելու քանի որ մեր կառավարութիւնը կը խոստանաց

մեզի ամէն ապահովութիւն և բարօրութիւն, և քանի  
որ մեր Պատրիարք էֆէնտին ալ նոյն բանը կը հաստա-  
տէ, ալ յիմարութիւն չէ՝ հաւատարմութեան ճամբէն  
ելլել. և միթէ հիմա՝ ալ քօմիթածի կայ. կարելի՝ բան  
է որ մեր պատրիարք էֆէնտին սուտ խօսի. անիկա բո-  
լոր հայերուս իմացուց որ ամէն բան վերջացած է եւ  
կառավարութիւնը շատ բարիքներ պիտի ընէ հայ հպա-  
տակներուն :

— Անչո՛ւշտ , անչո՛ւշտ , կառավարութիւնն երբէք  
իր հպատակներուն գէշը չուզեր , քանզի անոնք իր զա-  
ւակները կը համարուին , և կարելի՞ բան է որ հայր մը  
իր զաւակաց գէշն ուզէ : Երանի թէ ամէն հայ այժմ-  
եան Պատրիարք էֆէնտիին պէս ըլլար , այն ատեն այս  
երկիրը դրախտի պէս պիտի ըլլար հայերուդ համար ,  
դժբաղդաբար , այս վերջին տարիներու մէջ կարգ մը  
խռովարաբներ մէջտեղ ելան և փորձեցին հայ ազգն  
իր հաւատարմութեան ճամբէն հանել : Ուրախ եմ որ  
չի յաջողեցան :

— Անշուշտ չեն յաջողիր : Քանի որ կառավարութիւնն ամէն կերպով խոստացեր է իր ժողովուրդին պահովութիւն և դուք ալ կ'ըսէք թէ շատ բարիք պիտի ընէ՝ ալ ազգը խենթ է որ բարիքը թողու և չարիքին ետևէն երթալ :

— Կը հաճի՞ք ըստ թէ ո՞ր ճամբով գացիք Աղեք-  
սանդրիս :

— Մարսէլլի վրայով :

— Լոնտոն չի հանդիպեցա՞ր :

— Ո՞չ, Քրանսական նաւով ուղղակի Հավըր ելայ,  
անկից ալ Մարսէլլի վրայով ուղղակի Եգիպտոս դացի։  
— Մասսէսի մէջ չափ եղ ճանչնա՞ս։

— Ե արսէյլը սէչ հայ կը ձանչսա ո՞

$$= n \sum$$

— Արքան առեւ Աղքասանդրիա մացիր :

— Ե Յ Կ ասրսի չափ :

— Այսուղի ժանօթ մէկը ունի :

— Ո՞չ :

— Ո՞ր կը բնակէիր :

— Հայոց եկեղեցւոյ սենեակներէն մէկուն մէջ :

— Ո՞ր սրճարանը կը յաճախէիր ցորեկները :

— Եկեղեցւոյ մօտ իտալական սրճարանը :

— Հոն ուրիշ հայեր կը յաճախէի՞ն :

— Այո՛ :

— Ո՞վ էին հոն յաճախող հայերը :

— Անձամբ չէի ճանչնար, միայն դէմքերէն և իրենց երէն խօսելէն կը գիտնայի որ հայեր են :

— Կարդալ գրել գիտես, այնպէս չէ՞ :

— Այո՛, քիչ մը գիտեմ :

— Աղեքսանդրիոյ սրճարաններուն մէջ հայերէն ի՞նչ գեր կը կարդայիր :

— Հայերէն լրագրի չեմ հանդիպած այնտեղ :

— Դուն խոստացար որ ձշմարտութիւնը միայն պիխօսիս :

— Ապահով եղիր, պէ՛յ, որ տուած պատասխաններս ցն ու միայն ձշմարտութիւններ են, ու պիտի ըլլանէ վերջն ալ :

— Ի՞նչպէս կ'ըլլայ որ սրճարանի մէջ հայերէն լրաշես տեսած և չես կարդացած. հոն Պոլսոյ նման այնտեղ բոլոր սրճարաններու սեղաններուն վրայ ուն «Հնչակ» և «Դրօշակ» կայ: Ամէն մարդ կ'երթայ ստօրէն կը կարդայ: Ես ինքս Եղիպատոս եղած եմ, անձամբ տեսած եմ որ բոլոր հայերը սրճարաններու «Հնչակ» և «Դրօշակ» կը կարդան: Ինչո՞ւ համար ն կ'ուրանաս :

— Հաւանական է, պէ՛յ, որ ձեր ըստածին նման լեռ եղած ըլլայ այդ թերթերէն, բայց հաւատացէք որ չեմ հանդիպած, կամ այն է որ իմ յաճախած սրճարիս մէջ չի կայ եղեր, և կամ ես հետաքրքիր չըլլա համար չեմ տեսած: Եթէ ոչ ի՞նչ պատճառ կայ որ նել կամ չի տեսնելս պահեմ:



— Անշուշտ եկեղեցի կ'երթայիր :  
 — Այո՛, շատ անդամ :  
 — Այնտեղ, եկեղեցիին բակը, լրագիր չէին ծախեր  
բարձրաձայն պոռալով :  
 — Այո՛, երբեմն կը ծախէին . բայց որքան որ կը յի-  
շեմ, այդ ծախածնին ո՛չ «Հնչակ» էր և ոչ ալ «Դրօչակ» :  
 — Հասալ ի՞նչ թերթ էր ծախածնին :  
 — Վստահօրէն չեմ յիշեր թերթին անունը, կամ  
«Արեւը» էր, կամ ասոր մօտ անուն մը :  
 — Ռուեր թէ եկեղեցի կ'երթայիք այնպէս չէ՞ :  
 — Այո՛ :  
 — Ուրեմն կեռն էֆ . Մկրտիչեանը մօտէն կը ճանշ-  
նաք :  
 — Ո՞վ է այդ մարդը, պէ՛յ :  
 — Պոլսեցի լ . էֆ . Մկրտիչեանը չե՞ս ճանշնար :  
 — Ատանկ անուն մը չեմ յիշեր :  
 — Մի՛ ստեր, Եգիպտասոէն եկող հայերը բոլորն ալ  
կը ճանշնան, ի՞նչպէս կըլլայ որ դուն չես ճանշնար :  
 — Քա՞ւ լիցի, պէ՛յ, որ երբէք ստած ըլլամ : Ես մի-  
այն մէկ ամիս մնացի հօն, և ի՞նչպէս կը սպասէք որ  
հիւանդ, պանդուխտ գաւառացի մը մօտէն ծանօթ ե-  
ղած ըլլայ Պոլսեցի էֆէնտիի մը :  
 — Կարելի բան չէ որ մէկը ամիս մը եկեղեցին կե-  
ցած ըլլայ, և կեռն էֆէնտին չի ճանշնայ :  
 — Ինչո՞ւ, պէ՛յ, ատիկա ի՞նչ տեսակ մարդ է որ՝  
ամէն հայ պէտք է անպատճառ ճանչցայ ըլլայ զայն :  
 — Միջահասակ, իմաստ նիհար կազմով, բարակ երկայն  
երեսներով, թուխ աշքերով, երեսի երկու կողմէն ա-  
ծիլուած, իսկ մէջտեղը սրածայր մօրուս մը թողուցած,  
առատ պէտիբով և եւրոպական գլխարկով մարդ մըն է :  
 — Պէ՛յ, Եգիպտասոսի հայերու մեծագոյն մասը ձեր  
նկարագրածի ձեռվ մօրուս ունին և գլխարկ կը դնեն,  
անանկ որ ինծի համար անկարելի է վստահօրէն ըսել  
թէ՝ ձեր ակնարկած կեռն էֆէնտին երբէք տեսա՞ծ եմ

թէ ոչ . եթէ դէմքը տեսնեմ այն ատեն միայն կրնամ  
ըսել թէ այդ անձին ո՛կ է տեղ հանդիպած եմ թէ ոչ :  
 — Զեմ համոզուիր՝ որ դուք կեռն էֆէնտին որոշա-  
պէս ճանչցած չըլլաք, ձեր այս ուրացումը կասկածի  
կ'ենթարկէ ձեր ճշմարտախօսութիւնը, որուն համար  
նախապէս երդում ըրիք :  
 — Ես ի՞նչ պատճառ ունիմ ճանչցած մարդս ձեզմէ  
պահելու, պէ՛յ :  
 — Կարելի բան չէ որ մէկը Աղէքսանդրիոյ եկեղե-  
ցին յաճախ երթայ, և նոյն եկեղեցւոյ Թաղական Խոր-  
հըրդոյ քարտուղարը չի ճանշնայ : Ես չեմ կրնար այս  
բանին համոզուիլ :  
 — Ապահով եղիք, պէ՛յ, որ մազի չափ ուրացում  
չի կայ պատասխաններուս մէջ :  
 — Խամայիլ էֆէնտին՝ որ շատ քաղաքավարութեամբ  
կը կատարէր իր հարցուփորձը՝ ոկսաւ նեղուիլ ու բար-  
կութեան նշաններ ցոյց տալ, և յարեց .  
 — Աստուծոյ սիրուն՝ զիս մի յոգնեցներ, շիտակն  
ըոէ : կեռն էֆէնտին ճանշնալուդ մէջ քեզի ո՛կ է վնաս  
մը չի կայ, միայն կ'ուզեմ որ ճշմարտութիւնը խօսիս :  
կեռն էֆէնտին ոչ միայն Աղէքսանդրիոյ Թաղական Խոր-  
հըրդոյ քարտուղար է, այլ նաև «Հնչակ» ընկերութեան  
«Պաշ-Քօմիթա»ի անդամէ, և տեղւոյն մէջ խիստ հան-  
րածանօթ :  
 — Նատ կը ցաւիմ որ կը յոգնիք, բայց ինծի հա-  
մար անկարելի է տեսած կամ չտեսած ըլլալս յիշել,  
մինչև որ անձը չի տեսնեմ :  
 — Ուրիշ մէկն հարցնեմ :  
 — Հրամմեցէ՛ք :  
 — Արփիար էֆէնտի Արփիարեանը կը ճանշնաք :  
 — Ատանկ անուն մը չեմ յիշեր, պէ՛յ :  
 — Այս ըսած անձս կօնտօն կը մնայ : Ա՛ն ալ կեռն  
էֆէնտիի հետ «Հնչակ չիրքէդ»ի «Պաշ-Քօմիթա»ին ան-  
դամ է : Երբեմն Եգիպտասոս կ'երթայ . հաւանական է որ

այս միջոցիս, ան ալ Աղէքսանդրիա եկած ըլլայ: Բոլոր  
հայերը կը ճանչնան զինքը:

— Ես չեմ ճանչնար ատանկ անձ մը:

— Ինքը՝ միջահասակ, ցրուեալ ճերմակախառն մօ-  
րուսով, երկայն չսանտրուած մազերով, գլուխը վար  
հակած մարդ մըն է:

— Չեմ յիշեր ատանկ մէկը, պէ՛յ, պէտք է զինքը  
տեսնեմ որ կարենամ ըսել թէ՛ երբէք հանդիպա՞ծ եմ  
իրեն թէ ոչ:

Իսմայիլ էֆէնտին վերջացուց իր հարցաքննութիւ-  
նը և եղած արձանագրութիւնն ստորագրել ատառվ զիս  
բանտ վերադարձուց, առանց ըսելու թէ՛ ի՞նչ անօրի-  
նութիւն պիտի ըլլար ինձի համար:

Բարեկամս, որուն գիմեր էի խնդրելով որ՝ իր աի-  
րոջը պաշտպանութիւնը հայցէ, ամէն օր կուգար բան-  
տըն այցելութեան: Իսմացյ որ՝ իր էֆէնտիի կողմէն  
երկու նամակ բերած է սոտիկանական նախարար Շէ-  
ֆիդ պէյին, իմ Պոլիս մնալու արտօնութիւնը խնդրող,  
որոնց շարունակ կը պատասխանեն եղեր թէ՛ հեռագը-  
րած են Ամերիկա, թրքական հիւպատոսներուն, որ  
պէտք եղած քննութիւնը կատարեն ստուգելու համար  
թէ՛ ես Ամերիկայի մէջ ո՛ւ է յեղափոխական խումբի  
կը պատկանի՞մ եղեր, թէ ոչ: Այդ տեղեկութիւններն  
հասնելէ յետոյ միայն իմ մասին վերջնական վճիռ մը  
պիտի կրնան տալ:

Ամէն օր միենոյն պատասխանը. «Ամերիկայէն դեռ  
պատասխան չեկաւ»: Այսպէս մնացինք երեք շաբաթ,  
ցուրտ և աղտոտ բանտին մէջ:

Առտու մը՝ մեր սենեակին մէջ բանտարկուած հայ-  
րենակից երիտասարդ մը դուրսի բակն ելլելով երբ վե-  
րադարձաւ, ըստաւ. «Ճիշդ հիմա ձեր գիւղէն նոր եկող  
ինն հոգի բանտ բերին. անոնցմէ ութը չափահասները  
բանտին միւս կողմը տարին, իսկ մէկը որ 15 տարեկան

պատանի մըն էր բերին ճիշդ մեր քովի սենեակը ան-  
չափահասներու յատկացուած տեղը փակեցին»:

Անշափահասներու սենեակի դռնապանը՝ ճերմակ  
մօրուոք ծեր քիւրտ մըն էր, որ միշտ կը սպասէր սեն-  
եակի դրան դուրսի կողմը. իսկոյն այդ լուրն առնելուս  
պէս վազեցի հոն, պղտիկներու բանտին դուռը և բա-  
նալիքի ծալէն պոսացի, թէ «Ք. գաւառէն ճիշդ հիմա  
եկող պատանին ո՛վ որ է, թող դրան ետե գայ»: Հոն  
բանտարկուած շատ մը պատանիներու մէջէն մէկն ե-  
կաւ, որուն դէմքը չէի կրնար տեսնել բանալիի ծակէն,  
քանզի սենեակը բաւական մութ էր:

— Դուն ես Ք. էն նոր եկող տղան, հարցուցի:

— Այո՛, պատասխանեց:

— Ո՞ր գիւղէն ես:

— Խ. գիւղէն եմ:

— Ի՞նչ է անունդ:

— Բ. է:

Անունը տալուն պէս յանկարծակիի եկայ, քանզի  
մեր գիւղին մէջ եղրօրմէս զատ ո՛ւ և մէկը չի կար Բ.  
անունով: Շարունակեցի հարցումներու:

— Ի՞նչ է հօրդ անունը:

— Խ. է:

— Ի՞նչ է մօրդ անունը:

— Ճ. է:

— Ուրիշ եղբայր ունի՞ս:

— Այո՛:

— Ի՞նչ է անունը:

— Կ. է:

— Ո՞ր է եղբայրդ:

— Ամերիկա է:

— Քեզ ո՞վ զրկեց Պոլիս:

— Մայրս զրկեց:

— Ինչո՞ւ համար զրկեց:

— Շատ նեղութիւն և պարտք ունէինք, դրկեց որ  
դրամ շահիմ և պարտքերը վճարեմ:

— Ինչո՞ւ, եղբայրդ Ամերիկայէն դրամ չէ՞ր դրկեր  
որ մայրդ քեզ Պոլիս դրկեց:

— Թէև եղբայրս շատ անգամ դրամ կը դրկէր, բայց  
անոր դրկածը չի բաւեց մեզ պարտքէ ազատելու: Ատոր  
համար մայրս զիս ալ դրկեց պանդխտութեան:

Մ' լ բնաւ տարակոյս չմնաց որ այդ պատանին նոյն  
ինքն եղբայրս էր, որ չորս տարեկան էր երթ որ ես  
հայրենիքէն պանդխտած էի: Բայց այդ եղբայրս մինակ  
միխթարութիւնն էր իր ծնողացը, որոնք շարունակ ա-  
ղի արցունքներով ինձի նամակ կը գրէին և կը պաղա-  
տէին որ հայրենիք վերադառնամ, քանզի ալ չէին կը բ-  
նար տոկալ իմ կարօտիս: Նիւթական վիճակնին ալ այն-  
քան գէշ որ՝ իրենց մէկ հատիկ 15 տարեկան զա-  
ւակն ատանկ վատանդաւոր պարագաներու մէջ պանդըն-  
տութեան զրկէին: Մինչդեռ մէկ կողմէն շարունակ զիս  
համոզել կը ջանային իրենց նամակներով թէ՝ նիւթա-  
կան վիճակնին շատ լաւ է, աւելորդ էր այլևս Ամերի-  
կա միալս:

Պէտք եղած բոլոր հարցումներն ուղղելէս յետոյ,  
երբ ապահով եղայ որ նոյն ինքն հարազատ եղբայրս է,  
այլևս չդիմացայ ինքինքս ծածկել իրմէն, և ըսի.

— Գիտե՞ս, ես քու եղբայրդ Կ. Ն. եմ:

— Ա՛յս, եղբայրս դո՞ւն ես, յարեց ներսէն:

— Այսո՛, ես եմ քու Ամերիկայ եղող եղբայրդ, եւ  
երեք շաբաթ է որ հոս բանաը կը գտնուիմ:

— Ի՞նչ պիտի ընեն քեզի համար:

— Տակաւին չեմ գիտեր, կամ Պոլիս կենալ պիտի  
արտօնէն կամ հայրենիք պիտի աքսորեն:

Դռնապանը, որ բարի ծերուկ քիւրտ մըն էր, եր-  
կու զուրուշնոց մը ձեռացը մէջ սահեցնելուս պէս, հա-  
ճեցաւ դուռը բանալ, երբ յայտնեցի թէ ներսի տը-

ղան իմ եղբայրս է, 11 տարիէ բաժնուած ենք, և հիմա  
բանտին մէջ զիրար կը գտնենք:

Ներս մտայ, տեսայ հետո խօսող պատանին, և փո-  
խանակ իսկոյն պլուելու, համբուրելու և կուրծքիս  
սեղմելու եղբայրս, որ անհունօրէն կը սիրէի, զարմաց-  
մամբ մը սկսայ երեսը նայիլ, որուն դիմագիծը բնաւ  
նմանութիւն չունէր մեր դիմագիծին, թէև 11 տարի էր  
որ տեսած չէի, ու կընար բոլորովին փախուած ըլլալ:  
Միենոյն անտարբերութիւնը պատեց նաև պատանին, ան  
ալ հարազատ եղբօր մը խանդաղատանօք չի վերաբեր-  
ուեցաւ ինձի: Այսպէս վայրկեան մը շփոթ վիճակի մէջ  
տեսակ մը ապուշ կտրած իրարու երես նայելէն յետոյ՝  
պատանին ձեռքէս բունեց քաշեց տարաւ սենեկին մէկ  
անկիւնը, և պարզեց գաղտնիքը՝ որ վայրկեան մը ա-  
ռաջ այնքան վրդոված էր զիս:

«Ես — բսաւ պատանին — եղբայրդ Բ. Ը չեմ, այլ  
ձեր դրացի Մ. Ն եմ. զիս Պոլիսէն հայրենիք աքսորե-  
ցին անգամ մը, հոն գիւղի մէջ ապրուստի ճար չունէի՝  
շատ թշուառ եղայ, կ'ուզէի կրկին պանդխտել: Բայց  
անգամ մը աքսոր գացած անձի մը ո՛ւ և տեղ երթա-  
լու համար անցագիր չէին տար, ես ալ թշուառութե-  
նէ չի մեռնելու համար ստիպուեցայ կեղծիքի դիմէլ, և  
առանց եղբօրդ յայտնելու՝ իր անունը վրաս առնել եւ  
իր անունով անցագիր հանել տալ: Ահա՛, այս է պատ-  
ճառն որ ամէն հարցումի եղբօրդ անունով և մականու-  
նով կը պատասխանեմ»: Երբ այս պատմութիւնը վեր-  
ջացուց, բսաւ.

— Կը խնդրեմ որ քեզ հարցաքննած ատեննին չի  
յայտնես որ ես եղբայրդ չեմ:

— Զէ՛, չէ՛, ապահով եղիր այդ կողմէն, միայն շի-  
տակին ըսէ՛, քովդ դրամ ունի՞ս ծախսելու:

— Ո՛չ, մէկ փարայ չէ մնացեր քովս:

— Ա՛յս այս մէկ-երկու զուրուշը, մինչև որ ինձի  
կրկին դրամ գայ: Կրկին կուտամ, ըսելով բաժնուեցայ:

Հետեւալ օրը՝ երբ բարեկամս կրկին ոստիկանաւուն դիմելով՝ կը խնդրէ որ . . . եան էֆէնտիի դրկածնամակներու պատասխանը տան, իմ ազատ արձակուելուս մասին, կը յայտնեն թէ՝ ինձ համար վճռուած է շայրենիք աքսորել: Ատոր վրայ բարեկամս կրկին դիմելով իր ափրոջը, պաղատագին կը խնդրէ որ զօրաւոր միջամտութիւն մը ընէ ինձ համար: Յայտնելով թէ՝ իր դրկած նամակներուն առանց կարեսորութիւն ընծայելու՝ զրկած նամակներուն առանց կարեսորութիւն ընծայելու՝ վճռուած են աքսոր դրկել, և թէ ինքն ապահով է, որ ես կէս ճամբան պիտի մեռնիմ, այդ կէս առողջ վիճակովս եթէ աքսոր երթամ:

. . . եան էֆէնտին իր արժանապատուութիւնը վիրաւորուած կը զգայ, որ իրմէն ստորագաս թուրք պաշտօնեաները իր նամակներուն կարեսորութիւն չի տալու չափ յանդգնութիւն ունեցեր են. ինքը Սուլթանի սիրելին ըլլայ, և Բարձրագոյն Դրան մէջ կարեսոր դեր ու պաշտօն ունենայ, անդին պարզ ոստիկանութիւն մը յանդգնի իր մէկ աննշան փափաքին գոհացում չի տալ: Բայց ի՞նչ օգուտ որ մէկ պարագայ մը կ'արգիլէ եղեր զինքն որ ուղղակի տէր կանգնի ինձի. այն ալ եղիպատոս հանդիպելուս պարագան է:

— Եթէ, կ'ըսէ . . . եան էֆէնտի, բարեկամդ Ամերիկայէն ուղղակի Պոլիս գար, ես անիկա Զալաթիոյ քարափէն իսկ կ'աղատէի, առանց թողելու որ ոստիկանաւուն տանին. բայց իր եղիպատոս երթալու պարագան զինքը կասկածելի կ'ընծայէ: Ես նոյն իսկ պիտի ըսէի որ դուն ժամանակ մը հեռու կենաս մինչև կառավարութիւնն ստուգէ որ այդ բարեկամդ ո՛ւ եւ յարաբերութիւն ունեցած չէ դուրսի յեղափոխականներուն հետ. հակառակ պարագային՝ թէ՝ իմ վարկս կը կոտրի կառավարութեան առջե, և թէ քու գլուխդ պիտի ցաւի ապագային:

Բարեկամս կը կրկնապատկէ իր աղերսանքը եւ կը խնդրէ որ կարելի եղած ջանքը չի խնայէ զիս աքսորէ

աղատելու, յայտնելով թէ ինքը կատարեալ վստահութիւն ունի իմ վրայ և թէ ո՛ւ է պարագայի՝ իրենց վարկը կոտրելու գիրքի մէջ շպիտի գտնուիմ:

. . . եան էֆէնտի չի կրնար տեղի չի տալ իր ծառայի թախանձանքներուն, քանզի շատ վտանգաւոր պարագաներու մէջ, անիկա անձնուէր կերպով, իր կեանքի գնովը՝ պաշտպանած էր . . . եան էֆէնտի կեանքը, ուր որ կ'երթար անիկա հետն էր, զինեալ: Յեղափախականներու վրէժիսնդրութիւնն իրեն դէմ գրգռելու շափ տէր և պաշտպան կանգնած էր իր ափրոջը, և այժըմ բարեկամի մը պաշտպանութեան խնդիրը շատ շընշին փոխարինութիւն մըն էր որ կ'ակնկալէր ափրոջմէն:

Բանտարկութեանս քաններորդ օրն էր՝ երբ կանչըւեցայ կրկին նախարար Շէֆիդ պէջի ներկայութեան: Անոր քովը նստած էր հսկայ, գեր և ճերմակ մօրուսաւոր պատկառելի մարդ մը, որու դէմքէն յայտնի էր որ հսկայ մըն էր: Իսկոյն գուշակեցի որ մեր պաշտպան հսկայ էֆէնտին ըլլալու է նոր դէմքը:

— Դո՞ւն ես մեր Պետրոսի բարեկամ կ.ը., հարցուցնոր մարդը:

— Այո՛, էֆէնտի:

— Գիտե՞ս ես . . . եան էֆէնտին եմ, կ'ուզեմ գիտնալ թէ ի՞նչ է քու բարեկամական կապդ մեր Պետրոսի հետ:

— Ո՛ւ է ազգականական կամ խնամիտական կապ չունինք ձեր Պետրոսին հետ, բայց մանկութենէ ի վեր միասին մեծցած, միասին դպրոց գացած և միասին պանդխտած ըլլալով՝ իրարու եղբօր պէս եղած ենք:

— Պոլիս կենալ կ'ուզես:

— Այո՛, եթէ Նազր պէջը չնորհք ընէ:

— Ի՞նչ պիտի ընես Պոլոյ մէջ:

— Ժամանակ մը առողջանալուս հոգ պիտի տանիմ, և ապա զբաղում մը պիտի գտնեմ ապրելու և ծնողաց օգնելու միջոց ունենալու համար:

Այս քանի մը հարցումներէն յետոյ՝ զորս հայ է-  
ֆէնտին ուղղեց ինծի թուրքերէն լեզուով, Շէֆիդ պէ-  
յի հետ անլսելի ձայնով քանի մը վայրկեան խորհրդակ-  
ցութիւն կատարեցին։ Քանի մը վայրկեան վերջ, Շէ-  
ֆիդ պէյ հրամայեց հոն կեցող պաշտօնեային որ զիս  
տանին օրինական երաշխաւորութիւն առնեն և ազատ  
թողուն Պոլսոյ մէջ։

Շէֆիդ պէյին և հայ էֆէնտիին պատշաճաւոր շը-  
նորհակալութիւնը յայտնելով՝ հետևեցանք ոստիկանին,  
որ տարաւ մեղ վանդակապատ տեղ մը փակեց և հոն  
կեցող պաշտօնեային յայտնեց նախարարի հրամանը, ու  
մեկնեցաւ։

Երկու ժամ սպասեցինք այդտեղ։ Զայն-ձուն հանող  
չի կար։ Տեղոյն պաշտօնեային կը հարցնեմ. «Էֆէնտի»,  
զիս ե՞րբ երաշխաւորութեան պիտի զրկես»։ Կը պա-  
տասխանէ թէ՝ «Ոստիկան չի կայ հիմա, երբ ոստիկան  
ունենամ պիտի զրկեմ»։ Թուրք պաշտօնեայի այս պա-  
տասխանը խիստ տարօրինակ թուեցաւ ինձ, քանզի կը  
տեսնէի որ հոն պարապ ոստիկանները կը վիստային, ու  
ականջովս կ'իմանայի որ ոմանք կուգային և կը հարցը-  
նէին ալ թէ՝ «Գործ մը կայ ընելու», մինչդեռ միշտ  
իմ թախանձանացս «Ոստիկան չունիմ», կը պատասխա-  
նէր։ Վերջապէս համբերութիւնս հատաւ։

— Ի՞նչ ըսել է որ Նազր պէյը զիս ազատ արձա-  
կելու հրամանը տալին յետոյ, գուք զիս այստեղ ժա-  
մերով կը սպասցունէք, կ'ըսեմ թուրք պաշտօնեային։

— Է՞ն, հոդիդ չելաւ, կը պատասխանէ պաշտօն-  
եան, քիչ մը սպասէ։

Այդ միջոցին քովէս կ'անցնի զիս Շէֆիդ պէյի քո-  
վէն բերով ոստիկանը, և տեսնելով որ տակաւին հոն  
կը սպասեմ զարմանք կը յայտնէ ըսելով. «Դեռ հո՞ն ես»  
ու տեղոյն պաշտօնեային կը յայտնէ թէ ասիկա և եան  
էֆէնտիին պաշտպանեալն է, ուստի պէտք է լաւագոյն  
կերպով վարուիլ հետը։

...եան էֆէնտիի անունն իմանալուն պէս թուրք  
պաշտօնեային փութկոտութիւնը կը րոնէ, բայց չուզեր  
ալ որ իր թաքուն նպատակին չի հասած իմ օձիքս ձը-  
գէ, և չուզելով որ ...եան էֆէնտիի մարդն աւելի եր-  
կար սպասեցնէ, կ'որոշէ ուղղակի կերպով յայտնել զիս  
սպասցնելուն պատճառը։

Քսան օրուան բանտարկութիւնն այնքան ծանր ե-  
կած չէր ինծի, որքան ազատ արձակուելու վճիռը աըր-  
ւելին յետոյ այդ երրորդական թուրք պաշտօնեային  
կողմէ 4-5 ժամ վանդակի մէջ վար դրուիլս։

Որքան որ համբերութիւնս հատած էր, նոյնպէս  
սպասած ըլլալ կը թուէր թուրք պաշտօնեային համ-  
բերութիւնն ալ, և ահա ճարահատեալ կռնակն ինծի  
դարձնելով ոտքի կրունկովը կոխեց իմ ոտքիս մատնե-  
րուն վրայ, և ձեռքն ետեր բերելով սկսաւ մատներն  
երար քսել։

Խնդիրը պարզուեցաւ, ա'լ որոշ հասկցանք որ ան  
ալ «բարե» կ'ուզէ եղեր։

Կէս մէճիսնոց մը դրինք ձեռքին մէջ, ու այդ  
օրհնեալ արծաթն ամէն խոշնդոտ հարթեց։ Անմիջա-  
պէս ոստիկան մը հրաւիրելով պատուիրեց թէ՝ «Այս  
աղան Բերափ ոստիկանատունը տար և ըսէ որ Նազր պէ-  
յի հրամանն է որ երաշխաւոր առնելով ազատ թողուն։  
Ճի մոռնաս յայտնել որ այս աղան ...եան էֆէնտիին  
մարդն է, ուստի անոր համեմատ թող վարուին հետը»։

Կը հասնինք Բերա՝ «Կալաթա Սէրայի» կոչուած ոս-  
տիկանատունը, ուսկից ոստիկաններ կը զրկեն ծանօթ-  
բարեկամներս հրաւիրելու որ ինձ համար երաշխաւոր  
ըլլան։ Կուգան մէկէ աւելի ազգականներ և կը յայտ-  
նեն թէ պատրաստ են ամէն կերպով ինձ երաշխաւոր  
ըլլալու։ Բայց տեղոյն մեծաւորը՝ մէկին կ'առարկէ թէ  
«Դուք Պոլսոյ մէջ ընտանիք չունիք, ձեր երաշխաւո-  
րութիւնն անընդունելի է», ուրիշի մը համար կ'առար-  
կէ թէ՝ «Դուք Պոլսոյ մէջ անշարժ կալուածք չունիք»,

և այսպէս իւրաքանչիւրին մէկ-մէկ պատճառ գտնելով  
կը մերժէ :

— Բայց, պէջ է Փէնտի՛, կ'ըսեմ, ես գաւառացի  
պանդուխտ մըն էմ, հետևապէս իմ բոլոր ազգական-  
ներս և բարեկամներս ալ պանդուխտներ են, ի՞նչպէս  
կրնամ ընտանիքի և անշարժ կալուածքի աէր երաշխա-  
ւոր գտնել:

— Զեմ գիտեր, ո՛ւսկից կը գտնես, գտիր, օրէնքը  
կը պահանջէ որ արտասահմանէն եկողի մը համար ե-  
րաշխաւոր եղողը Պոլսոյ մէջ ընտանիքի և կալուածքի  
տէր ըլլայ:

— Անշուշտ զիս մօտէն ձանչցող մէկն ալ ըլլալու-  
է, այնպէս չէ՞ :

— Անշուշտ, անշուշտ, քեզ չի ձանչցողն ի՞նչպէս  
կրնայ երաշխաւորել քու անվաս մէկն ըլլալու :

— Ինձի համար գժուար պիտի ըլլայ, պէ՛յ, այդ  
պայմանները լրացնող մէկը գտնել:

— Է՛հ ուրեմն, ուղղակի ետ գէպի «Պապը-Զապթիէն»  
կ'երթաք, հոն ի՞նչ կը վճռեն, թո՞ղ վճռեն :

Վերջին փորձ մըն ալ ըրինք, ուրիշ քանի մը ծա-  
նօթներ հրաւիրելով, բայց ասոնց ալ իւրաքանչիւրը  
մերժելու պատճառ մը գտաւ, և բարկանալով յայտա-  
րաբեց թէ՝ «Աւելի երկար գլուխ չպիտի ցաւցնէ իմ  
խնդրովս» և հրամայեց որ զիս տանին «Փարմաղալթին»  
ի կարգին կեդրոնական ոստիկանատուն փոխադրուելու  
համար :

— Քու դէմքէդ յայտնի է արդէն որ գուն բարի  
պտուղ մը չես ու չպիտի կրնաս երաշխաւոր տալ. ի՞նչ  
ըսեմ . . . հան է Փէնտիին որ ձեզի պէս մարդոց պաշտ-  
պանութիւն կ'ընէ : Քու յարմար տեղդ բանտն է. հայ-  
տէ՛, գնա՛ նայիմ, ըստ թուրք պաշտօնեան և զիս զըր-  
կեց նոյն պահականոցի բանաը :

Հոն բաւական սպասելէ յետոյ, այցելութեան եկաւ  
ուրիշ բարեկամ մը, որ մօտէն շփում ունենալով թուրք

պաշտօնեաներու հետ, շատ լաւ ուսումնասիրած ըլլալ  
կը թուէր անոնց հոգերանութիւնը :

— Ինչո՞ւ քեզ վար դրած են հոս, հարցուց :

— Երաշխաւոր մը շգտնուելուն համար :

— Ի՞նչպէս, ազգականներդ չեկա՞ն երաշխաւորե-  
լու :

— Բոլոր ծանօթներս գրեթէ եկան, բայց իւրաքան-  
չիւրին մէկ-մէկ պատճառ գտնուելով մերժուեցան :

— Դուք մինչև հիմա չէք կրցած ըմբռնել մերժը-  
ւելուն պատճառը, հիմա կ'ուզե՞ն որ ես անանկ մարդիկ  
երաշխաւոր ընդունել տամ որ ո՛չ Պոլսոյ մէջ ընտանիք  
կամ կալուածք ունին և ո՛չ իսկ քեզ կը ճանչնան :

— Զիս այս նեղ տեղէն ազատէ՛ տէ, ի՞նչպէս կ'ու-  
զես այնպէս կարգադրէ :

Ու բարեկամս վեր գնաց ուղղակի մեծաւորին քով,  
և իմ ազատումս փութացնելու համար՝ փոխանակ լե-  
զուն գործածելու, մատները գործածեց եօթն անդամ։  
Եւ ահա՛ ամէն խոշնդոտ վերցաւ, վերէն հրաման եկաւ  
որ փութով իմ գործս լրացնեն, և իրօք այս անդամ ե-  
րաշխաւոր ըլլալու համար անանկ երկու հոգի եկան որ  
կեանքիս մէջ ընաւ տեսած չէի։ Եւ սակայն առանց ո՛ր-  
եէ գժուարութեան ընդունուեցան ՝ասոնք։ Քանզի  
փրկանքն այլևս վճարուած էր :

Անցան քանի մը շաբաթներ, օր մը Ամերիկական  
չէնքի մը գուռ բաղիսելով ներս մտայ։ Ծերունի Ամե-  
րիկացի մը նստած սեղանին առջև կարգալով կը պարա-  
րապէր։ Իրեն յայտնեցի անունս և մականունս, այդ  
քանը բաւեց, և իսկոյն դարակը քաշելով խոշոր պահա-  
րան մը յանձնեց ինձի, որուն մէջ կը գտնուէր Ամե-  
րիկեան քաղաքացիութեան թուղթս և անցագիրս։ Շը-  
նորհակալութիւնս յայտնելով մեկնեցայ։ Քանի մը օր  
յետոյ յաջողեցայ տպարանի մը մէջ վիմագրութեան  
գործ մը առնել, և սակայն զբաղում գտնելս չի բաւեց՝  
զիս Սուլթանի անօթի ոստիկաններու ձեռքէն ազատ

պահել։ Օր մը կուգան, «Ահա՛ դուն սենեակդ ոստիկանութեան չես յայտնած», ըսելով կը նեղեն և «խայֆէ փարասի» մը կ'ակնկալեն. ուրիշ օր մը «գործի երթալուն և դառնալուն ճիշդ ժամանակներն արձանագրել տուած չես» ըսելով կը նեղեն ու «խայվէ փարասի» կ'ակնկալեն. ես ալ խոհեմութիւն կը սեպէի երբեմն-երբեմն իրենց «խայվէ փարասի» տալով՝ օձիքս ազատ պահել, քան թէ Ամերիկեան քաղաքացի ըլլալս յայտնելով ինքինքն երկրէն արտաքսելու վտանգին ենթարկել։

Ժամանակ մը վերջ երբ տպարանը ճգելով ճաշարանի մը գործին ձեռնարկեցինք, հոն ալ Սուլթանի ոստիկաններէն քանիները փութացին յաճախորդս ըլլալ, որոնք առաջին ամիսը միայն ճաշգին վճարելու սովորութիւնն ունին և յաջորդին պիտի սպասես մինչև որ իրենք կառավարութենէն ամսական առնեն։ Ու մենք մինչև այսօր ամենայն համբերատարութեամբ կը սպասենք որ իրենց ամսականներն առնեն ու ճաշգինին վըճարեն։

Մեր Պոլիս հասնելէն ի վեր մէկ ու կէս տարի անցած էր։ 1900ի Յունիս ամսուն մէջ էր, երբ օր մը ընտանեկան գործի մը համար Գում-Գաբուի ազգային Պատրիարքարանն երթալով՝ երկաթուղիով ետ կը դառնայի, չոգեկառքին մէջ խառնիճաղանձ բաղմութիւն մը լեցուն էր, որ միշտ սովորութիւն ունին կառք մտածելած ատեննին հրմշակել, կոխոտել։ Այդ պատճառով երբ չոգեկառքը Սիրքէճի կայարանն հասաւ, ես նստած տեղիս չի շարժեցայ մինչև որ ամբողջ ամբոխը պարպեւցաւ։ Սակայն հրէայի գիմագիծ կրող մէկը՝ որ կառքին մէջ ճիշդ գէմս նստած էր՝ դուրս չելաւ, մինչեւ որ ես ելայ։ Ճիշդ այդ պահուն բնաւ մտքէս չանցաւ թէ այդ մարդը զիս լրտեսելու պաշտօն ունի եղեր ու հանդարտ կերպով ճամբաս շարունակեցի. երբ հասայ կայարանին մեծ դուռը, հոն՝ յանկարծ՝ երկու ոստիկան և երկու ծպտեալ լրտեսեներ ետեէս զիս ճերբակալեցին։

Ասոնցմէ մէկը չոգեկառքին մէջ գէմս նստող անձն էր, որ կայարանին մէջ ուրիշ լրտես մը և երկու ոստիկան իրեն օգնական առնելով՝ հասած էր ետեէս զիս բռնելու։

Երկու թեերս ամուր կերպով բռնելէն և անշարժ վիճակի մէջ դնելէն յետոյ, առաջին գործերնին եղաւ գրապաններս խուզարկել ու երբ ապահով եղան որ ո՛ւէ զէնք չի կայ վրաս, գոյ կառք մը հրաւիրեցին ու զիս շրջապատած տարին «Պապը Զապթիէ»ն։

— Ի՞նչ պահանառով զիս կը ճերբակալէք, ըսելով, բողոքեցի ոստիկաններու արարքին գէմ։

— Ոչի՞նչ, ոչի՞նչ, էֆէնտի՛, կ'ըսեն թուրք պաշտօնեանները։ Նախարար պէյը ձեզ տեսնել կ'ուզէ, քանի մը հարցումներ պիտի ընէ և ազատ պիտի ըլլաք։

— Բայց զիս իրեւ ո՞վ կը ճերբակալէք կամ նազր պէյը ինձի ի՞նչ հարցում ունի ընելիք. ձեզ կ'ապահովենմ որ կը սիսալիք, կամ զիս սիսալ կը ճերբակալէք և կամ մէկը բացարձակ զրպարտութիւն մը ըրած ըլլալու է իմ մասին։

— Դուք կը չէ՞ք, ճեր մականունը ։ ։ եան չէ՞ կը հարցնեն ոստիկանները։

— Այո՛, ճիշդ էք, կ'ըսեմ, բայց ի՞նչ հարցում կը նայ ունեցած ըլլալ նազր պէյը, կամ ինչո՞ւ ասանկ անպատիւ կերպով չորս հոգի վրաս յարձակեցաք։ Մարդասպան մը բռնած ըլլալու երեսովով զիս կը տանիք։ Իմ բնակած տեղս ոստիկանութեան ծանօթ էր, ինչպէս նաև գործիս տեղը, և կրնայիք պարզ հրաւերով մը զիս տանիք. ես ո՛ւէ պատճառ մը չունիմ կամքովս ոստիկանական նախարարին չի ներկայանալու և իր հարցումներուն պատասխան չի տալու։ Ինչո՞ւ համար ասանկ անպատիւ կերպով վարուեցաք ինձի հետ։

— Քա՛ւ լիցի, էֆէնտի՛, կ'ըսեն թուրքերը, ոչի՞նչ կայ անպատճառ արեր. ահաւասիկ զձեզ գոյ կառք դրած կը տանիք, զոր ոչ ոք կրնայ տեսնել ճեր ճերբակա-

լումը, և կարող էք վստահ ըլլալ որ Նազը պէյի քանի  
մը հարցումներուն պատասխանելնէդ յետոյ ազատ պի-  
տի ըլլաք:

Կը հասնինք «Պապը Զապթիէ»ն: Հոն երկու ոստի-  
կաններու հսկողութեան տակ առանձին սենեակի մը մէջ  
կը սպասենք մինչև կէս գիշեր. հոն գտնուած անկողնոյ  
մը վրայ իյնալով կը քնանամ անխոռվ: Զիս հսկող ոս-  
տիկանները զարմանք կը յայտնեն քնանալուս համար,  
թէ ի՞նչպէս ատանկ խիստ հսկողութեան մը ենթակայ  
ըլլալով հանդերձ՝ կրնամ անխոռվ քնանալ: Իրենց կը  
պատասխանեմ թէ՝ «Վրդովուելու ո՛ւ և է պատճառ մը  
չունիմ, Նազը պէյը քանի մը հարցում ունի եղեր պի-  
տի պատասխանեմ անցնիմ երթամ»:

Ճիշդ գիշերուան ժամը նն էր (ըստ թրքաց), երբ  
զիս ուղղակի Զապթիէ Նազը Շէֆիդ Պէյի ներկայու-  
թեանը տարին: Շէֆիդ պէյ հրամայեց որ թուրք պաշ-  
տօնեաները գուրս ելլեն, ու մենք մնացինք իրեն հետը  
միայնակ սենեակին մէջ:

— Է՛հ, ըսաւ Շէֆիդ պէյը, հիմա ես, գուն եւ  
Աստուած մինակ ենք, ուրիշ ոչ ոք չի կայ այստեղ. ե-  
թէ իմ հարցումներուս ուղիղ պատասխան տաս կրնա  
վստահ ըլլալ որ այս վայրկեանիս իսկ ազատ պիտի ըլ-  
լաս, ոչ ոք բան մը չիմացած:

— Պէյ, ապահով եղիք որ միայն ու միայն ճշմար-  
տութիւնը պիտի ըլլայ իմ պատասխաններս:

— Կը յուսամ թէ ատանկ պիտի ըլլայ, և գուն բա-  
րիք պիտի գտնես մեզմէ:

— Արդէն ձեր բարիքն ասկէ առաջ վայելած եմ,  
պէյ, և չեմ մոռցած բնաւ. քանի որ դուք բացառա-  
բար արտօնեցիք ինձ որ Պոլիս բնակիմ, մինչդեռ ո՛ւ և է  
գաւռացիի համար արգիլուած էր Պոլիս գալ, և ձեր  
այդ չնորհքին համար միշտ երախտապարտ եղած եմ:

— Է՛, օղլում կ..., ըսաւ թուրք նախարարն հայ-  
րական խանդաղատանքով մը, մենք շատ զօրաւոր փաս-

տեր և ապացոյցներ ունինք մեր ձեռքն ու խիստ վըս-  
տահելի աղբիւրներէ մեղ տեղեկագրուած է, որ գուն,  
... և ուրիշ մը, Պոլսոյ մէջ Հնչակեան Քօմի-  
թէն կը կազմէք: Զիմա քեզմէ կը պահանջեմ որ այդ  
երեք ընկերներուդ տեղը միայն ըսես ու դուն կատա-  
րելապէս ազատ պիտի ըլլաս այս պահուս:

— Քա՛ւ լիցի, պէյ, որ ես Հնչակ Քօմիթէի անդամ  
եղած ըլլամ: Իմ վրայ այդ կասկածանօք կատարուած  
ձերբակալութիւնը կամ սխալմունքի մը արդիւնք է եւ  
կամ զրպարտութեան մը: Զեր անոււանած անձերը չեմ  
ճանչնար բնաւ և առաջին անդամն է որ ձեզմէ կը լսեմ  
այդ անունները:

— Ինծի նայէ՛, օղլում կ..., ո՛ւ և է ուրացումօգուտ  
չունի, պարապ տեղը մի՛ փորձեր ուրանալ. մենք ամէն  
բան ապացուցած ենք, և գեռ երէկ քեղ ։ ։ ։ ի հետ  
տեսնողներ եղած են, և մեզի հաղորդած: Զիմա փըր-  
կութեան միակ ձամբան կը մնայ այդ երեք անձերու  
տեղը ցոյց տալուն մէջ:

— Կը պնդեմ, պէյ, որ ատիկա բոլորովին սխալ  
տեղեկութիւն մըն է, զոր հազորդած են ձեզ: Ես այդ  
անունով անձինք չեմ ճանչնար: Ես Պոլսոյ մէջ իմ անձ-  
նական գործովս միայն պարապած եմ, և իմ ու ծնողա-  
ցըս ապրուստի խնդրով միայն մտահոգ եղած:

— Պարապ տեղը կը փորձես ուրանալ, զաւա՛կս:  
Պատրիարք էֆէնտին և ուրիշ շատ վստահելի անձեր,  
որոնք ձեր գործերը մօտէն դիտած և տեղեակ են, մե-  
զի տեղեկագրած են քու այդ երեք անձերու հետ գոր-  
ծակցութիւնը: Ուստի քու ուրացումդ օգուտ չունի:  
Դուն երգում ըրիր որ միայն ճշմարտութիւնը պիտի  
խօսիս և ահա ապացուցուած ինդիր մը կ'ուրանաս:

— Բոլորովին սխալ է այդ տեղեկութիւնը, պէյ,  
և կամ լէկը զրպարտութիւն մը ըրած է:

— Մի՛ ուրանար կ'ըսեմ, կ..., պարապ ժամանակ  
մի՛ կորսնցներ: Ի պահանջել հարկին հոս քու ներ-

կայութեանդ բերել կուտամ քեզ ... ի հետ աեսնող անձերը :

— Ամենէն լաւ կերպն այդ է կարծեմ, պէ՛յ, որ այդ անձերն հոս երես առ երես գան և իմ ներկայութեանս հաստատեն. ես մերժելով կը մերժեմ թէ ոչ այդ մարդիկը կը ճանչնամ, ոչ ձեր ըսած գործերէն տեղեկութիւն ունիմ և ոչ ալ ո՛ւ է ատեն քօմիթէի անդամ եղած եմ. Ես կամ սխալմունքի և կամ զրարտութեան զոհն ըլլալու եմ:

— Մի՛ ուրանար կ'ըսեմ, օղլում կ..., գիտեմ որ դուն շատ բարի տղայ մըն ես, գիտեմ որ դուն յանցանք չունիս, խարուեր ես անոնց և ընկերացեր ես: Հիմա միայն անոնց տեղն ըսէ, և ամէն ինչ կը վերջանայ, և բարիք պիտի գտնես ինձմէ:

— Պէ՛յ, ես կատարեալ վստահ եմ ձեր խոստումի մասին, մազի չափ տարակոյս չունիմ, և արդէն իսկ ասկէ առաջ վայելած եմ ձեր բարիքները՝ որ գթալով իմ հիւանդ վիճակիս՝ ընդունեցիք ... եան էֆէնտիի խնդրանքն ու բացառութիւն ընելով ինձի թողուցիք որ Պոլիս մնամ. այդ առթիւ արդէն իսկ չատ երախտապարտ կը զգամ: Երանի թէ ձեր փնտուած անձերը իրօք ճանչցած կամ բնակած տեղերնին գիտցած ըլլայի, ամենայն յօժարութեամբ ցոյց պիտի տայի՝ ձեր բարիքին մասամբ փոխարինած ըլլալու համար: Բայց դըժբաղդաբար չեմ գիտեր ու ձեզմէ է որ կ'իմանամ այդ բաները:

— Ինձի նայէ՛, կ..., ես ատանկ մասաներ շատ իմացած եմ, առաջին անգամը չէ՛ ասիկա. ձեր վարպետութիւններուն բաւական վարժուած ենք, հիմա ճիշդըն ըսէ՛, ո՞ւր կը կենան այդ երեք անձերը:

— Զեմ գիտեր:

— Մի՛ ուրանար կ'ըսեմ քեզի:

— Քա՛ւ լիցի, պէ՛յ:

— Հիմա ինձի նայէ՛, կ..., քեզի շատ դրամ պիտի

տամ և ճիշդ հիմա ազատ պիտի թողում, եթէ ըսես ատոնց տեղերը:

— Մեծապէս չնորհակալ եմ ձեր չնորհքէն, պէ՛յ, եթէ գիտնայի պիտի ըսէի արդէն վայելած չնորհքիս համար, առանց նոր վարձատրութիւն ակնկալելու ձեզմէ, բայց կը կրկնեմ թէ ես ատանկ գործերէ բնա՛ւ տեղեակ չեմ:

— Փատիշահի գլխովը կ'երդնում որ շատ դրամ պիտի տամ և հիմա ազատ թողում, եթէ չիտակն ըսես:

— Լսածներուս մէջ մազի չափ սուտ չի կայ, պէ՛յ:

— Կը կրկնեմ երդումս, կ...: Սուլթանի գլխով կ'երդնում որ շատ դրամ պիտի տամ և ազատ ընեմ քեզ:

Թուրք նախարարն իր խորամանկութեան հետ ապուշութեան օրինակ մըն ալ ցոյց կուտար իր սոյն երդումը քանից կրկնելով: Զիս յեղափոխական կ'ուզէ ճանչնալ և միւնոյն ատեն Սուլթանի գլխով երդում կ'ընէ խօսք առնելու յոյսով: Եթէ հաւու մը գլխով երդում ընէր, թերևս աւելի խղճահարուէի:

— Պէ՛յ, ես ալ մեր Փաթթիկ էֆէնտիի գլխովն երդում կ'ընեմ որ ձեր փնտուած մարդիկը չեմ ճանչնար և այդ գործերէն տեղեկութիւն չունիմ բնաւ:

— Վերջապէս չպիտի ըսես ատոնց տեղը:

— Որովհետեւ չեմ գիտեր, մարդ մը ի՞նչպէս կրնայ իր չգիտցած բանին տեղեկութիւն տալ:

— Վերջին անգամ ըլլալով կը հարցնեմ քեզի, կ..., չպիտի ըսես:

— Պէ՛յ, շատ կը ցաւիմ որ երկու ժամ է կը յոգնիք պարապ տեղը: Կը խորհիք որ՝ եթէ ես գիտնայի տեղի պիտի տայի ձեր յոգնութեան, բայց քանի որ ես բան մը չեմ գիտեր զիս շատ դրամով վարձատրես եւ ազատ ալ թողում՝ պատասխանս «չեմ գիտեր» է, կախաղան ալ հանես ուրիշ պատասխան չունիմ տալու:

— Է՛հ, է՛հ, հասկցանք, դուն համոզիչ միջոցներով

և քեզի բարիք ընելու պայմաններով ձևաբառթիւնը չպիտի խոստովանիս . քեզի ուրիշ կերպով խոստովանցընելու է . . .

— Եստովանելիք գաղտնիք չունիմ բնաւ :

— Հիմա պիտի տեսնես թէ ունի՞ս թէ ոչ :

Եւ զանգակին հնչեցուց : Ներս մտաւ հարցաքննիչ  
ատեանի անդամ, իսմայիլ էֆէնտին : Շէֆիդ պէյ հը-  
րամայեց նոր եկողին թուղթ մը առնել և Պոլսոյ մէջ  
քանի հայ որ կը ճանշնամ անուանել՝ առանց մէկ հատ  
զանց ընելու :

— Եալու լսու, պէջ, ըսի, ես իմ ծանօթ բարեկամ-ներս ծածկելու ո՞և է պատճառ կամ կասկած չունիմ։ Դուք շահնշցած մարդիկս կը հարցնէք ես ի՞նչ կրնամ ըսել։ Բնակած տեղս յայտնի էր ոստիկանութեան ինչ-պէս նաև իմ աշխատած տեղս։ Հարցուցէք ո՞և է մէկը որ բարեկամ է կամ յաճախորդս է՝ ու կը ճանշնամ ձեզի ճիշդը կըսեմ։ Դուք ինձմէ քօմիթածիներ կը պահանջէք, ես ո՞ւսկից գտնեմ։

— Բայց՝ նայիմ, ապա բանաւոր մէկ հատ զանց շառնես, բոլոր ծանօթներդ անուաննես:

«Ծա՛տ լւաւ» ըսելով, սկսայ թուել գրեթէ բոլոր յաճախորդներս, որոնց մէջ յոյներ, թուրքեր ու պարսիկներ ալ կային: Բայց երբ ուրիշ ազգի ո'ւ և է ծանօթանուն կուտայի «Զէ՛, չէ՛, չենք ու զեր», կ'ըսէին, «մի-այն հայ ծանօթներդ յի՛, է՛»:

Երբ լրացուցի կամ ուղեցի որ ալ պղդքանով բաւա-  
կանանամ, Շէ Փիգ պէյ ցանկը իր ձեռքն առնելով կը ըկ-  
նել տուաւ ու տեսաւ որ միենոյն անուններն են: Եր-  
բորդ անգամ կրկնել տուաւ, ու կրկնեցի: Ուշադրու-  
թեամբ դիտելով տեսաւ որ՝ իր փնտուած մարդոց ա-  
նունները չի կայ լիածներուս մէջ:

— կ'հ, ըստւ, ասոնք շեն մեր փնտռածները, հիմա քօմիթափի ընկերներու այ լինէ տեսնենք:

— Պէտք է Փէնսիկ' , ես խանութանձն մասը բռն էմ:

իմ յաձախորդներս և գրացի խոնութպանները կը ճանչ-  
նամ, որոնց կարող էք հարցնել իմ մասին։ Ես քօմի-  
թաճի շեմ որ քօմիթաճի բնկերներ ունենամ։

— Անպիտան չուն , ըստ թիւրք նախարարը վեր-  
ջին ծայր բարկութեամբ մը , մենք քեզմէ քօմիթափ  
ընկերներդ կը պահանջենք , դուն Պոլսեցի ծանօթ եւ  
վստահելի մարդոց գնունները միայն կը լիչես :

— Քանզի անոնք են միայն ծանօթներս։ Եթէ ո՛կէ  
մէկը զանց ըրած եմ, դուք յիշեցէք անունը ու ես ձե-  
զի պիտի ըսեմ թէ կը ճանչնամ թէ ոչ։

— … ը շե՞ս ճանչնար :

—  $n' \zeta$ :

— ինծի նայէ՛, իսմայիլ էֆէնտի՛, ըստ խօսքը նորեկ պաշտօնեային ուղղելով, ասիկա բարիք չուզեր: Երկու ժամէն աւելի է որ զիս կը յոգնեցնէ և իր քօմիթաճի ընկերներուն տեղը չըսեր: Ասոր ուրիշ կերպ ըսել տալու ենք: Եւ խօսքը կրկին ինծի ուղղելով ըստ:

— ինձի նայէ՛, խոզ չո՛ւն։ Ես Փատիշահի գլխով  
երեք անգամ երգում ըրի որ քեզ աղատ պիտի արձա-  
կեմ և դրամ տամ, եթէ այս քեզմէ պահանջուած երեք  
անձերուն տեղը ցոյց տայիր։ Դուն չուզեցիր ինձմէ  
բարիք վայելել։ Հիմա սակայն, եթէ չըսես այդ երեք  
սրիկաներուն տեղը, քեզ այստեղ շանսատակ պիտի ը-  
նեմ, ինչպէս որ հոս քեզի պէս հարիւր հազար չուն  
հայեր սատկեցուցինք։ Դուն ալ հարիւր հազար մէկ-  
երրորդը պիտի ըլլաս այս վայրկենիս, եթէ այդ սրիկա-  
ներուն տեղը ցոյց չի տաս։

— Ի՞նչ որ ուղես կարող ես ընել, աէ՛յ, բայց դիտ-  
ցիր որ ես անմեղ եմ և ձեր փնտռած մարդիկը չեմ  
ճանչնար :

— Դեռ կը յանդգնիս ստել, չուն, գոռաց նախարարը: Զէ՞սը գեռ երէկքեզ ։ ի հետ տեսնող եղեր է:

նըս բերէք որ հաստատէ : Ես ապահով եմ որ իմ մասին կամ սխալմունք կայ և կամ զբարառութիւն : Լաւ է որ իմ մասին ձեզի տեղեկութիւն տուողը բերէք հոս որ ամէն ինչ ստուգուի , ու եթէ իրօք հաստատուի որ ես ձեր փնտաւծ երեք անձերու ընկերն եմ , անոնց տեղը գիտեմ ու ձեզի չեմ հաղորդեր , այն ասեն օրինաց տըրամադրած պատիժին տասն անդամ ծանրագոյնը կրերու պարաստ եմ :

Անհաւատ չո՛ւն , մենք քեզի սո՞ւտ պիտի խօսէ-ինք : Մենք մինչև որ չստուգենք ամեն բան , ոչ ոք չենք նեղեր՝ պարապ տեղը :

Քա՛ւ լիցի , պէ՛յ , թէ ես ձեր ըստածներու մասին տարակուսած ըլլամ . անշուշտ դուք բնաւ ստած չէք կրնար ըլլալ , բայց ապահով եմ որ ձեզի տեղեկութիւն տուողները սուտ խօսած են :

Ինձի նայէ՛ , իսմայիլ էֆէնտի՛ , ըստ նախարարը , արձանագրութեան տոմարը գտիր և այս անհաւատ շանը գաւառացիները բոլորն հաւաքել տուր Պոլսոյ մէջէն , ու բոլորն ալ աքսոր դրկեցէք իրենց տեղը , և բոլորին հաղորդեցէք որ իրենց գաւառացի կ . . . ի պատճառաւ է որ կ'աքսորուին . քանզի կ . . . ը չուզեր քանի մը սրիկայ , քօմիթածի կառավարութեան յանձնել : Այս շունն ալ վարը զնտանը նետեցէք , որ խելքը գլուխը գայ :

Կը ինդրեմ , պէյ էֆէնտի՛ , ըսի , իմ պատճառովս ինչո՞ւ պիտի աքսորէք մեր խեղճ գաւառացիները : Անոնք ի՞նչ յանցանք ունին , դուք լաւ գիտէք որ մեր գաւառին մէջ ապրուստ ճարելը խիստ գժուար է , քանզի ժողովրդի թուայն համեմատ հող չի կայ , և լեռնոտ տեղ մըն է : Ու ձեր վսեմութիւնն այդ պարագան նըկատի ունենալով բացառիկ շնորհք մը ըրաւ անցեալ տարի արտօնելով 300 . . . ցիներու Պոլիս պանդխտելը , մինչդեռ ոչ ոքի թոյլտուութիւն կ'ըլլար Պոլիս մտնել : Հիմա եթէ աքսորէք գիրենք , իրենց ընտանեօք թշուա-

ռութեան մէջ պիտի մեռնին քանի մը ամիսէն : Եթէ չէք համոզուիր որ ես անմեղ եմ , ուրեմն է՞ն ծանր պատիժը անօրինեցէք ինձի , և ես թող պատճառ շըլլամ 700էն աւելի անմեղ պանդուխտներու գժբաղդութեանը :

— Է՛՛ , դուն գիտես : Կամ կեանք և 700 հայրենակիցներուդ աքսորումը , և կամ երեք քօմիթածի ընկերներուդ տեղը :

— Պէ՛յ , կեանքս արդէն ձեր տրամադրութեան տակ է : Ի՞նչպէս կ'ուզէք անանկ վարուեցէ՛ք : Միայն կը խնդրեմ որ իմ պատճառովս խեղճ հայրենակիցներս ուեէն նեղութեան ենթակայ շըլլան :

— Վերջապէս չպիտի՞ ըսես այս երեք չուներուն տեղը :

— Ոչ թէ չպիտի ըսեմ , այլ չեմ գիտեր ու չեմ ճանշնար : Եթէ գիտնամ այդ երեքի տեղը ի՞նչպէս կըրնամ 700 . . . ցիներ զոհել և աքսորման պատճառ գառնալ , անշուշտ պիտի նախընտարէի երեք հոգիի տեղն ըսել քան թէ 700 հայրենակիցներու աքսորման պատճառ գառնալ :

— Ինձի նայէ՛ , չո՛ւն , գոռաց նախարարը խիստ կատաղութեամը , մենք ատանկ գայլի աւետարաններ շատ իմացեր ենք ձեզի պէս անհաւատարիմ խռովարաններէն , ու վարժուեր ենք : Գուն ան ըսէ՛ , գոնէ ։ . . ի տեղը չպիտի՞ ըսես . միւս երկուքէն վագ անցայ :

— Եթէ գիտնամ երեքինն ալ կ'ըսեմ , բայց քանի որ չեմ գիտեր ի՞նչ կրնամ ընել :

— Ծօ՛ , անհաւատ չո՛ւն , գոռալով , գարակէն կարգ մը լուսանկարներ հանեց և անոնցմէ մէկը զատելով դէպի զիս երկնցուց ըսելով .

— Այս լուսանկարի տէրը , . . . ը , չե՞ս ճանշնար :

— Ո՛չ , չեմ յիշեր որ ասանկ անձի մը երբէք հաճուած ըլլամ , պատասխանեցի լուսանկարը մանրազընին դիտելէս յետոյ :

— ինծի մի՛ բարկացներ, անհաւատ չո՛ւն, արդէն համբերութեանս շափը լեցուցիր: Հիմա շան պէս քեզ սատկեցնեմ պիտի:

— Բայց կը խնդրեմ, պէ՛յ, ես ի՞նչ կրնամ ընել ու չեմ ըներ: Միթէ ես կ'ուղե՞մ որ այդքան նեղութիւն պատճառեմ քեզի: Մարդ մը ի՞նչպէս կրնայ իր շի տեսած ու չի լսած անձերու մասին տեղեկութիւն հաղորդել: Դուք ըսէք, ես ի՞նչ կրնամ ընել որ դուք գոհհացում սահնաք: Քանի որ ձեր փնտուած մարդիկը չեմ ճանչնար բնաւ:

— Հիմա՛, ճի՛շդ հիմա պիտի ըսե՞ս, թէ ոչ:

— Չեմ գիտեր բան մը որ ըսեմ:

— Վերջին անդամ ըլլալով կը պահանջեմ որ ճիշտն ըսես:

— Հսելիքս նոյնն է:

— Զպիտի՞ ըսես վերջապէս:

— Հսելիք չունիմ, քանզի ունէ բան չեմ գիտեր:

Ճէֆիդ պէ՛յ՝ բոլորովին կատղած՝ դարակը բացաւ, րէվօլվէր մը հանեց և ուղղակի ճակտիս ուղղելով, գոհչեց:

— Բոէ՛, անհաւատ չո՛ւն, եթէ ոչ՝ այս պահուս ըղեղդ կը պայթեցնեմ:

Չեռքս պաշտպանութեան համար ճակտիս վրայ գնելով, — ազատ էք, ըսի, կամքը ձերն է և կրնաք ընել ինչ որ կամենաք, միայն գիտցէք որ անմեղ եմ:

Մինչ Ճէֆիդ պէ՛յ րէվօլվէրը ճակտիս ուղղած «Փատիշահ»ի գլխովն երդում կ'ընէր որ անպատճառ պիտի կրակէ եթէ շըսեմ, անդին իսմայիլ էֆէնտին իսկոյն ճեռքն երկնցուց րէվօլվէրին դէմ:

— Պէյ էֆէնտի!, այս անդամ ինծի շնորհէ, ըսաւ:

Նախարարն ետ քաշեց րէվօլվէրը, իսկ իսմայիլ էֆէնտին կեանքս փրկած ըլլալու երեսյթով մը սկսաւ զիս համոզել թէ՝ մեղք է իմ երիտասարդութեանս, պէտք չէ՝ որ երեք սրիկաներու համար կեանքս զոհեմ,

թէ ինքը նազր պէյէն շնորհէք պիտի առնէ ինծի համար, եթէ ըսեմ անոնց տեղը:

— Բայց իսմայիլ էֆէնտի!, չեմ գիտեր ի՞նչ ըսեմ: Դուն ինծի բան մը սորվեցուր՝ ես ըսեմ:

— Գիտե՛ս, գիտե՛ս: Եթէ կատարելապէս հաստառուած չըլլայ, նազր պէյը քեզ այսքան չի նեղեր:

Ճէֆիդ պէյը կրկին կատղած ոտքի ելաւ, տեսնելով որ իսմայիլ էֆէնտիի համոզելու փորձերն ալ ապարդիւն մնացին, և կրկին բէվօլվէրը ճակտիս ուղղելով ըսաւ.

— Ա՛լ կը բաւէ, անհաւատ չո՛ւն, կեանքիս մէջ չի տեսած նեղութիւնս տուիր ինծի, հիմա պիտի ըսե՞ս, եթէ ոչ Փատիշահի անունովը կ'երդնում որ պիտի կրակէմ:

Իսմայիլ էֆէնտին կրկին ճեռքը տարաւ բէվօլվէրին դէմ, «Այս անգամ ալ ինծի շնորհէ», ըսելով. եւ միւս կողմէն իր վերջին ճիզը թափեց զիս համոզելու որ շիտակն ըսեմ, եթէ ոչ երրորդ անդամ այլևս անկարող պիտի ըլլար իմ կեանքս փրկելու: Ես նոր ըսելիք մը չունենալս յայտնեցի: Ճէֆիդ պէյը դառնալով իսմայիլ էֆէնտին ըսաւ.

— Զգէ՛, ձգէ՛, այդ չունը ես սատկեցնեմ, պարապ տեղն անոր պաշտպան մի՛ կանգնիր: Երրորդ անդամ ըլլալով՝ բէվօլվէրն ուղղեց ճակտիս և Փատիշահի գըլլիսով երդում ըրաւը որ այս անդամ անպատճառ պիտի կրակէ եթէ գոնէ … ի տեղը չըսեմ: Ես իմ յաւիտենական «Զեմ գիտեր, չեմ ճանչնար»ս կրկնեցի: Այս անդամ վար գէնքը, և սկսաւ սոսկալի ապտակներ իջեցնել երեսիս, գտոխային հայհոյութեամբ միասին: Ապտակներու տարափին տակ իմ ճարս կտրեցաւ, բայց ինքը Ճէֆիդ պէյէն ալ արիւն քրտինքներու մէջ ինկածէր: Ամբողջ երեք ժամ չարաչար աշխատած էր ու մէն միջոց ի գործ դրած, և սակայն նպատակին հասած չէր: Բարկութեանը շափ ու սահման չի կար: Ճէֆիդ

պէյը, որ ժամ մը առաջ քաղաքակիրթ պաշտօնէի բոլոր ձեւրովն ու հայրական խանդադասանքով մը կը վարուէր հետո, ամէն բառի կամ նախադասութեան կցելով «Օդլում կ...» սիրալիր անուանումը, այժմ կատղած, փրփրած գազան մը դարձած՝ բերնէն փողոցային հայհոյանքներ կը հոսէր, և ապտակներն անանկ ուժգին կ'իջեցնէր որ կարծես կրակ կը ցայտէր այտերէս: Աակայն այս ծեծն ալ չի կրցաւ Շէֆիդ պէյը իր նպատակին հասցնէլ: Ճարահատեալ հրամայեց Խսմայիլ էֆէնտին որ զիս տանին վարը զնտանը նետեն՝ ամէն յարաբերութենէ զրկուած: Խսմայիլ էֆէնտին զանդակը հնչեցուց: Երկու ոստիկան ներս մտան: Անոնց հաղորդեց Շէֆիդ պէյի հրամանը: Ոստիկանները զիս առին, վար տարին բանտը, և առանձին սենեակի մը մէջ փակեցին:

Որքան որ Շէֆիդ պէյ զիս զնտանը նետել հրամայեց, այսուհանդերձ բանտարկուած առանձնասենեակս զնտանի մը երեսոյթը չունէր բնաւ: Բանտին մէջ կանոնաւոր սենեակ մըն էր: Գետինը տախտակամածով պատած, երկու պատուհաններ ալ կային ուսկից լրյս և օդ կը թափանցէր ներս: Ուրիշ մէկ առաւելութիւն մըն ալ այն էր որ գիշերուան բանտապահ Ահմէտ աղաթ անկողինն հոն այդ սենեակի մէջն էր, ուր ցորեկը կը պառկէր, կը քնանար: Իսկ գիշերը կ'երթար դուրսը բանտին մէջ իր վերահսկողի պաշտօնը կատարելու:

Ահմէտ աղան 50 տարեկան կատարեալ թրքական տիպարը ներկայացնող մարդ մըն էր: Ժակիտ ըսուած բանը բնաւ չէր հանդիպած անոր դէմքին: Միշտ խոժոս, միշտ բարկութիւնն երեսէն վար կաթող: Ինչպէս կ'ըսեն, եթէ «սուրաթէն ճանճ մը իյնար, հաղար կտոր պիտի ըլլար»: Ամենափոքր յանցանքի մը համար հրէշի մը պէս կը պոռար բանտարկեալներուն վրայ, և դժոխային հայհոյութիւններ կը տեղար անոնց գլխուն. «տին, մէսէպ» իրար կը խառնէր:

Հակառակ իր այս հրէշային նկարագրին, շատ մեղմ կերպով կը վարուէր ինծի հետ: Անունս տուած ատենը միշտ «աղա» ածականը կը կցէր հետը: Իր բարերարութիւնը մինչև հոն կը հասցնէր՝ որ կ'արտօնէր ինծի իր բացակայութեան ատեն իրեն անկողինը գործածել քընանալու համար: Այս բարեացակամութիւնն իր որոշ պատճառն ունէր: Ահմէտ աղան բարի սովորութիւնն ունէր, երկու օրն անգամ մը, հինգ զրուշի փոխառութիւն մը ընել ինձմէ՝ «ամիրէթին» վճարելու պայմանով: Աակէ զատ՝ առաւու իրկուն սուրճը միասին կը խըմէինք, իմ հաշւոյս: Վերէն զիս բերող ոստիկաններն Ահմէտ աղաի ականջին փափսացեր էին:

— Ասիկա իւղոտ պատառ մըն է, քիչ մը լաւ նայէ ասոր:

Հագուստներուս նոր և մաքուր ըլլալն ասոնց ենթագրել տուած էր թէ հարուստ եմ, և զիս քիչ մը լաւ նայելով իրենց բերանը պիտի իւղուէր: Նախարար Շէֆիդ պէյին իսկ հագուստիս նոր ըլլալը զիս կասկածելի ընծայելու պարագաներէն մէկը նկատած էր, և քանիցը հարցաքննութեան պահուն երեսս ի վեր պոռաց թէ «Սըլվո՛ր նայեցէք մէյ մը, ասիկա ճաշարանապետի երեւոյթ է մի»:

Տաճկաստանի մէջ նոր և մաքուր հագուստ ունենալն ալ մեղք է եղէր:

Ինծի համար օրը երկու կտոր սև հացէն զատ ուրիշ բան տալու արածնութիւն չի կար, բայց առանձնասենեակի գոնապանը՝ Հասան աղան՝ միշտ կ'անտեսէր այս արգելքը, և առանց իմ խնդրանաց տեղի թողելու՝ ինքնարերաբար կուգար հարցնելու թէ «Արգեօք ո' և է կերակուր չէի՞ ուզեր», ու միշտ սիրայօժար կը բերէր ինչ ուտելիք որ ապսմլրէի: Հասան աղան ալ շատ որոշ պատճառ մը ունէր այսպէս բարեացակամ գտնուելու, քանզի բարի սովորութիւնն ունէր իր զընած կերակուրներէն աւելցած դրամն իրեն վերապահե-

լու, ու ինքն ալ առառու իրկուն կը մասնակցէր սուրձին  
իմ հաշւոյս:

Այսպէս կ'անցնէին օրերս այդ խուցին մէջ, ուր մի-  
ակ զբաղումս էր քալել ու քալել սենեկի մէկ ծայրէն  
միւսը: Ահմէտ աղան հոն պառկած պահուն սակայն  
ստիպուած էի կօշիկներս հանել և այնպէս քալել, որ-  
պէսզի ոտնաձայնս չի խանգարէր անոր քունը: Ինքնի-  
րենս կ'ըսէի.

— Եթէ այսքան քայլեր շարունակական ճամբու մը  
մէջ նետէի, Ամերիկա հասած պիտի ըլլայի:

Սենեկին պատերը ծածկուած էին արձանագրու-  
թիւններով. բոլորն ալ հայերէն, ու գրեթէ բոլորն ալ  
կը կրէին 95-96 թուականները: Ամէն հայ որ հոտ մտած  
է իր անունը, մականունը, և որ տեղացի ըլլալն արձա-  
նագրած էր իր բանտարկութեան թուականով. ոմանք  
ւելի քաջ գտնուած և աւելցուցած են այսպէս նախա-  
դասութիւններ.

«Թող Աստուած լուծէ մեր վրէժը» ելն:

Այսպէս միօրինակ կեանքով անցուցինք տասնեհինդ  
օր, դուրսի անցուգարձերէն բոլորովին անտեղեակ:  
Բանտի մեծ շրջաբակը՝ որուն մէջ կը բացուէր սենեա-  
կիս գուռը, լեցուած էր բազմաթիւ անմեղ հայ բան-  
տարկեաններով, որոնց մէջ կը գտնուէին ծանօթ բարե-  
կամներ ալ: Մակայն անկարելի էր ո՛ւ է խօսք փոխանա-  
կել, հոկողութիւնը խիստ ըլլալուն համար: Բանտարկ-  
եաններէն մէկը սովորութիւն ունէր շարունակ գալ իմ  
սենեկիս դրան սեմին վրայ իր կօշիկի կապերը կապել,  
և չեմ գիտեր թէ ի՞նչ անձարակ կերպով կը կապէր որ  
օրը քանի մը անգամ կը քակուէին, ու կրկին կուգար  
հոն կապելու. ու երբեմն ալ թուղթի կաորներ կը փա-  
կէր կօշիկին տակ:

Բանտին մէջ երգելն արգիլուած չէր, և հոն հայ  
բանտարկեալները կ'երգէին ամէնէն վտանգաւոր երգե-  
րը, զորս եթէ դուրսն երգած ըլլային՝ անտարակոյս պիտի

ձերբակալուէին: Բայց հոն ո՛ւ է կասկած չունէին,  
քանզի անկէ անդին երթալիք չի կար:

Յիշեալ բանտարկեալը, չնայելով որ իր կօշիկներու  
կապը չկրնալ կապելու չափ անձարակութիւն ցոյց կու-  
տար, չէր ուզեր սակայն արգէն հեղինակուած երգերն  
երգել, այլ ինքն իրեն երգեր կը յօրինէր և սենեակիս  
դրան առջելէն անցուգարձ ըրած պահուն կ'երգէր,  
այսպէս.

«Երգելու եղանակով

«Ինձի հասկուը,

«Թէ քու վրադ ո և է;

«Յանցանք գտած են:

«Հարցաքննուելու պահուն,

«Զիս ճանչցած մի՛ ըլլար:

«Ինչպէս որ ես ալ քեզ

«Բնաւ չեմ ճանչցած:

«Բան մը ունի՞ս ըսելիք,

«Դուրսը հազորդուելու.

«Երգի եղանակով, ըսէ՛,

«Ես տեղ կը հասցնեմ» :

Ներսէն կը պատասխանուէր.

«Վրաս յանցանք առած չեմ,

«Մեռցընեն ալ չեմ առներ:

«Քեզ ճանչնալու խնդիրն ալ,

«Անհոգ եղիք, չեմ ըսեր:

«Դուրսը լուր զրկէ որ

«Անտուկս բանան,

«Ամերիկեան անցագրերս

«Առնեն քովերնին պահեն.

«Դեսպանին չըլլայ թէ դիմեն

«Զիս պաշտպանելու համար,

«Բանզի հետեանքն ատոր

«Թուրքիաէն աքսորում է:

«Իսկ երբ ազատելու  
 «Ամէն յոյս կտրի,  
 «Եւ տեսնեն որ երկար  
 «Բանտ պիտի մնամ,  
  
 «Եյն ատեն միայն  
 «Դեսպանին թող դիմեն  
 «Պաշտպանութիւն խնդրեն,  
 «Ճարն է այդ վերջին:  
  
 «Դուն ալ շատ մի՛ գար դրանս  
 «Առջեւ, կօշիկիդ կապը կապելու»:

Տասնեհինգերորդ կէս գիշերին էր: Քնացած տեղս արթնցնելով կրկին նախարար Շէֆիդ պէյի ներկայութեանը տարին: Ներս մտնելուս պէս Շէֆիդ պէյի առաջին խօսքն եղաւ.

— Վաղը Տրապիզոնի նաւը կը մեկնի, և քեզի համար որոշուած է վաղուան նաւով աքսոր երթալ ծննդավայրդ:

— Կը խնդրեմ, պէ՛յ, ըսէ՛ք, ինչո՞ւ այս ծանր պատիժը: Քանի որ ես բացարձակ անմեղ մըն եմ: Եթէ զիս աքսոր զրկէք, վստահ եղէք որ ամբողջ ընտանեօք թշուառութեան մէջ պիտի կորսուինք, քանզի հօն ծընդդավայրիս մէջ ապրելու միջոց չի կայ գրեթէ, ու հոն Պոլսոյ մէջ ծախած խանութիս ապառիկները բնաւ գանձած չեմ: Մինչդեռ միւս կողմէ 30 ոսկի պարտք ըրեր և մանրավաճառի խանութ մը սկսեր եմ: Ատկէ զատ նշանուած եմ և ամէն պատրաստութիւն տեսած ամուսնանալու: Կը խնդրեմ, պէ՛յ, որ այս իմ պարտ գաներս լաւ նկատի առնէք և անոր համեմատ վճիռ մը տաք իմ մասիս:

— Ատիկա քու գիտնալիք գործդ է, ես մէկ վայրկեան իսկ գլուխ չպիտի ցաւցնեմ այլես. կամ երեք անձերու տեղը կամ աքսոր, ուրիշ բան չեմ գիտեր:

— Կը խնդրեմ, պէ՛յ, տակաւին չէ՞ք համոզուած որ՝ ես ձեր փնտուած անձերը չեմ ճանշնար:  
 — Զեմ կրնար համոզուիլ, քանզի շատ զօրաւոր ապացոյցներ ունիմ ձեռքս:

— Պէ՛յ, կը խնդրեմ որ այդ զօրաւոր ապացոյցներն երեան բերէք, որ ամէն ինչ պարզուի, ու պարապ տեղը զիս ու իմ ընտանիքս չի թշուառացնէք:

— Եթէ քեզի մօտէն ծանօթ երկու անձեր գան հոսքու ներկայութեանդ վկայեն և հաստատեն թէ՛ դուն այդ երեքին ընկերն ու գործակիցն ես, թէ ամէն օր անոնց հետ կը տեսնուիս և Պոլսոյ մէջ վերջերս տեղի ունեցած բոլոր անցուդարձերուն գիտակից և գերակատարներէն մէկն եղած ես, ալ ըսելիք կ'ունենա՞ս:

— Շա՛տ լաւ, պէ՛յ, եթէ ինձի ծանօթ անձեր գան, և այդ ամբաստանութիւններն իմ ներկայութեանս հաստատեն, այն ատեն օրինաց տրամադրած պատիժին տասըն անդամ ծանրագոյնը վճուցէք ինձ համար:

— Լա՛ւ, լա՛ւ, ատ ալ կը տեսնես վաղը: Եւ խօսքը հոն կեցող պաշտօնէին ուղղելով, — Ասոր անունը վաղուան նաւով աքսորուելիքներու ցանկէն հանեցէք, եւ հոն բերէք այն երկու հայերը, որ այս խոզ շանը ներկայութեան պարզեն այն ամենը զոր արդէն պարզած են մեզի:

Ու զիս նորէն բանտ վերադարձուց: Հետեւեալ օրը, կէս օրէն յետոյ, ըստ թրքաց ժամը 9ին, կրկին զիս նախարար Շէֆիդ պէյի ներկայութեանը տարին. ինքնիրենս մտածեցի թէ անպատճառ նախորդ գիշերուան խոստացուած մատնիշներն են որ կանչուած են, ու զիս կը տանին անոնց զրպարտութիւնները վրաս հադցնելու: Որքան որ տեղն ու ժամանակը կը ներէր մտքիս մէջ կ'ամփոփէի զրպարտութիւնները հերքելու փաստերս:

Ներս մտանք: Շէֆիդ պէյի ճիշդ քովը նստած էր 35 տարեկանի մօս մօրուսաւոր, ազնուադէմ անձ մը.

յայտնի էր որ հայ մըն էր, որուն ո՛ւ և տեղ հանդիպած չէի: Արդեօք այդ էր նախորդ գիշերուան ակնարկուած վկաներէն մին: Բայց ինծի ըսած էր թէ վկաները քաջ ծանօթ էին ինծի, մինչդեռ այս անձը բնաւ տեսած չէի: Սուկէ զատ մտածեցի թէ՝ ասանկ ազնուութիւն և վեհութիւն արտայայտող դէմքի մը տակ՝ անկարելի է որ մատնիշի մը հոգին թագնուած ըլլայ: Խորհեցայ թէ գուցէ ոստիկանատան պաշտօնեաներէն մէկն է: Բայց այդ ալ չէր կրնար ըլլալ, քանզի թրքական պաշտօնէի մը քով ատանկ վեհ դիմադիր փնտուելը յիմարութիւն էր: Ի՞նչ ազգի ալ պատկանած ըլլար ան, վերջապէս այդ նոր դէմքը շատ լաւ տպաւութիւն մը թողուց վրաս:

Նախարար Շէֆիդ պէյն ալ հիմնովին փոխուած էր առջի երկու անդամի զիս հարցաքննած ատենուան գաղանային արտայայտութիւնը չի կար բնաւ դէմքին վըրայ: Շատ լուրջ, շատ ծանրախոչ երեսյթ մը առած էր: Եթէ առաջին հանդիպումս ըլլար այդ, պիտի կարծէի թէ Շէֆիդ պէյ քաղաքակրթութեան կատարեալ ալիպար մըն է, այնքան որ փոխուած էր նախորդ գիշերուան վրայ:

Ներս մտնելուս պէս Շէֆիդ պէյը հայրական խանդաղատանքով մը հարցուց:

— Է՛հ, զաւակս Կ..., ո՞ւր կ'ուզես որ քեզ զրկեմ:

Աքսոր բառն իսկ չի գործածեց:

— Կը խնդրեմ, պէյ, որ զիս ո՛ւ և է տեղ չի զրկէք, քանզի ինչպէս նախորդ գիշերն յայտնեցի, իմ Պոլսէն արտաքսութիւն զիս և ծնողքս թշուառութեան մատնել ըսել է: Զեզի պատմած եմ արդէն թէ առջի խանութէս մնացած բոլոր ապառիներս դեռ չեմ գանձած, ասդին 30 ոսկի պարտք ընկելով՝ ծխավաճառի խանութ մը դեռ նոր սկսած եմ. ու ատկէ զատ ձերբակալուելքս երկու օր առաջ նշանուած էի, նախապէս ամուսնալու հարկ եղած պատրաստութիւնները և ծախսե-

րըն ըլլած ըլլալով, և քանի որ ես ո՛ւ և է յանցանք շունիմ՝ ինչո՞ւ համար զիս թշուառացնել կ'ուզէք:

— Չէ՛, չէ՛, պատասխանեց Շէֆիդ պէյը, անդամ մըն ալ չըլլայ որ այդ խնդիրքդ կրկնես: Քեզի համար Պոլիս մնալ արտօննելն անկարելի է: Միայն քեզի այնքան չնորհք կրնամ ըսել որ Պոլիսէն զատ ո՞ւր որ ընտրես, հոն զրկեմ քեզ: Հիմա ազատ ես ընտրելու: Կ'ուզես քեզ Տրավիզոն զրկեմ, Կ'ուզես էրզրում կամ ծննդավայրդ: Կ'ուզես՝ իզմիր աւելի մօտ է՝ հոն զրկեմ, կամ Ամերիկա ազգականներուդ քով զրկեմ, և կամ եգիպտոս աւելի մօտ է՝ հոն զրկեմ, կ'երթաս ձեր քօմիթածիներուն քով:

— Ես ի՞նչ յարարերութիւն ունիմ քօմիթածիներու հետ, որ զիս անոնց քով կը զրկէք, ես սկիզբէն ի վեր ձեզի յայտարարած եմ թէ ո՛ւ և է քօմիթածի շեմ ճանչնար:

Շէֆիդ պէյն այս պատասխանիս վրայ քմծիծաղով մը գլուխը շարժեց: Ես ակամայ սկսայ մտածել՝ ընտրութիւն մը ընելու համար, ուր երթալուս մասին: Նոր դէմքը մինչև այդ ատեն լուռ մտիկ կ'ընէր: Շէֆիդ պէյ միշտ «զաւակս» ըսելով կը սկսէր իր խօսքերը: Ի՞նչի արդիւնք էր այդ փոփոխութիւնը՝ չէի կրնար վերլուծել՝ միտքս բազմատեսակ մտածումներով պաշարուած ըլլալուն համար, վերջապէս պահ մը մտածել յետոյ, ըսի.

— Պէյ, քանի որ անկարելի է իմ Պոլիս մնալս, ուստի կը նախընտրեմ Ամերիկա երթալ, քանզի ուրիշ ուել յոյս շունիր զրազում մը գտնելու, զիս և ծնողքս ապրեցնելու համար:

— Շա՛տ լաւ, շա՛տ լաւ, զաւակս, քեզ Ամերիկա կը զրկեմ:

Այդ միջոցին նախարարին քով նստած նոր անձը թուրքերէն լեզուով հարցուց ինծի.

— Դուն Ամերիկացի ես:

— Ո՞չ, պատասխանեցի :  
— Ամերիկա եղած ատենդ ամերիկեան անցագիր  
ստացած չե՞ս :

— Ո՞չ :

— Եթէ ամերիկեան քաղաքացի ես, Նազր պէյլ  
քեզ ամերիկեան հիւպատոսարանին պիտի յանձնէ, եւ  
դուն անկէ ուր որ ուզես պիտի կրնաս երթալ :

— Ո՞չ, ես Օսմաննեան հպատակ եմ :

Այս ժխտական պատասխանիս վրայ, Շէֆիդ պէյլի  
դէմքն աւելի փայլեցաւ, և ուրախութեան արտայայ-  
տութիւններով դարձաւ նոր անձին .

— Հապա՞՝ ես ձեզի շըսի՞ որ Օսմաննեան հպատակ  
է : Արդէն ինքը հպատակութեան թուղթ ունէր, և Ե-  
գիպատոսէն Պոլիս եկած ատենն ալ Օսմաննեան անցագիր  
առեր էր : Ատկէ զատ . . . եան էֆէնտին և Պատրիար-  
քարանը զինքն՝ իբրև Օսմաննեան հպատակ՝ պաշտպանած  
և իրեն երաշխաւորագիր տուած են : Բայց խնդիր չէ՝  
ես զինքն իր կամքն ուզած տեղը պիտի զրկեմ արգէն :

— Հապա առնելիքներս ի՞նչ պիտի ըլլան, ըսի :

— Առնելիքներդ ամբողջ կը գանձենք և քեզի կը  
յանձնենք, ըսաւ նախարարը :

— Շնորհակա'լ եմ, պէյ, բայց նոր բացած խանու-  
թըս ի՞նչ պիտի ըլլայ, որուն համար ՅՈ սակի պարտք  
ըրած եմ :

— Խանութդ ալ իր արժէքովը կը ծախենք և դրա-  
մը քեզի կը յանձնենք :

— Շնորհակա'լ եմ, պէյ, բայց պէտք է գիտնաք որ  
ես նշանածս չառած տեղ չեմ երթար, անոր մասին  
ի՞նչ կարգադրութիւն պիտի ըլլայ :

Շէֆիդ պէյ սկսաւ քմծիթաղով մը գլուխը շարժել  
և դէպի նոր դէմքը դառնալով, ըսաւ .

— Այս տղուն ձեռքը պէլլան հանդիպեցանք, իր ա-  
մէն պահանջներուն գոհացում տուինք, հիմա ելքը

մեզմէ կնիկ ալ կը պահանջէ, — ու դառնալով դէպի  
ինձ ըսաւ .

— Շա՛տ լաւ, նշանածդ և իր ծնողքը հոս կը հրա-  
ւիրենք, քեզի ալ պատեհութիւն կուտանք իրենց հետ  
տեսնուելու : Եթէ աղջիկը, ինքը և իր ծնողքը յօժա-  
րութիւն տան, այն ատեն՝ երկուքիդ ալ անցագիր կու-  
տամ, նաւ կը նստիք և Պոլիսէն դուրս ուզած տեղեր-  
նիդ կ'երթաք :

Այսպէս, իմ բոլոր պահանջներուս գոհացում տալու  
խոստումներն ընելէն յետոյ, հրամայեց որ վար տանին  
զիս : Դէպի դուռը քանի մը քայլ փոխելէս վերջը, նոր  
և կարեոր պահանջ մը միաքս ինկաւ : Ոստիկաններուն  
ըսի, թէ «Նազր պէյին կարեոր բսելիք ունիմ» : Շէֆիդ  
պէյն իմացաւ, և անմիջապէս ետ դարձուց զիս ու ը-  
սաւ .

— Էսէ՛, զաւակս, ըսէ՛, ի՞նչ ըսելիք որ ունիս, մի՛  
քաշուիր քնաւ, համարձակօրէն յայտնէ՛ :

— Պէյ, գուք գիտէք որ ես մազի չափ յանցանք  
չունիմ, մինչդեռ ամենէն խիստ հսկողութեան ենթա-  
կայ եմ . զիս առանձնասենեակի մէջ (ինթիւախ) փակած  
էք . ո՛ւ է բարեկամի հետ տեսակցելու արտօնութիւն  
չէք տուած, ո՛չ կրնամ ուտելիք ունենալ և ոչ ալ ան-  
կողին, հագուստ ելն : Օրը երկու կտոր մեւ չոր հաց  
միայն կը ստանամ, և չոր տախտակամածին վրայ կը  
պառկիմ . եթէ շաբաթ մը ես այս վիճակին մէջ մնամ  
ապահովաբար պիտի մեռնիմ, ու տեղ մըն ալ չպիտի  
կրնամ երթալ . քանի որ պարապ տեղը զիս Պոլիսէն  
կ'արտաքսէք, ինչո՞ւ համար կ'ուզէք մահուան մօտե-  
ցընել և այնպէս ճամբայ հանել զիս :

Շէֆիդ պէյ, խիստ ցաւակցական շեշտով մը, հրա-  
մայեց ոստիկաններուն՝ որ զիս գուրսը ընդհանուր բան-  
տարկեալներուն մէջ թողուն և շըլլայ՝ թէ առանձնա-  
սենեակի մէջ փակեն, յայտնելով թէ եղածը թիւրիմա-  
ցութեան մը արդիւնք ըլլալու է, և թէ մինչև մեկնե-

լիք օրս ազատ պիտի ըլլամ բանտին մէջ բարեկամներու այցելութիւնն ընդ ունիլ :

Ես այս վերջին խստման համար ալ չնորհակալութիւնս յայտնելով՝ հետեւցայ ոստիկաններուն, որոնք զիս տարին բանտապահին յանձնեցին։ Բանտապահը զիս կրկին ուղղակի առանձնասենեալս տարաւ։ Կը բողոքեմ իր այդ վարմունքին դէմ, բայց օգուտ չունի։

— Ի՞նչ ըսել է, կ'ըսեմ, որ Նազր պէյը զիս գուրսը թողելու հրաման տալէն յետոյ, դուք զիս կրկին ներսը կը փակէք։

Բանտապահը կը պատասխանէ։

— Օրէնքն այնպէս է որ՝ երբ մէկն առանձնասենեակէն գուրս թողելու հրաման ելլէ՝ պաշտօնական թուղթով կը հազորդուի բանտապահին այդ հրամանը։ Քեզի համար ինծի ո՛ևէ հրաման եկած չէ, և ես՝ առանց այդ պաշտօնական հրամանին՝ քեզ գուրսը թողելով՝ իսկու ծանր պատասխանատուութեան տակ պիտի իյնամ։ Եւ առանց կարեորութիւն տալու իմ բողոքներուն՝ զիս փակեց նախկին տեղս, ու հեռացաւ։

Ես սկսայ իմ միջնորմեայ ճամբորդութեան գործիս։ Քայլերս անընդ հատ յառաջ կը նետեմ ու կը նետեմ, և դարձեալ նոյն փոքր ունենեակին մէջն եմ, նման այն մուկերուն որ իրենց վանդակին մէջ գրուած անիւի մը վրայէն կը վազեն ու կը վազեն, և կրկին նոյն տեղն են։

Այդ օրուան եղելութիւնը, որ նախապէս հանելուկ մը թուած էր ինծի, հիմա տակաւ առ տակաւ կը վերլուծուէր մաքիս մէջ։ Սկսած էի ճանշնալ այն մեծ և գուցէ անդարմանելի սխալը զոր գործած էի քիչ առաջ ամերիկեան քաղաքացի ըլլալս ուրանալով։ Ես Ամերիկացի ըլլալս ծածկած էի միմիայն թուրքիայէն և մասնաւորապէս Պոլիսէն շարտաքսուելու համար, բայց հիմա որ Պոլիսէն արտաքսուիլս անդառնալի վճիռ մըն էր այլիս, ի՞նչու ծածկէի Ամերիկացի ըլլալս և կրկին ինքինքս այդ նեղ տեղը մնալու դատապարտէի։ Ալ ինծի

համար գաղտնիք մը չէր որ վերը Շէֆիդ պէյի քով նստող ու իմ վրայ այնքան լաւ տպաւորութիւն ձգող նոր դէմքը Ամերիկական կառավարութիւնը ներկայացնող մէկն ըլլալու էր Պոլսոյ գեսպանատան կողմէ դրկուած, զիս պաշտպանելու համար։

Նախ՝ որ իր հարցումները միմիայն Ամերիկացի ըլլալս հաստատելու շուրջը գարձան, և ո՛չ ուրիշ բանի։ Երկրորդ՝ որ Շէֆիդ պէյը անբաղդատելի կերպով փոխուած էր անոր ներկայութեան։ անիկա՝ որ նախորդ հարցագննութիւններու պահուն ամենէն դժոխային հայՀոյութիւնները կը տեղացնէր գլխուս, անիկա՝ որ օրէնք, կրօնք և ամէն նուրիսական բան իրար կը խառնէր, անիկա՝ որ զիս շան պէս սատկեցնելու սպառնալիքներով հետա կը խօսէր, անիկա՝ որ կարկուտի պէս ապտակներ կ'իջեցնէր իմ դէմքիս և քանիցս ըէվօլվէրը ճակատիս ուղղած՝ Փատիշահի գլխովը երդում կ'ընէր ուղեղըս պայթեցնելու, այդ մարդակերպ հրէշը, անմեղ հրեշտակի ազնիւ երեւոյթ մը ստացած էր։ Ճետս խօսած տաենն անանկ հայրական խանդպատանքի շեշտմը կը գնէր իր խօսքերուն մէջ, որ ամենէն ճարպիկ հոգերանն անգամ պիտի խարուէր զայն քաղաքակրթութեան տիպար մը նկատելով։ Այս անբացարելի փոփոխութիւնն ուրիշ ո՛ևէ պատճառէ չէր կրնար յառաջ գալ, եթէ ոչ օտար պետութեան մը մէկ պաշտօնեային ներկայութենէն։ Ալ տարակոյս շիկար ինծի համար որ՝ այդ օրուան նոր դէմքը Պոլսոյ ամերիկեան գեսպանատան թարգմանն եղած ըլլալու էր։ Անշուշտ, դուրսի բարեկամներս՝ իմ ազատումէս յուսահատ՝ ստիպուած են եղեր գեսպանատան պաշտպանութեանը դիմել։ «Բանի որ այսպէս թէ այնպէս գեսպանատունն այլ ևս գործը ձեռք առած է, ալ ի՞նչու ես ուրանայի Ամերիկացի ըլլալս։ ի՞նչ մեծ սխալ էր զոր գործեցի», կ'ըսեմ ինքնիրենս։ Բայց միւս կողմէն ալ ինքինքս կը միխթարեմ, մտածելով թէ արդիւնքը միենոյնը պիտի ըլ-

լոր : Զէ՞ որ եթէ Ամերիկացի ըլլալս հաստատուէր , հետեւանքը թուրքիայէն աքսորում պիտի ըլլար , որ հիմա առանց Ամերիկացի եղած ըլլալուս նախարարը խոստացաւ զիս երկրէն դուրս զրկել՝ իմ բոլոր փափաքներուն գոհացում տալով : Աւրիշ առաւելութիւն մըն ալ կար իբրև թուրքիացի արտաքսուելուն մէջ : Այն էր՝ թէ յաւիտենապէս դուրսն ապրելու չպիտի գատապարտուէի , կամ թուրքիոյ գուռները մինչև վերջն իմ առջևս փակուած չպիտի կրնայի թուրքիս ոտք կոփել :

Այս մտածումներով ինքզինքս կը մխիթարէի և կը կարծէի թէ ուրացումի սխալը ճակատագրի ո՛ւ և է փոփոխութիւն մը յառաջ չպիտի բերէ : Անցան ութն օրեր ես , եկող գացող շիկար : Ո՛չ առնելիք գանձելու , ո՛չ խանութ ծախելու , և ո՛չ ալ նշանածի յօժարութիւն առնելու խօսք կար :

Ութերորդ օրն էր այդ խոստումներէն վերջը , եւ ահա՛ զիս առանձնասենեակէս հանելով տարին գուրսը , ուրիշ տասը աքսորուելիք բանտարկեալներու մէջ : Հոնկէ երկուական հոգի իրար չղթայելով՝ չորս զինեալ ոստիկաններու հսկողութեամբ՝ շիտակ Տրապիզոն գացող թրքական նաւ մը տարին մեզ : Այդ տաենն էր որ ըզդացի գործած սխալիս մեծութիւնը : Բայց այլևս շատ ուշ էր , և ո՛ւ և է բողոք կամ արտառնջ ուրիշ արդիւնք պիտի չունենար , եթէ ոչ թուրք սստիկաններու խարազաններուն ենթակայ ըլլալով՝ համակերպիլ ու ճակատագրին :

Աքսորեալներու վեցը հայեր էին , որոնք ամենքն ալ Սամսոնի նաւահանգիստար հանեցին՝ իրենց ծննդավայրը զրկուելու համար : Մենք մնացինք , երկու թուրք և մէկ քիւրտ աքսորեալներու հետ , Տրապիզոն զրկուելու և անկից ալ կարին :

Թուրքերէն մէկը որ կարսեցի էր , Պոլոյ մէջ սստիկանական քօմիսէրի մը քանի մը ապտակ գարկած

ըլլալուն համար կ'աքսորուէր իր աեղը : Իսկ միւս թուրքին զինուորագրութեան քուէն ելած ըլլալով՝ ձերբակալած իր աեղը կը զրկէին : Քիւրտն ալ՝ շաճի Ահմէտ անունով՝ չորս տարի է ի վեր պանդխատած էր Բաղչէշն Պոլիս , և բնաւ իր կնոջն ապրուստին համար դրամ զրկած չէր : Կինը բողոքած էր տեղական վալիին , որուն հենագրական պահանջովը ձերբակալեր էին զինք և կը նոյն քով կը զրկէին :

Հաճի Ահմէտի հագուստը կը բաղկանար երկու կըտոր ցնցոտիներէ : Կուրծքը բոլորովին բաց մնացած էր : Երկար ժամանակ անոր մարմինը ջուր տեսած ըլլալու չէր : Աղտն այնքան թանձրացեր էր որ կարելի չէր գիտնալ թէ ինքը սեամորթ է թէ ճերմակ : Հաճի Ահմէտի միակ զարդը իր լայն և ինքնիրեն երկնցած մօրուքն էր , որուն բուսնիլ սկսած օրէն ի վեր՝ ջուր և սանտր գպած չէր , և որուն թելերուն վրայէն արևելեան անթե թռչուններն անդադար կ'ելլէին և կ'իջնէին՝ բացարձակ ազատութեամբ :

Հակառակ իր այդ վիճակին՝ քիւրտ Հաճի Ահմէտը՝ անսպասելի գիտակցութիւն մը ունէր . Ամերիկայի նախագահին անունը գիտէր . կ'ըսէր «Մաքինլիլ է» : Գիտէր նաև թէ Ամերիկան հանրապետութիւն է . կը խօսէր հանրապետութեամբ կառավարուող երկիրներու առաւելութեան վրայ , և կը թուէր միապետութեան շարիքները : Իր այս տարօրինակ գիտակցութիւնը զինքը համակրելի ընծայած էր ինձ , թէկ իր սնուցած միջատներէն բնաւ չէի ախորժիր : Հաճի Ահմէտը շատ հիացումով կը խօսէր նաև Սերոր Փաշայի մասին , և կ'ըսէր . «Սերոր Փաշա մի՛ ըսեր , հրեշտակ ըսէ՛ , հրեշտակ» : Կը պատմէր անոր քաջագործութեանց վրայ և կ'ըսէր թէ Սերոր Փաշան բնաւ աղքատներուն չէր դպեր : Ընդհակառակը , շատ անդամ աւազակներու գէմ կը պաշտպանէր իսեղմ ճամբորդները :

Հասանք Տրապիզոն։ Մեզ առաջնորդեցին աեղւոյն բանաը։ Աս ալ զնտան մը չէր։ Ընդհակառակը, երկրորդ յարկի վրայ սենեակ մընէր որուն հիւրանոց (միսափիր խանէ) անունը կուտային։ Այդ հիւրանոցին մշանջենական բնակիչները ծայրայեղ կերպով հիւրասէր էին։ Նոր անձ մը գալուն պէս շորս կողմէն կը պաշարէին, և իրենց առաջին գործը կ'լլար եկողին աւելորդ անմաքուր արիւնը դուրս քաշել։ Առաջին անգամն էր որ ատանկ միաբան, համերաշխ և կարգապահ հասարակութեան մը կը հանդիպէի։ Ասոնք անդուլ գործունէութիւն մը ցայց կուտային մասնաւորապէս գիշերները, և բոլորն ալ միացած՝ լուն, մլուկը, մուկը և արևելեան անթե թոշունները՝ աշարկու բանակ մը կը կաղմէին։ Վեց օր և վեց գիշեր ենթակայ եղանք այդ բարբարոս խուժանի հարստահարութեան։

Վեցերորդ օրը, մեզ ճամբայ հանեցին ժանտարմաի մը ընկերակցութեամբ, որուն իրաւասութիւն տուած էին մեզ շղթայել կամ ոչ։ Ժանտարման թուրքերուն ու քիւրտին ձեռքերը շղթայեց, բայց զիս արձակ թողուց որ քալեմ։ Հիմա որ, ես ալ բաւական ուսումնասիրած էի թուրքերու հոգերանութիւնը՝ հասկցայ որ ժանտարման իմ հայ ըլլալուս և վրաս եւրոպական հագուստ կենալուն համար էր որ չի շղթայեց զիս՝ մտածելով թէ ինծի հետ քիչ մը լաւ վարուելով իր բերանը պիտի իւղոտէր։ Քանի մը քայլ առաջ գացինք, ժանտարման դուռ մը բաղիւց։ Թուրք կին մը դուրս եւաւ, իր կինն էր, ու ժանտարման անոր յայտնեց թէ մինչև ձէվիզլը պիտի երթայ դառնայ և հարցուց թէ արդեօք բանի մը պէտք ունի։ Կինը պատասխանեց թէ իր քով մսի և հացի դրամ չի կայ, ու լաւ կ'ըլլայ որ իրեն քանի մը դրուշ դրամ ձգէր և ապա երթար։ Ժանտարման ձեռքը գրպանը տարաւ և պարապ դուրս հանեց «Ա՛հ, քովս մանր դրամ չի կայ եղեր» ըսելով, ու ինծի դառնալով ըսաւ։ «Աղա՛, կը հաճէի՞ք ինծի Յ զը-

րուշ փոխ տալ՝ քիչ վերջը վճարելու պայմանաւ»։ Հինգ դրուշ փոխ տուինք իրեն, ախրէ թին ետ ստանալու պայմանաւ, ու այդ փոխատուութիւնը «ստրուկ կեավուր»ը «աղա»ի վերածեց մինչև ձէվիզլը։

Ձէվիզլը ի բանաը քիչ մը զնտանի երկոյթ ունէր, ուր գոնէ պատուհան մը ձգուած չէր ցորեկը գիշերէն զանազանելու համար։ Բարերազդաբար հզն միայն մէկ գիշեր անցուցինք։ Հոտ ալ մուկերը, լուերը, մլուկերը ու ոջիլները միացած՝ համերաշխ կը գործէին, և կը թուէր թէ ասոնք սովէն նոր փրթած էին։

Յաջորդ օթևանն էր Զիվանա լերան գագաթը։ Այսուեղ բանտարկեալներուն յատուկ տեղին մէջ ջուր լեցուած ըլլալով՝ պարտաւորուած էին մեզ տեղաւորել խանի մը մէջ, և որպէսզի շի փախչինք, շորս աքսորեալներս ալ մեր վզէն երկաթէ շղթայով իրարու կապեցին և մէկ ծայրը տարին հաստատուն սիւնի մը հետ փականքով կղպեցին։ Ամբողջ գիշերն այդ վիճակին մէջ անցուցինք։ Մեզմէ ո՛ւ է մէկն եթէ դուրս երթալ ըստիպուած ըլլար՝ միւս երեքն ալ հետը պիտի երթային, և այդպէս իրարու շղթայուած կենային մինչև որ մէկը վերջացնէր իր գործը։

Յաջորդ բանաը կիւմիւշխանէինն էր, ուր կեցանք վեց օր։ ա՛լ ոչինչով չէր տարբերիր նախարդներէն, եւ աւելի գէշն այն էր որ այսուեղ բանտարկեալներն իրարու վրայ խոնուած էին։

Ամէն տեղ որ սստիկանները կը փոխուէին, հիները նորերուն կը յանձնարարէին զիս՝ ըսելով։ «Էրմէնիէ էյի պաք, պիշէյ շըգար իսա օնտան շըգար։ օպիրլէրաէ փիրէ պիլէ պուլունմազ», (Հայուն լաւ նայէ՛, բան մը ելլէ նէ՛ անկէ կ'ելլէ։ միւսներուն քով լու անգամ շի գտնուիր)։

Կիւմիւշխանէին մեզի ընկերացող զապթիէն, որ 50 տարեկան մարդ մըն էր, իր առաջին գործն ըրաւ մեզի պատմել թէ ինքն երեք հոգի սպաննած է, և այդ

պատճառաւ շավուշութեան աստիճանին բարձրացեր, «իմ սկզբունքս է», կ'ըսէր, «իմ առջևէս փախչող բանտարկեալին երկու անդամ պոռալ որ կանգնի. երբորդին եթէ շանսայ՝ գնդակն ետևէն կը հասնի»: Հակառակ իր այս պարծենկոսութեան, երկու թուրքերն ու քիւրտը միասին շղթայելէն յետոյ ճամբայ հանեց, եւ ճաշ ընելու ժամանակն իսկ գութ շըրաւ ձեռքերնուն շղթան քակել, այլ հրամայեց ինծի որ պատառները կտրեմ բերաննին դնեմ որ ուտեն:

Յաջորդ օթեանն անմարդաբնակ տեղ մը կառուցուած պահականոց մըն էր, այստեղի ոստիկաններն աւելի մարդասէր գտնուեցան, և մէկ-մէկ խուրձ խոտ տուին վրան պառկելու:

Ամենէն անտանելին Բարերդի բանտն էր՝ հոն խըռնըւած բազմութեան և իր գարշահոտութեան պատճառով: Այստեղ նորութիւն մըն ալ կար, այն էր՝ բոլոր բանտարկեալները վեց-վեց հոգի ծանր երկաթներով իրարու հետ շղթայուած էին իրենց վզէն. ատոր պատճառն այն էր որ քանի մը օր առաջ, երեք ոճրագործ քիւրտեր փախեր էին բանտէն, և հիմա փախչողներուն մեղքը մնացեալները կը քաւէին: Հոտ մնացինք վեց օր:

Բարերդէն ճամբայ ելած օրերնիս օդը սաստիկ տաք էր. կարծես գետինը կրակ փոռուած էր և վերէն ալ գլխուու կրակ կը թափէր: Մեր այն ընկեր թիւրքը, որ կարսեցի էր և ոստիկանական քօմիսէրի մը քանի մը պատակ զարնելուն համար կ'աքսորուէր, աշքը գոցեց՝ բերանը բացաւ, և երեք հեծեալ ոստիկաններուն երկայութեան՝ Սուլթան Համբար և ոստիկանական նախարար Շէֆիդ պէյի թափտէն, թաճէն, տինէն, մէսէպէն, հարէմէն սկսաւ, և բնաւ բան մը բացը չի թողուց: Ոստիկաններն ի զուր կը յորդորէին որ ճայնը կտրէ՝ «Միւսուլման մարդու մը անվայել է ատանկ նըւիրական բաներու հայհոյել», ըսելով: Կարսեցին քանի ոտքը կը դնէր տաքցած աւագին վրայ, անդամ մըն ալ

կը նորոգէր Սուլթանի թախոթը, թաճը, տինը և մէսէպը. ատկէ զատ՝ կը մաղթէր որ Մոսկովին ոուրը կը ուկ ըլլայ և օր առաջ գայ Պոլիսը գրաւէ և ժողովուրդըն ազատէ այդ «արինսիզ»-«իմանսիզ» ոճրագործներուն ձեռքէն...

— Պոլսոյ մէջ, կ'ըսէր ան, գողերով, աւազակներով և ոճրագործներով լեցուն են, ես շան մը երկու ապտակ զարնելուն համար այս տաժանելի պատիժին կ'ենթարկուիմ: ա'լ ի՞նչպէս կրնամ խնայել այդ ոճրագործ կապավութեան:

Ոստիկանները սակայն՝ փոխանակ զայն բոնի լոեցընելու՝ տեսակ մը ազատական ձեերով կը թախանձէին որ խնայէ և այդ սրբազն բաներուն չի հայհոյէ, գոնէ նկատի առնելով որ ուրիշ կրօնքի ծառայող մարդ կայմէջերնին:

Ես ըսես՝ խնդուքս է բոներ, չեմ կրնար զսպէլ, լեզուս կը խածնեմ օգուտ չունի, ունեցած միջադէպը ինձ խնդուք պատճառած է, ոստիկեալ՝ քայլերս առաջ կը նետէի որ դէմքս չի կրնան տեսնել գոնէ:

Հասանք իլիձէ ըսուած գիւղը, որ Կարինէն երեք ժամ միայն հեռու է: Այդտեղ, մեզի ուղղեկցող ոստիկաններուն յանձնուեցան քանի մը զինուորութենէ փախչող թիւրք կալանաւորներ ալ, որոնք կարին տարուելով վերսախն զինուորութեան պիտի զրկուէին, ինչպէս նաև թիւրք կին մը, որ ճանապարհին առանց անցագրի բոնուած ըլլալով հսկողութեան տակ՝ կարին կը վերագրածնէին: Թիւրք կինը ձերբակալուած էր կիւմիշիանէի մօտերը. ցորեկներն ոստիկանի մը ընկերակցութեամը ճամբորդած է եղեր, իսկ գիւերներն որ գիւղ կամ քաղաք որ հասած են՝ տեղւոյն իմամին տունը բանտարկած են՝ ըստ օրինի, իբրև ամենէն ապահով տեղը:

Զինուորութենէ փախչող թիւրքերուն մէկ-երկուքը քաջ ծանօթ ըլլալով ոստիկաններուն, շատ մտերմա-

բար կը վարուէին իրարու հետ, և դժուար շըլլար իրենց համաձայնիլ ոճիրի մը չուրջը։ Եւ ահա՛ իրենցմէ մէկն իրեւ պատգամուոր մօտեցաւ թիւրք կնոջ առաջարկներ ներկայացնելու՝ իրենց կազմած ծրագրին մասին։ Կինը շի համաձայնեցաւ և մերժեց։ Սակայն բըռնութիւնն իր գործը կատարեց։ Կնոջ լացն ու աղաղակն անկարող եղան գաղաններուն գութը շարժել։

Հասանք կարին։ Հոս ալ մեզ դրին «Միսաֆիր խանէ» կոչուած տեղը։ Այսուեղի «Միսաֆիր խանէ»ն իր գարշահոտութեամբն ու հիւրերուն իրարու վրայ խռոնուած ըլլալով անտանելի էր։ Բարեբաղդարար, կարինէն մինչև մեր գաւառը մեզ տանելու պաշտօնունեցող երկու զապթիէները մեր գաւառացի ըլլալով (անոնցմէ մէկը հայ մըն էր) և որոնք շատ անգամ մեր գիւղը հարկահաւաքչութեան գացած ատենին մեր տունէն իրենց ձիերուն համար առատ խոտ ու գարի և իրենց փորին համար թարմ հաւ ու հաւկիթ վայելած ըլլալով։ Իմ հոն հասնիլս իմանալնուն պէս ուզած էին ինծի բարիք մը ընել, որպէսզի յետայնու աւելի համարձակութեամբ պահանջուու ըլլային։

Այդ զապթիէները մեր գաւառէն սուրհանդակը բերած էին կարին։ ու վեց օր վերջը պիտի վերադառնային։ Կարինէն մեր տեղն երթալիք սուրհանդակը, ինչպէս նաև բանտարկեալներն իրենք պիտի տանէին։ Ինծի համար գիմում ըրին կուսակալին և խնդրեցին որ զիս փոխանակ վեց օր յետոյ՝ այսինքն իրենց մեկնելիք օրը իրեն յանձնելու՝ այժմէն իրենց յանձնեն թէ իրենք պատրաստ են երաշխաւորութիւն տալ՝ որ զիս ապահով մեր գաւառի կառափարութեան պիտի տանեն յանձնեն, և փոխանակ այդ վեց օրը բանտը մնալու, դուրսը քաղաքին մէջ աղատ ըլլամ։ Կուսակալն ընդունած էր զապթիէներուն խնդիրը և անոնցմէ գրաւոր երաշխաւորութիւն առնելով։ Հրամայած էր որ զիս յանձնեն անոնց։ Անոնք ալ ի՞նձի բացարձակ աղատութիւն տուին

քաղաքին մէջ ուզած տեղս բնակելու և ուզած տեղս պտտելու՝ մինչև մեկնումի օրը։

Առաջին օրն իսկ բարեկամացանք կարնեցի 16-17 տարեկան հայ երիտասարդի մը հետ, որ ինծի կ'առաջնորդէր քաղաքին ամէն կողմերը։ Այս պտոյաներու ընթացքին՝ իմ առաջնորդ բարեկամիս տուած տեղեկութիւններն ու ծանօթութիւնները միայն և միայն արիւնի, աւերի ու թալանի պատմութիւններ էին։

— Կը տեսնե՞ս այս փողոցը, կըսէր ան, հո՛ս էր որ թուրքերը շատ հայ կոտորեցին, հոսկէ՛ էր որ դիակները վերջէն կառքերով կը փոխադրէին գերեզմանատուն... Կը տեսնե՞ս այս հրապարակը, հո՛ս թափուած հայ արիւնը փոքր լիճ մը կը ներկայացնէր... Այսուեղն էր որ հայերը քիչ մը ընդդիմութիւն ըրին... Այսուեղն էր որ հայոց բոլոր խանութները թալան ըրին... Այսուեղն էր որ քանի մը ամիս առաջ Արամ Արամեան առուն երիտասարդը կախաղան հանեցին...

Գացինք գերեզմանատուն։ Առաջնորդս ցոյց տուաւայն փոսը, ուր բոլոր հայ նահատակները՝ քանի մը հարիւր հատ՝ իրարու վրայ թաղուած էին առանց կրօնական արարողութեան։ ո՛ւ է նշան մը շի կար այդ փոսին գերեզման մը եղած ըլլալը ցուցնող, միայն չորս կողմը քիչ մը փորուած էր՝ որպէսզի գիտուի և նոր մեռեալի մը համար սիսալմամբ հոն շի փորուի։ Քիչ մը անդին վրան քանի մը պղտիկ քարեր շարուած աննշան գերեզման մը կար։ այդ ալ քիչ առաջ կախաղան բարձրացող Արամեանին էր՝ որուն վրան ալ արգիլուած էր կանոնաւոր գերեզմանաթար դնել։

Մեր աղատութեան վեց օրերն անցան՝ խիստ սըրտաճմլիկ տեսարաններու և սարսուազդեցիկ դէպքերու պատմութիւններով, և վերջապէս՝ մեր գաւառացի զապթիէներու ընկերակցութեամբ՝ ձամբայ ելանք ծընդնդափայրնիս երթալու։ Կարինէն անդին այլևս խիստ հոկողութեան ենթակայ բանտարկեալի մը պէս չէր որ

կը ճամբորդէինք, զապթիէները շատ լաւ կը վարուէին հետո. իրիկունները՝ ո՛ր գիւղ որ կ'օթեւանէինք՝ լաւ անկողին փոել կուտային ինծի համար, և համեղ կերակուրներ շինել կուտային։ Կարինէն անդին ո՛չ ոք կրնար գուշակել թէ ես բանտարկեալ մըն եմ և այդ զապթիէներու հսկողութեան ենթակայ։ Կարնոյ մէջ վեց օրուան ազատութեանս միջոցին՝ վրաս-գլուխս մաքրած և հագուստներս ալ նորոգած ըլլալով, քիւրտ գիւղացիները զիս պաշտօնեայ կը կարծէին և շատ ալ ակնածանօք կը վերաբերուէին։ Զապթիէներն ո՛ւ է տեղ չէին ըսեր թէ ես բանտարկեալ եմ, ընդհակառակը, ամէն տեղ կը պատուիրէին որ լաւ ինսամք տանին «Աղա»ին, «Աղան կարևոր մարդ է» ըսելով։ Տրապիզոնէն մինչեւ կարին ոտքով ճամբորդած ըլլալով՝ ոտքերուս կաշին ելած էր և մեծ վէրքեր բացուած էին։ Մեր հայրենակից զապթիէները ձի մը վարձած էին (իմ հաշւոյս) ինծի համար։ Այսպէս՝ մէկ ու կէս ամսուան տաժանելի կեանքէն յետոյ՝ վերջին չորս օրերն ալ «աղա»ի կեանքով մը ճամբորդելով հասանք մեր գաւառը։ Այստեղ մեզի ծանօթ հայ վաճառականներ իսկոյն եկան գայմագամին քով, և ինձ համար հարկ եղած օրինական երաշխաւորութիւնը տալով՝ զիս ազատ մեր գիւղն երթալու արտօնութիւնը իսնդրեցին ինծի համար։

Գայմագամը՝ տրուած երաշխաւորութիւնները ապահով նկատելով՝ հրամայած էր որ զիս «Փօլիս քօմիսէր»ին ներկայացնեն և հարկ եղած ձեակերպութիւնը կատարելէն յետոյ՝ ազատ թողուն որ տուն երթամ։

Ներկայացանք Քօմիսէրին։ Այս ըըլլալիք թուրքը սակայն չուզեց գիւրաւ մեր օճիքը թող տալ, և սկսաւ կարգ մը հարցումներ ընել։

— Քեզ ի՞նչու համար Պոլիսէն աքսորեցին։

— Ո՛ւ է պատճառ մը չի կար, էֆէնտի՛։

— Պարապ խօսք չեմ ուզեր, առանց պատճառի մարդ չեն աքսորեր, շիտակն ըսէ։

— Շիտակն այն է որ ո՛ւ է յանցանքի մը մէջ գլուխուած չեմ ես, պարապ տեղն աքսորեցին։

— Ինծի նայէ՛, դուն կայսերական կառավարութիւնը կը նախատես՝ երբ կ'ըսես թէ պարապ տեղը քեզ աքսորեցին։

— Էֆէնտի՛, շիտակ խօսելով միթէ կառավարութիւնը նախատած կ'ըլլամ. ես ո՛ւ է յանցանքի մը մէջ գտնուած չեմ, բայց որովհետեւ ես արտասահմանէն եկած էի, և առ հասարակ դուրսէն եկող հայերը իրենց տեղը կը դրկեն, այսպէս զիս ալ իմ տեղս դրկեցին։

— Եթէ պարագան այդպէս եղած ըլլար, դուրսէն եկած օրդ իսկ պիտի աքսորէին. քանի որ մէկ ու կէս տարի ազատ ձգեր են քեզ Պոլսոյ մէջ, անչուշտ մեծ յանցանքի մը մէջ գտնուած ես որ աքսորեր են։

— Էֆէնտի՛, ի՞նչպէս կ'ըլլայ որ մեծ յանցանքի մէջ գտնուած կ'ըլլամ, և զիս իմ տունս դրկել կ'որոշեն. ոչ ապաքէն՝ եթէ յանցաւոր ըլլայի՝ զիս հոն պիտի բանտարկէին։

— Աւելորդ խօսք չեմ ուզեր, քեզի հետ եկած «էվրագ»ի մէջ գրուած է պատճառը, մինչեւ որ դուն ալ նոյնը շըսես բերնովդ քեզ ազատ չենք կրնար ձգել, և պիտի գրենք Պոլիս ու քու մասիդ նոր հրամանի պիտի սպասենք։

— Ի՞նչ գրուած է որ ես կ'ուրանամ, էֆէնտի՛, զիս պատահմամբ ձերբակալեցին Պոլսոյ մէջ, տարին «Պապը Զապթիէ»ն, հոն հարցուցին թէ ո՞վ եմ, որքան ատենէ ի վեր պանդուխտ եմ, ո՞ւր անցուցեր եմ ժամանակս, ի՞նչ զբաղում ունեցեր եմ, ելն. ես ալ ամէն հարցումի բացարձակ ճշդութեամբ պատախան տուփ. անկէ վերջը քանի մը օր զիս հոն վար գնելէ յետոյ, օր մըն ալ կանչեցին ըսին, թէ «Քեզի համար որոշուած է որ հայրենիքդ երթաս», ես ալ «Ճատ լաւ, ըսի, կառավարութեան որոշումին՝ կը հնազանդիմ», և ճամբայ ե-

լայ ինձ յատկացուած ոստիկանի ընկերակցութեամբ : Ահաւասի'կ, ամբողջ եղելութիւնը :

— Դուն այն ըսէ, երբ քեզ նազը պէյի ներկայութեան տարին, ի՞նչ հարցում ըրաւ քեզի, և ի՞նչ պատասխան տուիր :

— Քիչ առաջ յիշած հարցումներս ըրաւ :

— Շիտակն ըսէ, կ'ըսեմ, եթէ ոչ ազատ չպիտի ըլլաս :

— Շիտակն այդ է :

— Քեզմէ մասնաւոր մարդիկ չի հարցո՞ւց :

— Շատ մարդիկ հարցուց, ես ալ ո՛վ որ կը ճանշնայի՝ ըսի կը ճանշնամ, և ով որ չէի ճանշնար՝ ըսի չեմ ճանշնար :

— Ահա՛ այդ քու ճանշած մարդերդ «չեմ ճանշնար» ըսելուդ համար է որ քեզ աքսոր ըրեր են : Հիմա ճանշած ըլլալդ շիտակն ըսէ՛, ու քեզ ազատ թողում :

— Եփէնտի՛, ես իմ ճանշած մարդիկս չեմ ծածկած բնաւ, թողուս ալ այդ է ճշմարտութիւնը՝ չի թողուս ալ . եթէ ձեր խիղճը թոյլ կուտայ որ տասնեմէկ տարուան պանդուխտ մը զրկէք իր մօրը տեսութենէն, կարող էք զիս բանտ դնել :

— Վերջապէս շիտակը շի՞պիտի խոստովանիս :

— Պատասխաններուս մէջ մազի շափ սուտ չի կենալուն համար երդում կ'ըսեմ :

Ատոր գրայ թուրք քօմիսէրը հրամայեց որ զիս բանտ վերադարձնեն, յայտնելով թէ ինքը պարտաւոր է իր կատարած հարցուփորձի արդիւնքը Պոլիս ոստիկանական նախարարին հաղորդել և անկէ եկած հրամանին համեմատ վարուիլ իմ մասին : Ու մեզ տարին բանտ, որպէսզի մեր գաւառի բանտն ալ տեսած ըլլամ, ու անոր վայելքներէն ալ չի զրկուիմ :

«Գետն անցած էինք, առուակի մէջ խեղդել» կ'ուզէին զիս հիմա :

Այս վերջին բանտն ալ՝ հակառակ իր փոքրութեա-

նը՝ լեցուն էր տւագակ և մարդասպան քիւրաերով եւ իրենց տուրքը չի կրնալ վճարելու յանցանքով դատապարտուած շատ մը հայերով : Քիւրաերու իւրաքանչիւր վեց հատը իրարու հետ երկաթով չղթայուած էին իրենց վզէն : Բանտին մէջ «Սուլթանի Պալատ» չի գտնըւելուն համար, օրն երկու անգամ այդպէս բոլոր բանտարկեալներն իրարու չղթայուած դուրս կը հանէին և շորս կողմէն ոստիկաններով չրջապատած՝ քաղաքին փողոցներուն մէջէն, կը տանէին քիչ մը հեռուն գտնուած ձորը, ուսկից բաւական ջուր կը հոսէր, և ուր ամէնքը մէկ Սուլթանին հատուցանելիք իրենց պարտքը կը կատարէին, ու նոյն վիճակով բանտ կը դառնային : Այդ սովորական երկու անգամէն դուրս, ո՛ևէ բացառիկ պէտքի համար անկարելի էր դուրս թողուլ ո՛ևէ բանտարկեալ, և այդ խոնաւ բանտը շատերը փորհարութեան հիւանդութեան ենթարկած ըլլալով՝ ա՛լ կրնայ դուշակուիլ հոն տիրող գարշահոտութիւնը :

Գիշեր մըն ալ հոն անցուցինք : Իմ հոն հասած ըլլալուս լուրը գացած էր մօրս, և իմացած էին Փօլիս Քօմիսէրին յարուցած դժուարութեան մասին :

Մեր գիւղամիբ Միւտիւր պէյը՝ որ գաւառին մէջ շատ մեծ աղդեցութիւն ունի, և որ տեսակ մը պարտականութիւն կը զգոյ իր գրացիներն տատանկ պարտաներու մէջ պաշտպանելու, իր գէմ յարուցուած զըժւարութեան մասին իմանալուն պէս՝ հետեւեալ առտուն անձամբ եկած էր գայմագամին քով, և ազդու կերպով բողոքած էր զիս վար դնելնուն համար՝ բսելով .

— Գայմագամ պէյ, ձեր խիղճը ի՞նչպէս թող աըւաւ, որ առանկ ծանօթ, վստահելի ընտանիքի մը զաւակը՝ իր տասնեմէկ տարուան պանդխտութենէն յետոյ՝ կանոնաւոր երաշխաւորութիւն տալով հանգերձ՝ վար դրած էք, չէք թոյլարած որ իր մօրը քով երթայ, ծերունի մօրը կարօտը լիցնէ :

— Պէտք եղած վստահութիւնը չէ՛ ներշնչած Քօմի-

սէր էֆէնտիին, այդ պատճառաւ ստիպուեցանք վար դնել՝ մինչև որ ապահովիչ տեղեկութիւններ քաղենք իր մասին:

— Եթէ նոյն իսկ այս երիտասարդը ապացուցուած մարդասպան մը եղած ըլլար, խղճի օրէնքը կը պահանձէր որ երաշխաւորութիւն առնելով պատեհութիւն տայիք իր ծեր մօրը քով երթալ՝ անոր կարօտը լեցնել եւ կրկին դառնալ, դուք անգամ մը ինքզինքնիդ անոր մօրը տեղը և ըստ այնմ վճիռ մը տուէք:

— Է՛ս, ի՞նչ ըսել կ'ուզէք, Միւտիւր պէ՛յ, ըսել կ'ուզէք որ պէտք է ազատ արձակեմ:

— Ի հա՛րկէ, պէտք է ազատ արձակէք:

— Դուք անձամբ երաշխաւոր կ'ըլլա՞ք անոր:

— Այս', ամենայն վատահութեամբ ես կ'երաշխաւորեմ:

Ու մեր պաշտապան Միւտիւր պէյը նորէն երաշխաւորութեան գիր տալով՝ յաջողեցաւ իմ ազատ արձակելուս հրամանը ձեռք բերել:

Մայրս՝ բացարձակ վատահ ըլլալով Միւտիւր պէյի ազգեցութեան վրայ, առանց սպասելու անոր միջամբ տութեան արդիւնքին, եղբայրներս զրկած էր քաղաք, ինչի համար հեծնելու ձի մըն ալ հետերին:

Բանտէն ազատ եղանք՝ եղբայրներուս հետ պլուիլն ու ջերմ համբոյրներ փոխանակելը ամէն բան մոռցուց, կարծես թէ բնաւ տառապանքներու ենթարկուած շըլլայի, ու տեսակ մը երջանկութեան մէջ գտնուէի:

Եղբայրներուս հետ մէկ-մէկ ձի նստած՝ 4 ժամուան ճամբորդութենէ մը յետոյ՝ յաղթական կերպով մտանք մեր գիւղը: Ո՞վ պիտի կրնար բացարել այդ վայրկեանին ամբողջ հոգեկան խոռովը մօրս՝ երբ ան տեսաւ որ ձի հեծած միամին գիւղ կը մտնեն իր երեք տղաքը, որոցմէ մէկը 14 տարեկան հաստիին մէջ բաժնըւած էր իրմէն՝ և այժմ 25 տարեկան երիտասարդ մը գարձած՝ անակնկալ կերպով իր գիրկը կը վերադառնար:

Մայրս չէր կրնար բառ մը խօսիլ, զիս իր կուրծքին սեղմելով երեխայի մը պէս կուլոր:

— Ի՞նչու կուլոս, մայր իմ, ուրախ եղիր որ զաւակդ քովդ է հիմա:

Պատասխանը կրկին լաց, կրկին արցունք և համբոյրէ: Մայրս անշուշտ ուրախ և երջանիկ էր որ ես իր գիրկըն էի, բայց տխուր էր և ապերջանիկ՝ որ իմ պանդուխա գանուած պահուն հայրս մեռած էր, ու այժմ կենդանի չէր որ իր միսիթարութեան մասնակից ըլլար, և իր տղաքն ալ իրենց հօր ներկայութեամբն աւելի երջանիկ զգային:

Մօրս զգացած ուրախութիւնը մինչև հոն հասած էր, որ քանից ըստ թէ «Աստուած Սուլթան Համբարի հետ ըլլայ որ քեզ աքսորեց, եթէ ոչ դուն հայրենիք գալիք չունէիր»:

Մեր գիւղը գրեթէ աւերակի մը վերածուած էր. շատ մը չէն տուներ փլած, կորսուած էին, և որոնց տեղն այժմ թուրքերը բանձարեղէն կը ցանէին: Շատ ընտանիքներ, որոնք երբեմն ապահով ապրուստ ունէին, մշակներ կ'աշխատցնէին, աղքատներ կապրեցնէին, այժմ յետին ծայր թշուառացած՝ շոր հացի իսկ կարօտ վիճակի մէջ ինկած էին, ու իրենց մարմինը քանի մը կտոր ցնցոտիներով ծածկած էին:

Օգոստոս ամիսն ըլլալով՝ հողագործներու աշխատութեանց ամենատաք ժամանակն էր. այդ ամսոյ մէջ էր որ գիւղացիները գիշերը ցորեկի խառնելով քրտնաշան աշխատութեամբ ամբողջ տարուան մը ընտանեկան պարէնը պիտի ապահովէին: Օգոստոս ամիսը հողագործի մահու և կենաց ամիսն է, հակառակ այս իրողութեան՝ կառավարութիւնը կուգար ամէն շարթու գիւղի ըոլը այր մարդիկը կը հաւաքէր և բռնութեամբ կը տանէր ճամբայի շինութեան աշխատցնելու: Խեղճ գիւղացիք գեռ նոր իրենց բաժին ինկած մէկ շարաթը շարաչար աշխատելով տուն կը գառնային, հետեւեալ օրը

կրկին ոստիկանները կուգային բռնութեամբ և ծեծով  
միենոյն մարդիկը կը տանէին, որովհետեւ գիւղէն բա-  
ցակայ եղող կամ մեռնող այր մարդոց տեղն ալ՝ տառնք  
պարտաւոր էին լեցնել իրենց աշխատութեամբը. եւ  
քանի որ գիւղը ներկայ եղողներու թիւը աւելի փոքր  
էր, քան պանդուխաններու, գաղթողներու և մեռնող-  
ներու թիւը, ուստի ասոնք իրենց անձին բաժին ինկած  
մէկ շաբաթէն զատ՝ 4-5 շաբաթ ալ աւելի պիտի աշ-  
խատէին՝ միւսներուն տեղը լեցնելու համար, ան ալ  
0դուստոս ամսոյ մէջ: Ո՞վ կը համարձակէր բողոքի ձայն  
մը բարձրացնել, ո՛ւ է արտունջ բնկոյն ոստիկաններու  
խարազանին պիտի ենթարկէր բողոքարկուն:

Երեք շաբաթ մնացի գիւղը, և ականատես եղայ որ  
միենոյն անձերն երեք անդամ բռնութեամբ իրենց  
հունձքերու առջևէն իսկ քաշելով կը տանէին: Եւ այդ-  
պէսով արդէն թշուառացած գիւղացին սովամահ վիճա-  
կի մը կ'ենթարկէին:

Միայն 21 օր անցած էր որ ազատ արձակուած էի,  
և մօրս գգուանքներուն ու բարեկամաց համակրանք-  
ներուն մէջ հազիւ քիչ մը կ'ազդուրուած էի կրած տա-  
ռապանքներէս: Կիրակի օր մըն էր, պտոյտի համար  
քանի մը ուրիշ ազգակից երիտասարդներու հետ՝ գա-  
ցեր էինք մօտակայ վանք մը, և մեր զրօսանքն աւար-  
տելէ վերջ, երեկոյին գիւղ կը դառնայինք. մեզի հետ  
էր նաև մեր գիւղակմբի Միւտիւր պէյը: Հազիւ 10ը  
վայրկեանի ճամբայ մնացած էր գիւղ հասնելու երբ  
երկու զինեալ և հեծեալ ոստիկաններ մեզ գիմաւորե-  
ցին, որոնք մեր գիւղէն կուգային, միւս ընկերներուն  
անուններն հարցուցին և անցան, երբ իմ անունս և մա-  
կանունս ալ իմացան, յայտնեցին թէ իրենք իմ ետեէս  
եկած են՝ զիս քաղաք Գայմագամ պէյին տանելու, թէ  
Գայմագամ պէյը քանի մը հարցումներ ունի եղեր:

Ա՛խ, այդ անվերջանալի հարցումները, և ապա  
դառնալով գէպի Միւտիւր պէյը, ըստին.

— Պէյ, կը ներե՞ս որ՝ Գայմագամ պէյի հրամանին  
համաձայն՝ ստիպուած ենք ձեր գրացի այս երիտասար-  
դւը քաղաք տանիլ:

— Ո՞ւսկից կ'ուզուի այս երիտասարդը, հարցուց  
Միւտիւր պէյը, Կարինէ՞ն ուզած են, թէ ոչ միայն  
ինքը՝ Գայմագամն է ուզողը:

— Զենք գիտեր, պէյ, պատասխանեցին ոստիկան-  
ները, Գայմագամ պէյը մեզի խստիւ պատուիրեց որ  
ո՛ւր որ ալ գտնենք, և ի՞նչ տաեն ալ որ գտնենք զին-  
քը իրեն տանինք անպատճառ, հարցումներ ունի եղեր  
ընելիք, տակէ աւելի բան չենք գիտեր մենք:

— Զի՞պիտի թոյլատրէք որ գոնէ գիւղ հասնի, կտ-  
րելի է գրամի և հազուստի պէտք ունեցած ըլլայ, եւ  
մայրն ալ տեսնէ, ըստ Միւտիւրը:

— Կը ցաւինք որ չենք կրնար, ըսին ոստիկանները,  
ժամանակը խստ ուշ է արդէն, մինչև քաղաք հաս-  
նինք կէս գիւեր կ'ըլլայ: Մենք նախապէս իրենց տունը  
գացինք իր մօրմէն հարցուցինք ուր ըլլալը, մայրն ը-  
ստ որ՝ վանքը գացեր է պտոյտի, հիմա ասկէ ուզա-  
կի քաղաք պէտք է երթանք:

Միւտիւր պէյը տեսնելով թէ Գայմագամին պատ-  
ուէրին վրայ ո՛ւ է փոփոխութիւն ընելու անկարող է,  
դէպի զիս գարձաւ և ըստ:

— Հայտէ զնա, զաւակս, մի՛ վախնար, բան մը չի  
կայ, Սոտուած ողորմած է, ես վաղն առտու կանուխ  
մարդ կը զրկեմ Գայմագամին քով՝ որ քեզ կանչելուն  
պատճառներն իմանայ, ու եթէ ես ո՛ւ է օգնութիւն  
կարենամ ընել, զատահ եղի՛ր բան մը չպիտի խնայեմ  
քեզ պաշտպանելու:

Միւտիւրին ցոյց տուած անկեղծ համակրանքին հա-  
մար ընորհակալութիւնս յայտնեցի, ըսելով.

— Ի՞նչու պիտի վախնամ, ինծի համար ա՛լ սովո-  
րական բան գարձաւ հարցումներու համար կառավա-  
րութեան գուռ կանչուիլը, միայն իմ սիրելի ծերունի

մայրս կը մտածեմ, անիկա՝ ի՞նչ պիտի ըլլայ իր վիշտե-  
րուն մէջ, երբ իմանայ որ ա՛լ իր զաւակը չպիտի տես-  
նէ: Հիմա որ չեն ձգեր տուն երթանք երբ տասու վայր-  
կեան միայն հեռու ենք անկէ, վստահ եղիք ժամերով  
և օրերով հեռացնելին յետոյ, ա՛լ բնաւ չպիտի ձգեն  
որ տուն դառնամ: Մօրս ըսէք որ շատ հոգ շընէ, իմ  
քսանեմէկ օր իր քով կենալս ալ թո՞ղ երազի մը տեղ  
դնէ...»

Ոստիկանները զիս բաժնելով ընկերներէս, ձգեցին  
իրենց առջև, և գիշերուան մթութեան մէջ շորս ժամ  
ճամբորդելով հասանք քաղաք:

Մասնաւոր սենեակի մը մէջ, ոստիկանի մը հսկո-  
ղութեան ներքե սպասեցինք, ուրիշ ոստիկան մը գնաց  
Գայմագամի բնակարանը լուր տալու, և երբ վերադար-  
ձաւ տռանց ինծի բան մը յայտնելու՝ զիս տարաւ բան-  
տին ամենէն գէշ տեղը բանտարկեց: Հասկցայ որ գոր-  
ծը բուրդ է այս անդամ, եթէ ոչ՝ քիշ մը լաւ տեղը  
պիտի բանտարկին դոնէ:

Գիշերն անցուցինք, առաւօտեան կանուխ պղտիկ  
եղբայրս բանտի դռան ետևէն հազիւ ձայն հանեց, թէ  
«Եղբայրս, հո՞ս ես, ի՞նչու համար բերած են քեզ»,  
հարցնելով, ու իր հարցումին դեռ պատասխան շի տը-  
ւած՝ ոստիկաններն իսկոյն թեէն բոնելով հեռացուցին,  
ըսելով թէ «Խստիւ արգիլուած է անոր հետ խօսիլ»:

Խեղճ եղբայրս գիշեր ատեն ճամբորդելով եկած էր  
լուր մը առնելու յոյսով, և ահա խօսք մը փոխանակե-  
լու իսկ արտօնութիւն շի կար:

Քիշ վերջը երբ Գայմագամը կառավարատուն կու-  
գայ և կը տեսնէ որ եղբայրս հոն կը գեգերի, կը հար-  
ցընէ թէ «Ի՞նչու համար եկած է հոն»: Եղբայրս կը  
յայտնէ թէ, նախորդ գիշեր իր եղբայրը բանս բերած  
են՝ ինքը տեսնելու եկած է՝ բայց ոստիկանները շեն  
թողուր որ տեսնէ. Գայմագամը կը յայտնէ թէ «Եղ-  
բայրդ Պոլիսէն ոստիկանական նախարարութեան կողմէ

ստիպողաբար հեռագրաւ պահանջուած է, զինքը Պոլիս  
պիտի զրկենք. գնա՛ մօրդ լուր տուր, և հագուստ,  
դրամ և այլն՝ ի՞նչ որ պէտք է՝ հայթայթեցէք իրեն ե-  
թէ կ'ուզէք, երկու օր վերջը սուրհանդակի հետ ճամ-  
բայ պիտի ելլէ»:

Եղբայրս վիզը ծռած տուն կը դառնայ սև բօթը մօ-  
րը հաղորդելու, մինչ մեր պաշտպան Միւտիւր պէյի  
կողմէ Գայմագամին մօտ դրկուած անձն արդէն նոյն  
պատասխանը եղբօրմէս առած տուն հասցուցած էր, և  
դժբաղդ մայրս շանթահարած:

Դրացիներ, բարեկամներ կը փութան զինքը միփ-  
թարելու, յուսադրելու, և ամէն միջոց կը գործածեն  
զայն ուշարերելու համար: Ամենէն յուսադրիշ պարա-  
գան, որով կ'ուզեն մօրս վիշտը մեղմացնել, այն կ'ըլլայ  
թէ՝ «Հոգ մի՛ ըներ, ուրախ եղիք որ Ամերիկեան կառա-  
վարութեան պէս հզօր կառավարութիւն մը տղուդ  
պաշտպան եղած է, և պահանջներ է որ իր մարդը իրեն  
յանձնեն. ատոր համար է որ Պոլիս կը տանին, ուրիշ  
կասկած մի՛ ունենար»:

Սակայն ես՝ որ ալ բաւական ծանօթացեր էի թուրք  
կառավարութեան հոգերանութեանը՝ զիտէի որ ատիկա  
Ամերիկայի պաշտպանութեան խնդիր չէ. թուրք կա-  
ռավարութիւնը չպիտի ուզէր ամերիկական քաղաքա-  
ցիի մը հետ ատանկ գէշ վարուիլ, զայն բանտին ամե-  
նէն գէշ տեղը գնել, և եղբօրը հետ տեսակցին իսկ  
արգիլել անոր: Դեռ յիշողութեանս մէջ թարմ էր սո-  
տիկանական նախարար Շէֆիդ պէյի օրինակը. որ երբ  
զիս իրբեւ թրքահպատակ իր ճանկերուն մէջ ունէր՝ իմ  
հետո կը վարուէր հրէշի մը ու գիշատիշ գաղանի մը  
պէս, ապահներով, րէվոլվէրով, և հայհոյութեան տե-  
ղատարափով կը խօսէր հետև, իսկ երբ ամերիկեան հիւ-  
պատոսարանի առաջին թարգմանը, . . . էֆէն-  
տին, եկած էր յանուն ամերիկեան կառավարութեան  
զիս պաշտպանելու, անոր ներկայութեանն այդ գաղա-

նը գառնուկի փոխուած էր. հետս կը վարուէր հօր մը խանդաղատանքով, «ո՞ւր կ'ուզես որ քեզ զրկեմ, զաւակ», «քու փափաքած տեղդ պիտի զրկեմ», «առնելիքներդ պիտի գանձենք ամբողջը», «խանութդ իր արժէքովը պիտի ծախենք», «պատեհութիւն պիտի տանք որ նշանածդ ալ հետդ առնես, եթէ կ'ուզես»: Այս խոստումները, այս հայրական ՞՞՞ հոդածութիւնը ցոյց կուտար Շէֆիդ պէյն ամերիկեան հիւպատոսարանի թարգմանին ներկայութեան: Բայց երբ Ամերիկացի ըլլալս ուրանալով ինքզինքս զրկած էի հիւպատոսարանի պաշտպանութենէն, այլէս ապահովաբար իր ճանկերուն մէջ ձգած ըլլալ կը կարծէր զիս իրրե «ռաեա», այն ատեն ոչ միայն այդ խոստումներէն և ոչ մէկը չի գործադրեց, այլ նաև առանց գատաստանի, առանց իմ գէմ եղած ամբաստանութիւններն հաստատելու, զիս այդ տաժանելի կեանքին ենթարկեց:

Ինծի համար այլես որոշ էր որ Պոլսոյ մէջ նոր մատնութիւններ, նոր զրպարտութիւններ երկան եկած ըլլալու էին: Եւ Շէֆիդ պէյլ զիս կը կանչէր իմ գլխուս պակաս թողուցած պատուհաները լրացնելու, թէկ ոմանք շանթահարուած մայրս միխթարելու համար կը քաջալերեն եղեր, ըսելով. «Հոգ մի՛ ըներ, տղադ ամերիկեան կառավարութեան պահանջովն է որ կը տանին», ուրիշներ ալ կը յուսադրեն եղեր «Սնոր նշանածը Պոլսոյ մէջ աղերսագիր տուած է կառավարութեան և յաջողած է իր Պոլիս գառնալուն արտօնութիւնը ձեռքբերել»: Եւ աւելի յուսետեսները կ'ըսեն եղեր. «Անիկառ զղղակի կախելու համար կը տանին»: Այս վերջի կարծիքն աւելի իրականութեան մօտ կը թուէր ինծի:

Մեր նախկին պաշտպան ... եան էֆէնաին արդէն մեռած էր, և որդին իր հօրը գիրքն ու ազդեցութիւնը գրաւած չէր, որ կարող ըլլար իր հօրը կեանքը պաշտպանող ծառայի մէկ բարեկամը փրկել ոստիկանութեան ճանկէն:

Թուրք ոստիկանութիւնը զիս կալանաւորելէն յետոյ՝ յաջողած էր նաև գրաւել իմ ամերիկեան քաղաքացիութեան թուղթս և անցագիրս, և միւս կողմէն զիս առանձնասենեակի մէջ փակած ըլլալով, ամէն յարաբերութենէ զրկած էր: Հակառակ ասոր, սակայն, օր մը անակնկալ կերպով հիւպատոսարանի երկրորդ թարգմանը կը ներկայանայ ոստիկանութեան նախարարին և իմ Ամերիկացի ըլլալս յայտնելով, կը պահանջէ որ զիս հիւպատոսարանին յանձնեն: Շէֆիդ պէյլ կը մերժէ, և չի ճանշնար ամերիկական քաղաքացիութիւնըս, և իր մերժումին իրբե ապացոյց թարգմանին ցոյց կուտայ իմ թրքահպատակութեան թուղթս (համիտիէ), և եղիպատուէն առած թրքական անցագիրս: Ատկէ զատ կը յայտնէ, թէ իմ Պոլիս մատած ատենս Պատրիարքարանէն և ... եան էֆէնաին կողմէ երաշխաւորութիւն արուած է թրքահպատակ ըլլալուս: Այս փաստերով կը համոզէ հիւպատոսարանի թարգմանը, և ճամբու կը դնէ զայն, ապա կը ձերբակալէ իմ բարեկամներս և կ'աքսորէ զանոնք, ըսելով. «Անպատճառ դուք ըլլալուն էք հիւպատոսարանին գիմոզ և կ...ի համար պաշտպանութիւն խնդրողը»: Սակայն ատով խնդիրը վերջացած ըլլալը: Կրկին անգամ կուգայ հիւպատոսարանի պաշտօնեան, և կը պնդէ թէ՝ Պոլսոյ ամերիկեան գետպանատունը հաստատած է կ...ի Ամերիկացի ըլլալը, և կը պահանջէ որ այդ անձն իրենց յանձնուի: Շէֆիդ պէյն երկրորդ անգամ կը յաջողի մերժել, և շատ մը փաստաթղթերով վաւերացնել՝ թէ ես թուրքիացի եմ: Բայց շորս կողմէն գիմումները կը շատնան: Ամերիկագանուող աղգականներս իմ բանտարկուած ըլլալս իմանալով՝ ձեռք կը բերեն իմ Ամերիկացի ըլլալուս վաւերաթղթերը և զայն ներկայացնելով Ուաշինգտոնի կառավարութեան, իմ պաշտպանութիւնս կը պահանջեն: Նոյնպէս Պոլսոյ բարեկամներս հիւպատոսարանին կը հաղորդեն իմ Ամերիկացի ըլլալուս բոլոր փաստերը: Այս

դիմումներուն իրբե հետեանք՝ Ուաշինկթընէն հրահանգ կը տրուի Պոլսոյ գեսպանին որ անպատճառ զիս պաշտպանէ և ազատէ թուրքի ճանկէն։ Ատոր վրայ Պոլսոյ հիւպատոսարանն՝ այս անդամ՝ իր առաջին թարգմանը՝ . . . էֆէնտին՝ կը զրկէ իմ պաշտպանութեանս համար, հրահանգ տալով որ թուրք նախարարի կողմէ ներկայացուած ո՛ւ է փաստի կամ վաւերաթըլթի կարեսրութիւն չի տայ և անպատճառ պահանջէ որ բանտարկեալն իր ներկայութեան կանչեն։ Ու այդպէս ալ եղաւ. ընթերցողները կը յիշեն որ հիւպատոսարանի թարգմանին ներկայութեան ուրացայ Ամերիկացի ըլլալս, և իմ բերանով յայտնեցի թէ ես Թուրքիացի եմ։ Ատոր վրայ ամերիկեան դեսպանատունը վերջնականօրէն կը փակէ զիս պաշտպաննելու ինդիրը, և կը տեղեկագրէ Ուաշինկթընի կառավարութեան թէ «Կ. Ա. մեր թարգմանի ներկայութեանը մերժած է իր Ամերիկացի ըլլալը և յայտնած է թէ թուրքիացի է, թէ՝ միւնոյն տաեն՝ նախարարը խոստացեր է զինքն իր նշանածին հետ Ամերիկա զրկել. բայց քիչ յետոյ իմացանք որ փոխանակ Ամերիկա զրկելու աքսորած է երկրի ները»։

Այսպէս ուրեմն, հիմա թուրք ոստիկանութեան ձիրաններուն մէջ ինկած էինք անպաշտպան. և ինծի համար շատ պարզ էր որ այս Պոլիս կանչուիլս բարի նշան մը չէր կրնար ըլլալ։ Մօրս տրուած յոյսերը սնոտի էին՝ անոր վիշտերը քիչ մը մեղմացնելու համար էր միայն որ կուզէին զայն խարել պարզապէս։

Զերբակալմանս երբորդ օրն էր, մայրս, եղբայները, ազգականներս եկած լեցուած էին քաղաքը զիս վերջին անդամ մը տեսնելու համար։ Գայմագամը հըրամայած էր որ զիս մասնաւոր սենեակ մը տանին եւ հսկողութեան տակ՝ թոյլատրեն ծնողքս և բարեկամները զալ հետս տեսակցիլ։ Այդ սենեակն երթալէ ա-

ռաջ զիս տարին Գայմագամի ներկայութեան. հոն դըրան վրայ կեցած էին դժբաղդ մոյրս և րոլոր զիս տեսնել եկողները, որոնք երեխայի մը պէս կուլային։ Գայմագամը անունս և մականունս հարցնելէն յետոյ յայտարարեց։

— Քեզ Պոլսոյ ոստիկանական նախարարութեան կողմէ կանչած են, վաղուան սուրհանդակը տանող ոստիկաններուն հետ ճամբայ պիտի ելլես դէպի կարին երթալու։ Հիմա գնա ուզածիդ շափ մօրդ հետ տեսնըւիր։

— Պէջ, ըսի, չը լլար որ այստեղ ապահով երաշխաւոր տամ ձեզի ու իմ կամօքս երթամ Պոլիս ձերուզած տեղը յանձնուիմ, քանզի այս տկար վիճակովս եթէ հսկողութեան տակ երթամ՝ անպատճառ կէս ճամբան պիտի մեռնիմ։

— Ո՛չ, ո՛չ, ատանկ չի կրնար ըլլալ, եկած հրահանգը հսկողութեամբ զրկել է. մենք այդ հրամանէն տարբեր կարգադրութիւն չենք կրնար ընել, քեզ ընկերացող ոստիկաններուն պիտի պատուիրենք որ լաւ հոգ տանին քեզի, անհոգ եղիր այդ մասին, ըսաւ Գայմագամը։

— Մինչեւ կարին վստահ եմ որ ամէն դիւրութիւն պիտի վայելեմ, բայց անկէ անդին գիտեմ թէ ի՞նչ տաժանելի ճամբորդութիւն մը պիտի ունենամ, եթէ երբէք ողջ մնամ։

— Ո՛չ, ո՛չ, մինչեւ Պոլիս ալ հանգիստ պիտի երթասուրիներ իրենց ամբողջ ունեցածը վասնել պիտի ուղէին, եթէ յաջողէին Պոլիս երթալու արտօնութիւն ձեռք բերել. հիմա քեզ կառավարութիւնը կը տանի կոր, ալ ի՞նչ կ'ուզես Աստուծմէ։

Գայմագամին հետ գործը վերջալէն յետոյ, մեզ տարին սենեակ մը և ոստիկանները գրան գուրսի կողմը կենալով՝ մեզ ազատ թողուցին ներսը մօրս, եղայրներուս և ազգականներուս հետ, ուր մնացինք ժամ

մը, առանց գրեթէ խօսք մը կարենալ փոխանակելու : Ամէն կողմէ լաց և հեկեկանք, ոչ ոքի բերանը կը բացուի խօսք մը արտասանելու . ինքինքս հարկադրեցի քիչ մը պաղարիւնութիւնս վերստանալ և մխիթարել դժբաղդ մայրս, ըսելով.

— Մա'յր իմ, մա'յր իմ, մի' լար, հոգ մի' ըներ, աւելի ուրախ եղիր որ զաւակդ Ամերիկայի պէս հզօր կառավարութեան մը պաշտպանութիւնը կը վայելէ, զիս ուրիշ բանի համար չէ որ կը տանին, այլ ամերիկեան գեոպանին պիտի յանձնեն :

— Ա՛յ, որդեա'կս, երանի թէ գէթ այդպէս ըլլար : Եթէ գեսպանը քեզ ազատէ, կ'աղաշեմ, կը պաղատիմ, զաւա'կս, որ գոնէ վեց ամիս քովս մնալու համար արտօնութիւն առնես, գաս, կ'ըսէ մայրս, և ինծի պլըւած՝ անընդհատ համրոյրներու մէջ կը յուզէ զիս :

Ոստիկանները տեսնելով որ լսցն ու աղաղակը երթալով կը սաստկանայ, ներս կը մտնեն, կը սկսին մեզի մխիթարական խօսքեր ընել, և զիս զատելով բանտ կը տանին, հետեւեալ առաւօտ կանուխ ճամբայ ելլելու համար :

Հետեւեալ առաւօտ գեռ լսցը շի ծագած զիս ճամբայ կը հանեն, առանց սպասելու որ մայրս գայ վերջին համրոյրը մատուցանելու : Ոստիկանները կը հրամայեն որ առաջ քալեմ, ես կը մերժեմ, ըսելով թէ մէկ քայլ մը անդամ չպիտի առնեմ մինչեւ մայրս և եղբայրներս շի գան զիս ճամբու դնելու . ոստիկանները կը բարկանան, և խստիւ կը հրամայեն որ քալեմ, բայց ես որոշած էի ծեծի տակ մեռնելու գնով շի հպատակիլ ոստիկաններուն, մինչեւ որ անդամ մըն ալ իմիններս շի տեսնէի, որոնք գացեր բարեկամի մը առւնն օթևաններ էին հետեւեալ առաւուն գալու զիս տեսնելու համար : Վերջապէս ոստիկանները տեսնելով որ գիւրութեամբ չպիտի կրնան զիս հնազանդեցնել իրենց հրամանին, և շուզելով որ բռնի ուժ գործածեն ինձ գէմ, զի մի գուցէ

վերջը Գայմագամը իմանալով բարկանայ իրենց՝ ստիպուեցան իրենցմէ մէկը զրկել և մօրս լուր տալ որ գան զիս ճամբու դնեն :

Որպէսզի մեր վերջին բաժանումի աղաղակին հանդիսատես շըլլան քաղաքի բնակիչները, մօրս հանդիպելէ առաջ քաղաքէն դուրս հանեցին : Բաւական հեռացանք և լեռան մը ստորոտը սպասեցինք որ ողբի ու կոծի խումբը գայ հասնի : Եկան հասան վերջապէս, ինձի համար բերուած դրամը, հագուստը և պաշարը յանձնեցին և քիչ մը տեղ ինձ ընկերանալէ յետոյ, ոստիկանները հրամայեցին որ այլև ետ դառնան :

Սրտաճմլիկ տեսարանը պարզուեցաւ : Մայրս՝ «Զաւա'կս, զաւա'կս» կ'աղաղակէ ու կուլայ՝ զիս ամրապէս սեղմելով իր կուրծքին . «Ա՛յ, զաւա'կս, երա՞զ էր արդեօք ստիկա, կ'ըսէ, որ 11 տարուան կարօտէն յետոյ, միայն 21 օր քովս թողուցին, ու հիմա, կը խլեն, կը տանին քեզ իմ ձեռքէս» :

Զափահաս ըլլալէս ի վեր՝ պարագայ մը եղած չէր որ զիս այնքան լացնել տար, նոյն իսկ հօրս մահուան լուրը : Բայց այդ լեռան ստորոտը՝ մօրս աղի արցունքները իմ աչքերս ալ աղբիւրի վերածեցին, կուլամ ու կուլայ մայրս, կուլան բոլոր ճամբու դնելու եկողները :

Ոստիկանները կը ստիպեն որ զատուին և ետ դառնան : Հակառակ անոնց ստիպումին՝ մայրս ա'լ աւելի կը սաստկացնէ իր լսցն ու աղաղակը և աւելի կը փաթթւեւի ինձի :

Ոստիկանները տեսնելով որ մայրս գիւրաւ իմ օձիքս թող չպիտի տայ, ստիպուեցան բոնութեամբ զատել զիս իրմէն : Մայրս, ուժը կորսնցնելով, գետին ինկաւնուաղեալ : Ոստիկանները իմ թէերէս բոնելով քաշեցին տարին : Երբ ելանք լեռան գագաթը՝ վերջին անդամ մըն ալ ետ նայեցայ, ու տեսայ հոն մնացողները որ մայրըս սթափեցնել կը ջանան : Քանի մը քայլ ևս յառա-

ջացանք, ու այլես ամէն բան աներեռութացաւ ու մենք  
մնացինք նորէն մեր ու ճակատագրին գեռքը:

Չորս օր յետոյ, կրկին ինքզինքնիս գտանք Կարնոյ  
բանտին «ՄիւսաՓիր խանէ» կոչուած գարշահոտ տեղը՝  
իրարու վրայ խոնուած քիւրտերու մէջ: Ուրի վրայ  
կանգնելու ուժ չէր ֆնացեր վրաս:

Բանտին ներսը կային Յ-4 հայ բանտարկեալներ, 15  
ական տարուան դատապարտուած էին, 1890 թուակա-  
նի Կարնոյ դէպքերէն ի վեր: Իմանալով որ հայ երի-  
տասարդ մը Պոլիս տարուելու համար հոն բերուած եւ  
«միւսաՓիր խանէ»ին մէջ փակուած է, և գիտնալով  
թէ ի՞նչ անտանելի տեղ է այդ հիւրանոց կոչուած տե-  
ղը, ինդրեր էին բանտապետէն որ զիս ներսը իրենց  
քով տանի: Բանտապետը՝ շի մերժելով անոնց խնդիր-  
քը՝ զիս ներս տարաւ: Բանտին ներսի կողմը պալսա-  
մը կարելի էր նկատել՝ բաղդատամամբ այդ անիծեալ  
հիւրանոց կոչուած տեղին: Այնեակներն ընդարձակ է-  
ին ու ամէն ոք իրեն համար պառկելու անկողին բերած  
էր, ինչպէս նաև կերակուր եփելու ամաններ: Բանտին  
ընդարձակ բակին մէջ կար բազնիք, մասվաճառ, սրճա-  
րան, նպարավաճառ, պտղավաճառ, որոնց տէրերն ալ  
բանտարկեալներ էին: Զիս հիւրնկալող հայ երիտա-  
սարդները տասը տարիէ ի վեր հոն ըլլալով՝ նուրբ ձե-  
ռագործներ, շինելով կը պարապէին, և իրենց այդ աշ-  
խատութիւնը նիւթական միջոց կուտար որ քիչ մը  
մարդավայել կեանքով ավրին բանտին մէջ: Կը պատ-  
մէին թէ անդամ մը ձեռագործ չէնք մը շիներ և զըր-  
կեր են կարնոյ կուսակալ փաշափին, որ՝ ատոր փոխա-  
րէն՝ 7 ոսկի զրկեր է իրենց՝ իրբեք գնահատութիւն ի-  
րենց հանճարին: Այդ օրերն ալ աւարտելու վրայ էին  
ձեռագործ գիրք մը «Միացեալ նահանգաց պատմու-  
թիւնը» անունով, որուն վրայ ձեռագործ գրերով եւ  
անդլիւրէն տառերով գրուած էր «History of United  
States», այդ գիրքն ալ կարնոյ ամերիկեան հիւպատո-

սին պիտի զրկէին և կը յուսային թէ քանի մը ոսկի  
պիտի ստանան: Շատ կը փափաքէին ունենալ Ռւա-  
շինկթընի «Ճերմակ Տան» պատկերը՝ անոր ձեռագործը  
շինելու համար:

Այդ բանտարկեալները զիս անանկ գուրգուրանօք  
կը հիւրասիրէին և հոգ կը տանէին որ՝ ա'լ բանտէն ել-  
լելս չէր գար: Շատ հաճելի էր իրենց ընկերակցու-  
թիւնը, 10 տարուան բանտարկութիւնը բնաւ ընկճած  
չէր զիրենք, իրենց վեհանձն ոգիսվը պատկառանք ազ-  
դած էին նաև թուրք և քիւրտ բանտարկեալներուն,  
որոնք չատ յարգանօք կը վերաբերուէին դէպի հայ  
բանտարկեալները, մանաւանդ որ ասոնց երկուքը թուր-  
քերէն լեզուն լսու գիտցող վարժապետներ ըլլալով,  
թուրք բանտարկելոց նամակները կը գրէին երբեմն:  
Այս կարգի ծառայութիւն մը՝ կը բաւէր որ ագէտ  
թուրքն ու քիւրտը՝ պաշտէին զիրենք:

Թէև չատ տկար ու հիւանդ, բայց շի գիտցայ թէ  
ի՞նչպէս այս չորս օրերն անցան բանտին մէջ: Հոտ մի-  
ջոց ունեցայ նաև կարնոյ ամերիկեան հիւպատոսին նա-  
մակ մը զրկելու, իր պաշտպանութիւնը խնդրող: Թէև  
իմ ուրացումէս յետոյ գեսպանատան կողմէ զիս պաշտ-  
պանելու խնդիրը վերջնականօրէն փակուած էր, բայց  
մտածեցի թէ՝ եթէ օգուտ մը շի հասնի այդ գիմու-  
մէն, վաս մըն ալ չափաի գայ: Կէս ուղիղ, կէս սխալ  
անդլիւրէնով հետեւալ նամակը զրկեցի հիւպատոսին՝  
թուրքի մը ձեռագով, այդ նպատակին համար հինգ զը-  
րուշ միայն զոհելով.

«Կարնոյ բանտ, 15 Սեպտ., 1900

«Միացեալ նահանգաց հիւպատոսին,

ի կարին

«Սիրելի Տէ՛ր,

«Մտորագրողս՝ օրինաւոր ամերիկեան քաղաքացի

մըն եմ, 1890ին Ամերիկա գտացեր եմ, ուր բնակած եմ ... քաղաքը, և աշխատեր եմ ... գործարանին մէջ: 1896ին ընդունած եմ քաղաքացիութիւնը և օրինաւոր թուղթ ստացեր եմ, 1898ին հիւանդանալով՝ բժիշկներու տուած պատուէրին համեմատ մեկնած եմ Ամերիկայէն օղափոխութեան համար, և եկած եմ Պոլիս, Ամերիկայէն մեկնած ատենս ստացեր եմ օրինաւոր անցագիր:

«Մօտաւորապէս երկու տարիէ ի վեր Պոլիս խանութանութեամբ կը պարապէի, այս վերջերս տեսնելով որ առողջութիւնս կատարելապէս գտած եմ, պատրաստուեցայ ամուսնանալ և վերադառնալ Ամերիկա: Մինչ ես Ամերիկա դառնալ կը պատրաստուէի, թուրք կառավարութիւնը յանկարծ զիս ձերբակալեց և բանտարկեց, ամէն յարաբերութենէ զրկելով զիս, որով շի կրցի ո՛ւ և է միջոց մը գտնել մեր Պոլսոյ գեսպանատունէն պաշտպանութիւն պահանջելու: Այն ժամանակ, քանի մը շաբաթ Պոլսոյ բանտին մէջ զիս պահելէն յետոյ, աքսորեցին ծննդավայրու, ուր Թիայն 21 օր մնացի, և ահա կրկին Պոլսոյ ոստիկանական նախարարին մէկ հեռագրական պահանջին համեմատ, առանց ո՛ւ և է պատճառի, զիս վերստին ձերբակալեցին ու խիստ հսկողութեամբ Պոլիս կը տանին:

«Այս իրողութիւնները ձեր բարի ուշադրութեանը յանձնելով, յանուն Միացեալ նահանդաց աստեղազարդ դրօշին, ձեր պաշտպանութիւնը կը պահանջեմ:

«Որով եմ ձերդ միշտ երախտագէտ

\* \* \*

Այս նամակն ապահովապէս հիւպատոսի ձեռքն հասած ըլլալով, փութացած էր գալ Կուսակալ փաշափով, զիս պաշտպանելու համար: Սակայն Կուսակալը վճռականօրէն մերժած էր, յայտնելով թէ իր իրաւասութենէն բոլորովին վեր է բանտարկելցին Ամերիկացի ըլլալ կամ չըլլալը նկատի առնել: Քանի որ, կ'ըսէր փաշան, մայրաքաղաքէն պահանջուած է, ինքը պարաւոր է ապահով հոն հասցնել: Հիւպատոսը կը տեսնէ թէ Կուսակալի առաջ բերած պատճառն օրինական է և ինքը չպիտի կրնայ կարնոյ մէջ ո՛ւ և է գործնական պաշտպանութիւն ընել, այդ պատճառաւ իր կողմէ մէկը զրկած էր բանտը զիս տեսնելու, իր Կուսակալին դիմած ըլլալուն արդիւնքը հաղորդելու, և ինծի քաջալերելու որ չի յուսահատիմ, խոստանալով նամակիս պատճէնը և իր կողմէ մասնաւոր տեղեկագիր մը զրկել Պոլսոյ գեսպանին, որ հոն հասնելէս յետոյ գոնէ պաշտպանութիւն գտնեմ գեսպանատան կողմէ: Այսքանն ալ յոյս մըն էր վերջապէս, թէւ կարնոյ հիւպատոսը չէր գիտեր թէ Պոլսոյ գեսպանատունը զիս զօրաւոր կերպով պաշտպանած էր արդէն, և իմ անգիտակցարարուրացումիս վրայ փակած էր պաշտպանութեան խընդիրը:

Հինգերորդ օրը երեք հեծեալ ոստիկաններու ընկերակցութեամբ ճամբայ հանեցին զիս, ինձմէ զատ կար զինուորութենէ փախչող թուրք մը, և մարդասպանութեան ամբաստանութեամբ ձերբակալուած ուրիշ Տրավիզոնցի թուրք մը, որոնց առաջինը կը տանէին Աֆրիկէի բանակին մէջ ծառայութեան զրկելու, իսկ վերջինը Տրավիզոն՝ զատելու:

Մարդասպանութեամբ ամբաստանուածին վիզը ահագին երկաթէ շղթայ մը անցուցած էին, ու երբ զիս բանտէն դուրս հանեցին այդ շղթային մէկ ծայրը բերին իմ վիզս ձգելու, մինչ ես ոտքի վրայ կենալու իսկ ուժ չըւնէի: Այդ օրը ջերմս սաստիկ բռնեց. այդ հի-

ւանդ վիճակով՝ ահագին երկաթէ շղթային տակ՝ մէկ ժամուան ճամբորդութիւն մը պիտի բաւէր որ վերջին շունչս փչէի, և գուցէ անմարդաբնակ ճորի մը մէջ պիտի պատահէր այդ բանը, որով թուրք ոստիկանները սատկած շունի մը ոտքէն բռնածի ձեռվ, պիտի քաշէին փոսի մը մէջ նետէին ու հեռանային, իսկ եթէ մերժէի այդ շղթան՝ թուրքերու բարկութիւնը պիտի բորբոքէր՝ և հոտ ծեծի տակ գուցէ պիտի մեռցնէին, իրենց հրամանին չի համակերպելուս համար: Բայց այս վիրջինը նախընտրելի էր՝ որ գոնէ քաղաքի մէջ մեռած կ'ըլլայի՝ ու թերես հայ քահանայ մըն ալ կը գանուէր քանի մը աղօթք մրթմրթալով զիս հայ գերեզմանատան մէջ տանիլ թաղելու, և գուցէ օր մը մայրս չի մեռած պիտի կրնար գալ հոն գերեզմանիս հողը թրջելու իր արցունքովը:

Այս խորհրդածութիւններն արագ կերպով անցան մտքէս, ու ես իսկոյն վճռեցի ամէն գնով մերժել շըդթան:

Թուրք զապթիէն շղթայի ծայրէն բռնած և փականքն ալ ի ճեռին դէպի ինձ եկաւ ըսելով.

— Առաջ եկո՛ւր, մօտեցիր որ վիզդ անցնեմ այս շղթան:

— Աս ի՞նչ է, չափուշ աղա՛, կ'ըսեմ, ես հիւանդ ոտքի վրայ կանգնելու կարողութիւն շունիմ, գուն ահագին երկաթն ալ զի՞զս կը ձգես:

— Առա՛ջ, դէպի ինձ եկուր կ'ըսեմ քեզի, աւելորդ խօսք ընելու հարկ չի կայ, այս շղթան վիզդ անցած պիտի ճամբորդես:

— Եթէ գետնէն քաշելով պիտի տանիք զիս՝ ատոր ըսելիք չունիմ, իսկ եթէ ոտքով պիտի քալեմ, առանց այդ շղթային ալ արդէն չպիտի կրնամ քալել:

— Կրնա՛ս, կրնա՛ս, խաղալով կը քալես, խամշին ուտելուդ պէս, չան պէս պիտի վագես:

— Այս՛, գիտեմ որ չան պէս գետնէն քաշելով պի-

տի մեռցնէք զիս, լաւ է որ հոս մեռնիմ, քաղաքէն դուրս չելած. մեռցնէք ալ ես այդ շղթան չեմ ընդունիր:

— Կ'ընդունի՛ս, կ'ընդունի՛ս, դուն շատ խելօք տըրայ ես, խաղալով կ'ընդունիս. առաջ եկուր նայինք:

— Չեմ ընդունիր, կ'ըսեմ, չափուշ աղա՛, եթէ նոյն խսկ այս վայրկենիս զիս մեռցնէք՝ չպիտի ընդունիմ, խսկ եթէ բռնութեամբ անցնէք, այն ատեն մէկ քայլ մը անգամ չեմ փոխեր, ինչ որ կ'ուզէք այնպէս ըրէք:

— Առաջ եկո՛ւր, կ'ըսենք կոր, մարդը հաւատքէ մի՛ հաներ, վերջը կը զղաց բայց օդուտ չունի:

— Առաջինն ալ՝ վերջինն ալ՝ ես աչքս առեր եմ, չափուչ աղա՛, առկէ անդին ուրիշ ո՛ե է ըլլալիք չի կայ, բացի մահէն, և մահն հաղար անգամ նախընտրելի է ինձի համար քան այս կեանքը, որուն ենթարկած էք զիս պարապ տեղը:

— Շատ պիտի խօսի՛ս, խոզ չուն, առաջ եկուր քեզի կ'ըսեմ, շղթայի տակ մտի՛ր:

— Ինձի նայէ՛, չափուչ աղա՛, ինձի համար Պապը Զապթիէն հրաման եկած է որ զիս ապահով հոն հասցնեն, գուք իրաւունք չունիք այստեղ զիս մեռցնելու: Եթէ ես մահուան արժանի եմ, այդ վճիռը պէտք է գործադրուի իմ Պոլիս հասնելու յետոյ: Ես այս հիւանդ վիճակովս այդ շղթային տակ երկու ժամ չպիտի կրնամ ապրիլ, ուտաի, ինչ ալ ընէք, ես այդ շղթայով չպիտի քալեմ: Եթէ կ'ուզէք Միւտիւր պէյը կանչեցէք և յայտնեցէք թէ ձեր հրամանին չեմ ուզեր հպատակիւ, որպէսզի գուք պատասխանատուութենէ աղատիք:

— Խոզ չուն քեզի՛: Այդ հիւանդ վիճակովը «Փէտայի» կը գրուիս տէ, այս շղթան չե՞ս կրնար կրել:

— Ինձի նայէ՛, չափուչ աղա՛, գուն իրրե կառավարութեան պաշտօնեայ՝ պարտաւոր ես պատշաճ կերպով վարուիլ: Քու իրաւունքդ չէ գիտնալ թէ ես «Փէտա-

յի» եմ կամ ոչ. զիս Պոլիս կը կանչեն, հոն միայն պիտի դատեն և ստուգեն թէ ես «Փէտայի» եղած եմ երբէք... Քեզի յանձնած են զիս մինչեւ Բարերդ տանելու: Դուն կ'ուզես զիզս շղթայ ձգել, իսկ ես չեմ հընազանդիր քու հրամանիդ. Հիմա քու պարտքդ է Քօմիսէր պէյը կանչել և յայտնել անոր թէ՝ ես քու հրամանդ չեմ կատարեր, ու Քօմիսէր պէյն ինչ որ հրամանընէ քեզի՝ դուն իրաւունք ունիս այնպէս ընելու:

Թուրք ոստիկանը կատղեցաւ, փրփրեցաւ: Բայց չեմ գիտեր թէ ի՞նչ մտածում արգիլց զինքը որ վրաս յարձակի ու իր կատաղութիւնը թափէ գլխուս, արդեօք օրէնքի թէ՞մ պիտի ըլլար զիս այդաել խարազանելը, թէ ոչ՝ իրենց ականջն ինկած էր որ ամերիկեան «քօնսօլ»ը իմ պաշտպանութեանս համար կուսակալին գիմած էր, և ուստի ծանր պիտի ըլլար պատասխանաւըւութիւնը օտար պետութեան մը պաշտպանեալին վրայ ձեռք բարձրացնելով: Իմ դիմագրութիւնս սակայն, հիւպատոսին ինձ պաշտպան կանգնելու հանգամանքէն քաջալերուելով չէր, այլ պարզապէս մահն աչքըս առնելով: Որովհետեւ հարիւր տասը համոզուած էի որ այդ թուրքերուն ձեռքը Պոլիս չի հասած պիտի մեռնիմ, ուստի որքան հայրենիքիս մօտ մեռնիմ, այնքան աւելի միտթարական պիտի ըլլայ մահը:

Վերջապէս լուր տրուեցաւ Քօմիսէր պէյին որ մեզ մօտ գալով, ըստ.

— Ի՞նչ է ձեր աղմուկը, ի՞նչու համար ճամբայ եւլած չէք:

— Պէյ, ըսի, ես երկու հիւանդութեամբ կը տառապիմ, ոտքիս վրայ իսկ կենալու ուժ չի կայ վրաս. այս ինծի ընկերանալիք զապթիէները կ'ուզեն որ այդահագին շղթան վիզս ձգեն և անանկ քալենք, ես ալ չեմ ընդունիր. կը խնդրեմ, Քօմիսէր էֆէնտի, ըսէ՛, ասիկս խղձի համաձայն է:

Քօմիսէրը ուշադրութեամբ մը քննեց զիս և տեսաւ որ վիճակս գէշ է իրօք, և զապթիէներուն պատուիրեց որ քանի մը վայրկեան սպասեն մինչև որ ինքը դառնայ, ու գնաց: Տասը վայրկեան յետոյ վերադարձաւ իր հետ բերելով քաղաքապետութեան բժիշկը, որը քըննեց վիճակս և դեղագիր մը տուաւ որ դեղարանէն դեղատնելով իր պատուէրին համեմատ գործածեմ, և թեւլադրեց Քօմիսէրին որ վիզս շղթայ անցնել չի տայ, յայտնելով թէ առանց շղթայի քալել կարենալս ալ կասկածելի է: Քօմիսէրն ընդունեց բժիշկին թեւլադրութիւնը, և հրամայեց որ շղթան միայն թուրք մարդասպանին վիզս փաթթեն, ու այնպէս ալ ըրին:

ՄԵՆՔ երկաթէ ծանր շղթայէն ազատեցանք, սակայն առանց անոր ալ ճամբրոդելս անկարելի էր, պէտք էր ձի մը՝ կամ կառք մը վարձել, բայց այդաեղ ո՛ւ և նոր պահանջ մը աւելցնելս, թուրքերու կատաղութիւնը պիտի բորբոքեցնէր: Ուստի խոհեմութիւն համարեցի՝ որքան որ կարելի էր քալել: Ու դեղարանէն բըժիշկին յանձնարարած դեղն առնելով՝ ճամբայ ելանք:

Քաղաքի դռնէն հազիւ դուրս ելած և քանի մը քայլ յառաջացած էինք՝ երբ արեւու սաստիկ տաքութենէն ջերմու սաստկացաւ, գլուխս դարձաւ ու աչքերըս խաւարելով գետին ինկայ: Զապթիէներն օգնութեան հասան և իսկոյն ջուր բերին գլխիս լեցուցին, ու ստիպուեցան սպասել մինչև որ ուշարերիմ: Այդ պահուն՝ կառք մը կ'անցնէր դէպի իլիձէ կոչուած գիւղը երթալու: Զապթիէները կառապանը կանչելով հինգ զրուշի վարձատրութեամբ հաճեցուցին որ զիս իր կառքին մէջ դնէ մինչև իլիձէ, որ երեք ժամուան հեռաւորութիւն ունի կարինէն:

Իլիձէ հասնելէն յետոյ զապթիէները գացին կոտըրտած կառք մը վարձեցին, անկէ մինչև Բարերդ տանելու՝ 50 զրուշ վարձքով: Այսպէս ցորեկները այդ խարխուլ կառքին մէջ նետուած, իսկ երեկոներն ալ

մարդասպան թուրքին և միւս զինուորութենէ փախ։ Ծող թուրքին հետ երկաթէ շղթայով իրարու և հաստատուն սիւնի մը կապուած ճամբորդելէ վերջ՝ հասանք Բարերդ, ուր մեզ բանտ առաջնորդեցին։

Բանտէն ներս մտնելնուս պէս բանտապետը ոտքի ահագին շղթայ մը առած դէպի մեզ եկաւ։ Թուրք մարդասպան՝ կարծելով թէ իրեն համար է այդ շըլթան՝ դէպի բանտապետը գնաց։ Բայց անիկա ետ դարձուց զինքը՝ ըսելով. «Աս քեզի համար չէ՛, ասիկա հայուն համար է», և խօսքն ինձ ուղղելով. «Օլսն, էրմէնի՛, իլէրի կէլ, պաքլըմ»...

— Ի՞նչու համար ինձ շղթայ պիտի զարնես, չէ՞ որ զիս առանց շղթայի ըերին, կ'ըսեմ բանտապետին։

— Երկայն խօսք չեմ ուղելու, առաջ եկուր, նայինք, քանի աչքերդ ցամաք են դեռ։

— Զավուշ աղա՛, ի՞նչ կ'ըսես, ես հիւանդ կը մեռնիմ կոր, դուն ի՞նչու կ'ուզես այդ վեց լտրանոց երկաթը ոտքս ձգել. ես ի՞նչպէս պիտի շարժիմ այդ երկաթին մէջ։

— Ի՞նչպէս կ'ուզես անանկ շարժէ, ատ իմ գիտնալիք չէ՛, առաջ եկուր նայինք։

Եւ քաշելով տարաւ, երկաթը ձգեց երկու ոտքերս, ու հեռացաւ։

Քանի մը վայրկեան ետքը, բանտարկեալ թուրքերէն մէկը, որ երկար ատենէ ի վեր հոն բանտարկուած ըլլալով՝ շատ մտերմօրէն կը տեսակցէր բանտապետին հետ՝ դէպի ինձ եկաւ և առանձին անկիւն մը տանելով յայտնեց թէ՝ ինքը կրնայ միջամտել և ոտքիս շղթաները քակել տալ՝ եթէ երկու մէծիտ դրամ վճարեմ բանտապետին։ Հասկցանք որ մեր շղթայուելուն պատճառը փանդոլն հագած ըլլալնիս է եղեր։ Թուրք բանտապետը կարծեր է թէ իւզու պատառը ձեռք ձգեր է, և որքան որ ծանր շղթայ ձգէ իմ ոտքերուս անոր համեմատութեամբ ալ մեծաքանակ դրամ պիտի շորթէ ինձմէ։

Իր գործակատարին ձեռքովը։ Բայց, աւա՛ղ, իր փափաքին չի հասաւ, քանզի այդ ատեն երկու մէծիտ դրամը կեանքէս աւելի թանկ էր, ու թուրք միջնորդին յայտնեցի. «Զէ թէ միայն ոտքիս շղթան քակելը, այլ նոյն իսկ եթէ բանտէն ազատելու խոստում իսկ ընէ՛, երկու մէծիտ չունիմ տալու»։ Թուրքը ձեռնունայն դարձաւ, ու մենք մնացինք մեր երկաթէ ընկերոջ հետ կապուած վեց օր և վեց գիշեր։

Բարերդէն ուրիշ երեք հեծեալ ոստիկաններու ընկերակցութեամբ ճամբայ հանեցին մեզ։ Հազիւ կէս ժամուան տեղ քալեցի, ծունկերուս ամբողջ ուժն ըսպառեցաւ, նստեցայ ճամբուն վրայ՝ ոստիկաններուն յայտնելով թէ քայլ մը անգամ փոխելու կարողութիւն մնացած չէ վրաս և թէ պէտք է որ կամ քաղաք վերադարձնեն և կամ ձի մը ձեռք ձգեն հեծնելու. ոստիկանները պահ մը պնդեցին որ քալեմ, բայց տեսան որ անկարելի է, և երբ միւս երկու կալանաւորեալ թուրքերն ալ վկայեցին որ ես ծանր հիւանդ եմ, ու Կարինէն մինչև Բարերդ կառքով բերուած՝ այդ ատեն երեք ոստիկանները քիչ մը առանձին խորհրդակցեցան և վերջը ինձի դառնալով ըսին։

— Ի՞նչ կուտաս օրական վարձք որ մեր ձիերէն մէկը քեզի տանք, հեծնես։

— Օրը տասը դրուշ կուտամ։

— Տասը շատ քիչ է, գոնէ տասնեհինդ տուր։

— Չէ՛, շատ քիչ դրամ մնացեր է քովս, չեմ կը նար ատկէ աւելի տալ։

Բաւական քաշքելէն յետոյ՝ վերջապէս օրական տասներկու դրուշ վարձով, համաձայնեցանք որ իրենց ձիերէն մէկը ինձ յատկացնեն, ու իրենք՝ երեքն ալ մնացեալ երկու ձիերը փոխնիփոխ հեծնան։ Մինչև կիւմիւշանէ այդ կերպով ճամբորդեցինք։ Թէկ ձին յանձնած էին, բայց ձեռքիս «քէլէփէ» կոչուած երկաթէ գործիքը քակած չէին։ Եթէ քիչ մը քալելու կարողու-

թիւն ունենայի նախապատիւ պիտի համարէի քալել,  
քան թէ շղթայուած ձեռքերով ձի հեծնել. անոնք որ  
երբէք այդ վիճակով ճամբորդած են՝ անոնք միայն դի-  
տեն թէ որքան անտանելի է շղթայուած ձեռքերով ձի  
նստիլը. մանաւանդ երբ փոսերու և առուակներու վը-  
րայէն պիտի անցնիս :

Երբ մօտեցանք կիւմիւշխանէին՝ դեռ քաղաքը չի  
մտած՝ ոստիկանները բոլոր առկախ հաշիւները մաքրե-  
ցին, և յայտնեցին որ եթէ ձեռքերս շղթայուած յանձ-  
նեն կառավարութեան, մինչեւ Պոլիս՝ շղթայուած կը  
տանին այլես, իսկ եթէ արձակ յանձնեն՝ անկէ անդին  
ալ արձակ պիտի տանին... Խնդիրը այլես պարզ էր և  
մեկնաբանութեան չէր կարօտիր, կ'ուզէին այդ կերպով  
ալ բան մը փրցնել, և կրկին սակարկութիւնը սկսու-  
մեր մէջ, վար, վեր, վերջապէս տասը զրուշի համա-  
ձայնեցանք՝ որ քակեն շղթան, և արձակ յանձնեն կիւ-  
միւշխանէի կառավարութեան։ Այդպէս ալ եղաւ։

Հինգ օր ալ այդտեղի բանտը մնալէն յետոյ, ուրիշ  
երեք ոստիկաններու հսկողութեամբ՝ ճամբայ ելանք.  
սակայն մեր տուած փրկանքը պարապն էր դացեր, ո-  
րովհետեւ՝ ինչպէս միւս երկու թուրք բանտարկեալնե-  
րու ձեռքերը՝ նոյնպէս ալ իմ ձեռքերս դրին այդ տ-  
նիծեալ «քէլէփչէ»ին մէջ։

— Աս ի՞նչ է, կ'ըսեմ, ես մինչեւ հոս արձակ եկած  
եմ, հիմա ի՞նչու կը շղթայէք զիս։

— Այո՛, այո՛, գիտենք որ արձակ եկած ես, քաղա-  
քին ստորոտ գտնուող աղբւրէն իինչեւ բանտը արձակ  
եկած ըլլալդ գիտենք...

Ա՛լ յայտնի կ'երեէր որ Սուլթանին անօթի գայլե-  
րը ինձմէ տասը զրուշ փրցնելէ յետոյ՝ այնտեղի անօթի  
գայլերուն ալ հաղորդեր են որ իրենք ալ շղթայեն ու  
բան մը փրցնեն։ Մանաւանդ որ տեսան թէ ճանապար-  
հին հանդիպած Պոլիսէն վերադառնող ծանօթ հայրե-  
նակիցէ մը քանի մը մէծիտ դրամ փոխ առի կիւմիւշ-

խանէէն անդին ընկերացող ոստիկանները հետեւակ էին  
և միայն երեքէն մինչեւ հինգ ժամ հեռաւորութեան վը-  
րայ գտնուած պահականոցը տանելով՝ ետ կը դառնա-  
յին։ Ամէն պահականոցի քմահաճոյքէն կախուած էր  
մեղ օրերով հոն բանտարկուած պահել, կամ իսկոյն  
ճամբայ հանել։

Բաքերդի և կիւմիւշխանէի մէջտեղը պահականոցի  
մը հանդիպեցանք, ուր 5-6 ոստիկաններ կը կենային։  
Քիչ մը հանդիսա առնելու համար երբ ներս գացինք  
նստելու, տեղւոյն ոստիկանները մեղ ընկերացող ոստի-  
կաններուն յայտնեցին թէ երեք օրէ ի վեր անօթի են,  
որովհետեւ ամիսներէ ի վեր թոշակ առած չեն, և հա-  
ցագործը իր առնելիքները չի կրնալով գանձել՝ դադրե-  
ցուցեր է ապառիկ հաց տալ։ Մեր ընկեր ոստիկաննե-  
րը երկուքական զրուշ տուին, և մեզմէ ալ ինդրեցին  
որ մենք ալ նուէր մը ընենք որ հաց առնեն մէկ-եր-  
կու օր, մինչեւ տեսնեն ինչ կ'ըլլայ։ Երկուքական զրուշ  
ալ մենք տուինք սովամահ պաշտօնեաներուն, որոնք  
ցնցոտիներ հագած էին։ և աւելի մուրացկան քիւրտե-  
րու կը նմանէին քան թէ ոստիկաններու։

Վերջապէս, հասանք Տրապիզոն, ուր մեղ տարին  
կրկին մեր նախածանօթ «ՄիւսաՓիր խանէ» կոչուած  
տեղը փակեցին։ Բայց այս անդամ տեղւոյն միջատները  
աւելի դժբաղդ էին՝ քանզի իրենց համար ծծելիք ար-  
իւն չէր մնացեր մեր քով, թէկ իրենց ախորժակը ոը-  
րած՝ թափեցան փրանիս։

«Ծովն ինկողը շիւղին կը կառչի», կ'ըսէ առածը։  
ինձի համար թէկ ամէն յոյս խորտակուած էր այլես  
Միացեալ նահանգաց պաշտպանութիւնը վայելելու մա-  
սին, բայց կը մտածէի թէ վերջին փորձ մը ընելով բան  
մը կորսնցուցած չպիտի ըլլամ, ու խորհեցայ թէ Տրա-  
պիզոնի անգլիական հիւպատոսին ալ դիմելս կրնայ իր  
արդիւնքն ունենալ, քանի որ Միացեալ նահանգաց հիւ-  
պատոսի դերն ալ անոր յանձնուած է այնտեղ։ Ուստի  
հետեւեալ նամակն ուղղեցի իրեն։

«Տրապիզոնի բանտ, 15 Հոկտ., 1900

«Անգլիական հիւպատոսին,

ի Տրապիզոն

«Մեծայարդ Տէ՛ր,

«Ստորագրով կը դիմեմ ձեզ՝ իբրև Միացեալ Նահանգներու կառավարութիւնը ներկայացնողի մը՝ այս քաղաքին մէջ։ Ես օրինաւոր ամերիկեան քաղաքացի մըն եմ։ Թուէս երկու տարի առաջ մեկնեցայ Ամերիկայէն դէպի Պոլիս, ուր խանութպանութեամբ կը պարապէի։ Անցեալ Յունիսին երբ ինքինքս կատարեալ առողջ զգալով կը պատրաստուէի ամուսնանալ և կրկին տեղով՝ Ամերիկա՝ վերադառնալ, Պոլսոյ թուրք ոստիկանութիւնը առանց ո՛ւ և է արդարացուցիչ պատճառի զիս ձերբակալեց և բանտարկեց ժամանակ մը՝ ամէն յարաբերութենէ զրկելով, որով բնաւ պատեհութիւն չի կրցի ունենալ Պոլսոյ մէջ մեր դեսպանին պաշտպանութեամբ դիմելու։ Քանի մը շաբաթ առանձնասենեակի մը մէջ փակելէ յետոյ զիս աքսորեց ։ Ճոն օրինաւոր երաշխաւորութիւն տալով աղատ եղայ։ Բայց հագիւ 21 օր ծնողաց քով հանգիստ ըրած էի, կրկին Պոլսոյ թրքական ոստիկանական նախարարի մէկ հեռագրական հրամանին վրայ՝ զիս ձերբակալեցին առանց պատճառը յայտնելու՝ և խիստ հսկողութեամբ Պոլիս կը տանին։ Կարնոյ բանտէն յաջողեցայ տեղւոյն մեր հիւպատոսին հաղորդել իմ պարագաս, և իր պաշտպանութիւնը պահանջել։ Կարնոյ մեր հիւպատոսը իմ բանտէն՝ գրած նամակս ստանալուն պէս՝ փութացած էր կուսակալ փաշային մօտ երթալ և ինձ պաշտպան հանդիսանալ, և սակայն կուսակալը վճռականօրէն մերժած էր այդ ինդիբը նկատողութեան առնել՝ յայտնելով թէ իր իրաւասութենէն բոլորովին վեր է ատիկա, քանի որ մայրաքաղաքէն պահանջուած է, ուստի իր պարտքն է զիս անպատճառ մայրաքաղաք՝ պահանջուած

տեղը հասցնել։ Կարնոյ մեր հիւպատոսը տեսնելով որ կուսակալին մերժումը օրինական է, և իր ջանքերն ապարդիւն պիտի մնան ի վերջոյ, ետ կեցած էր նոյն քաղաքին մէջ զիս պաշտպանելու ձեռնարկէն, և իր կողմէ անձ մը զրկած էր բանտը՝ ինծի հաղորդելու համար իր դիմումին արդիւնքը և յայտնելու թէ՝ ինքն իմ նամակիս պատճէնը և իր կողմէ մասնաւոր տեղեկագիր մը պիտի զրկէ Պոլսոյ գեսպանին՝ որպէսզի հոն հասնելէս յետոյ պաշտպանութիւն վայելեմ։ Անտարակոյս մինչ ցարդ կարնոյ հիւպատոսի տեղեկագիրը հասած է Պոլսոյ մեր գեսպանին ձեռքը, և վստահ եմ թէ հոն հասնելէս յետոյ պիտի պաշտպանուիմ, եթէ երբէք բազդ ունենամ մինչև Պոլիս ողջ մնալու։

«Յարգելի Տէ՛ր, այս աւելորդ ձանձրոյթը չպիտի պատճառէի ձեզ բնաւ և համակերպելով ճակատագրիս Պոլիս հասնելուս պիտի սպասէի, եթէ գոնէ՝ ինչպէս որ իմ ծննդավայրէս մինչեւ կարին մարդավայել վիճակով մը բերին՝ այնպէս ալ վարուէին ինծի հետ կարինէն մինչեւ Պոլիս։ Կարնոյ հիւպատոսին դիմած ատենս մըտքէս անգամ չէր անցեր որ այս տանջանքներուն պիտի ենթարկէն զիս, մանաւանդ որ այլես իմ Ամերիկացի ըլլալս գիտէին։ Ընդհակառակը, կարծես թէ կարնոյ հիւպատոսին ինծի տէր կանգնիլն աւելի գրգռած է թուրք պաշտօնեաները, որոնք զիս տանջելով նախատել կ'ուզեն նաև մերժիկեան դրօշը։

«Զնայելով որ երկու տեսակ ծանր հիւպատութիւն միանգամայն վրաս գալով զիս կմախքի մը վերածած էին, և ոտքի կենալու ուժ չէր մնացեր վրաս, կարինէն ճամբայ հանած ատեննին՝ թուրք մարդասպանի մը հետ շղթայել ուղեցին զիս երկաթէ խիստ ծանր շղթայով մը, այդ վիճակով ճամբորդելու համար։ Ճատ դժուարութեամբ յաջողեցայ մերժել այդ շղթան՝ մահն աչքս առնելու գնով, և սակայն ատկէ վերջն ալ ցորեկները ձեռքերս շղթայուած, իմ դրամովս վարձուած կոտըր-

տած կառքի մը մէջ կը նետէին, իսկ գիշերները երկաթէ չղթայով զիս կը կապէին թուրք մարդասպաններու հետ և ապա սիւնի մը կը փակէին չղթան։ Բանտերուն մէջ՝ չնայելով որ արդէն ոտքի վրայ չեմ կրնար կենալ՝ ահագին ծանր երկաթներ կը ձգէին ոտքերս, և յետոյ մեծագումար կաշառք կ'ակնկալէին երկաթը քակելու համար. և որովհետեւ քովս առատ դրամ չի կար ու չէի կրնար գոհացնել զիրենք՝ կը մնայի այդ երկաթներու ծանրութեան տակ։ Երբեմն ոստիկանները վարձքով իրենց ձին կուտային հեծնելու, և սակայն ձեռքերս երկաթներու մէջ դրուած ըլլալով շատ տաժանելի կ'ըլլար ձի նստիլն ալ։ Երբ պահականոցի մը կը մօտենայինք ոստիկանները ինձմէ կաշառք գանձելով ձեռքերուն շրթան կը քակէին՝ ըսելով թէ՝ արձակ յանձնուելով պահականոցին՝ մինչև Պոլիս այլևս արձակ ձեռքով պիտի կրնամ ճամբորդել, և սակայն ամէն պահականոցէ ճամբայ հանած ատեննին կը չղթայէին. ու դրամ կ'ակնկալէին արձակելու համար։

«Այս տանջանքները միանալով հիւանդութիւններուն՝ զիս կմախքի մը վերածած են, և կը կասկածիմ որ Պոլսոյ մէջ մեր գեսպանը զիս պաշտպաննելով եթէ թուրք ոստիկանութեան ձեռքէն ազատել իսկ յաջողի, թուրք ոստիկանութիւնը դիակս միայն պիտի յանձնէ գեսպանին։

«Այս զուտ իրողութիւնները ձեր բարեացակամ ու շաղրութեանը յանձնելով, յանուն Միացեալ նահանգներու կը խնդրեմ որ կարելին ի գործ դնէք։ Եթէ ձեզի համար ալ անկարելի ըլլայ զիս այս քաղաքին մէջ թուրք կառավարութեան ձեռքէն առնել, գոնէ ապահովէք ասկէ անդին առանց երկաթի ճամբորդելս, եւ այս տեղեկութիւններն հաղորդէք Պոլիս մեր գեսպանին, որովհետեւ դիտեմ որ զիս Պոլիս տանելով կրկին

պիտի զրկեն ամէն յարաբերութենէ ու հոն բնաւ միջոց չղթայով մնայ դեսպանատան դիմելու։

«Վատահ ըլլալով ձեր պաշտպան կանգնելուն՝

«Կը մնամ միշտ երախտապարտ

\* \* \*

Այս նամակն ապահով միջոցաւ յաջողեցայ զրկել անգլիական հիւպատոսին։ Հետեւեալ օրը, մէկը եկաւ բանտը և զիս կանչել տալով յայտնեց թէ ինքը կուգայ Սնգլիոյ հիւպատոսին կողմէն, թէ հիւպատոսը զինքը զրկած է ինծի հաղորդելու թէ իմ նամակս ապահովապէս ստացեր է, և անմիջապէս փութացեր է կուսակալին քով զիս պաշտպաննելու համար, սակայն կուսակալն յայտնած է թէ՝ իր իրաւասութենէն բոլորին վեր է բանտարկեալին Սմերիկացի ըլլալ կամ չըլլալ նկատի առնել, քանի որ մայրաքաղաքէն իրմէ գերադաս մարմինէ մը պահանջուած է՝ ինքը պարտաւոր է հոն հասցնել։

Միենոյն պատասխանն էր, ինչ որ կարնոյ կուսակալը տուած էր նոյն տեղի ամերիկեան հիւպատոսին։

Անգլիական հիւպատոսին պատգամարերը յայտնեց նաև թէ հիւպատոսը մանրամասն կերպով ինգլիրը պիտի տեղեկագրէ Պոլսոյ ամերիկեան գեսպանին, թէ պիտի տեղեկանայ զիս ո՞ր նաւով տանելնին ու պիտի հեռագրէ Պոլիս որ գիտնան թէ ո՞ր օր և ո՞ր նաւով կը հասնիմ հոն, ու մեկնելիք օրս ալ մէկը պիտի զըրկէ ետեւէս դիտելու թէ արդեօք ոտքերս ու ձեռքերս չղթայուած կը տանին թէ ոչ արձակ. Եթէ չղթայեն՝ ինքը հիւպատոսը պիտի գայ և բռնութեամբ քակէ շրդթան, և այլն։

Հիւպատոսի այս չափով օդնելն ալ բաւական միխթարական էր իմ այդ անյօյս վիճակիս մէջ, բայց միակ պարագան որ անյայտ էր թէ կարնոյ և թէ Տրավիզոնի հիւպատոսներուն այն ալ՝ Պոլսոյ գեսպանին զիս պաշտ-

պանելն ու իմ անմտօրէն Ամերիկացի ըլլալս ուրանալով  
գեսպանին կողմէ վերջնականօրէն պաշտպանուելու ի-  
րաւունքն զրկուիլս էր։ Այս պարագան էր որ մոտ-  
հոգութիւն կը պատճառէր ինծի։ Թէև գեսպանատունը  
ամէն կերպով ապացուցած և հաստատած էր որ ես օ-  
րինաւոր պմերիկան քաղաքացի մըն եմ, բայց ի՞նչ  
կրնար ընել՝ քանի որ ես իմ բերնովս գեսպանատան  
թարգմանի և Շէֆիդ պէյի ներկայաւթեան ուրացած էի  
ամերիկացիութիւնը և յայտարարած էի թէ ես թրքա-  
հըպատակ եմ։

Տրապիզոնի այդ գարշահոտ «Միւսաֆիր խանէ» կոչ-  
ւած տեղոյն մէջ փակուելնուս վեցերորդ օրն էր՝ երր  
յիսուննոց ձերմակ-մօրուս զապթիյէ մը եկաւ և զիս  
կանչելով յայտնեց թէ պէտք է պատրաստ ըլլամ իրեն  
հետ հետեւեալ առառ աւստրիական նաւով ճամբայ ել-  
լելու։

Այդ զապթիյէն՝ զիս տեսնելուն՝ ուրախութեամբ  
բացագանչեց։

— Օ՛հօ՛, դո՞ւն ես եղեր, կ... աղա՛, ես չըսի՞ քե-  
զի որ կրկին քեզ Պոլիս կը գարձնեն՝ անհոգ եղիր, հի-  
մա տեսա՞ր որ մարգարէ եմ եղեր ես։

— Այո՛, ես եմ, Ահմէտ աղա՛, պատասխանեցի, և  
չափազանց երջանիկ կը զգամ որ դուն պիտի ըլլաս զիս  
հոկելու պաշտօնով ինծի ընկերացողը։ իրա՞ւ որ դուն  
մարգարէ ես եղեր։

— Է՛հ, պատրաստ եղի՛ր ուրեմն՝ որ վաղը նաւ նըս-  
տինք, կը յուսամ որ շատ հաճոյալի ընկերակցութիւն  
մը պիտի ունենանք։

— Տարակոյս չունիմ այդ մասին, Ահմէտ աղա՛, կը  
յուսամ որ ձեր ընկերակցութիւնը մոռցնել պիտի տայ  
այն քաշածներս, որոնց ձեր կարգ մը անխիղճ պաշտօն-  
եաները ենթարկեցին զիս՝ կարինէն ասդին։

— Է՛հ, հոգ մի՛ ըներ, այդ բոլորը կ'անցնի՛ կը  
մոռնաս՝ երբ հասնիս նշանածիդ քով, դիտեմ որ մեր

զապթիյէներուն մէջ շատ «տինսիդ-իմանսըզ»ներ կան։  
բայց թողունք այդ, նաւուն մէջ շատ միջոց կ'ունե-  
նանք խօսելու, դուն ծովու ճամբորդութեան համար  
ինչ որ պէտք է առ պատրաստ ըրէ, որ բնաւ բանի կա-  
րուս չըլլաս։

— Առնելիք բաներուն համար պէտք է որ նաւուն  
մեկնելէն գոնէ երկու ժամ առաջ գաս զիս առնես այս-  
տեղէն, քեզի հետ չուկան կ'երթանք և ինչ որ պէտք  
է կ'առնենք։ եթէ այժմէն բանտապահներու ձեռքով  
առնեմ, գիտես եա, Ահմէտ աղա՛, շատ սուղի պիտի  
նստի վրաս։ արդէն շատ քամեր են զիս։

— Գիտե՛մ, գիտե՛մ, օղլո՛ւմ, արիւնս խմողը ասոնց  
ձեռքը չինայ, կ'ուզեն վերջին փարատ կողոպտել։ շատ  
լա՛ւ, ըսածիդ պէս վաղը ես քինչ մը կանուխ կուգամ  
քեզ տանելու։

— Ան չէ ամմա, Ահմէտ աղա՛, հարցնելը ամօթ-  
թող չըլլաս, դուն ալ՝ ձեռքերս ու ոտքերս պիտի չըլ-  
թայես ու անա՞նկ տանիս։

— Մեղայ Աստուծոյ, մեղայ Աստուծոյ, ափսո՞ս  
քեզի որ գեռ չես հասկցած թէ Ահմէտ աղան ի՞նչ տե-  
սակ մարդ է։ ձեռքերդ չղթայէլ մի, Աստուած վկայ  
որ քայլ մը անգամ հետդ չեմ երթար՝ եթէ հրամայեն  
որ ձեռքերդ չղթայուած տանիմ։ իրենց ի՞նչ պէտքն  
է, իրենք չե՞ն ուզեր որ քեզ ապահով տանիմ Պո-  
լիս ստիկանական նախարարին յանձնեմ և անկէ ան-  
դորրագիր բերեմ, ալ ի՞նչպէս կը տանիմ՝ կը տանիմ,  
ան իմ գիտնալիք բանս է, ես կը ճանշնամ չղթայուե-  
լիք մարդը, դուն գործդ նայէ։

Ու «միաս բարով» ըսկելով հեռացաւ պատուական  
Ահմէտ աղան։

Այս ծերունի զապթիյէն հետ ծանօթացեր էինք  
Պոլիսէն դէպի ծննդավայրս աքսորուած միջոցիս՝ Տրա-  
պիզոն գացող թրքական նաւուն մէջ։ Այն ատեն պարզ  
ճամբորդ մըն էր, Տրապիզոնէն բանտարկեալ տարած

էր Պոլիս ու կը վերադառնար։ Ահմէտ աղա կուգար ժամերով կը նստէր մեր քով ու կը խօսակցէր։ Անոր խօսակցութենէն շատ կ'ախորժէի. մանաւանդ երբ Սամսոնի առջև միւս հայերը դուրս հանեցին, անկէ մինչև Տրապիզոն մինակ մնացինք։ Այն ատեն իրեն պատմած էի պարագաներս, ու ինքը շարունակ կ'ըսէր. «Քանի որ խանութ ունիս Պոլսոյ մէջ և նշանուած ալ ես՝ անշուշտ շուտով քեզ պիտի վերադարձնեն»։

Հետեւեալ օրը, Ահմէտ աղան եկաւ նաւուն մեկնելէն երեք ժամ առաջ, ու զիս բանտէն առնելով տարաւ շուկայ, հոն կատարեալ ազատութիւն տուաւ ուղածս առնելու։ Մինչ մենք գնումներ ընելով կը զբաղէինք՝ մէյ մըն ալ տեսնես քանի մը օր առաջ Անդլիոյ հիւպատոսին կողմէ եկող ու զիս տեսնող անձը բուսաւ քովերնիս, ու յայտնեց թէ հիւպատոսը դրկած է զինքը որպէսզի մինչև նաւ հսկէ որ չըլլայ թէ շղթայուած տանին զիս։ Զինքն ապահովուցի թէ շատ լաւ զապթիյէ մը ընկեր տուած են, և կընան վստահ ըլլալ որ շատ հանգիստ ճամբորդութիւն մը պիտի ունենամ այնուհետեւ, բայց ան չի համոզուեցաւ, ու ըստաւ. «Ինչ որ ալ ըլլայ՝ ես հիւպատոսի պատուէրին համաձայն պարտաւոր եմ մինչև նաւ գալ»։ Եւ եկաւ ալ։

Նաւը մեկնեցաւ. հիւպատոսին պատգամաւորը ետ դարձաւ՝ յայտնելէ վերջ՝ թէ հիւպատոսը անմիջապէս պիտի հեռագրէ Պոլիս իմ մեկնելուն մասին։

Մենք մնացինք մեր մտերիմ Ահմէտ աղաին հետ։ Ահմէտ աղան շատ աղնիւ կերպով վարուեցաւ հետո, այնպէս որ ոչ մէկ անձի չէր յայտներ իսկ թէ ես կաւանաւոր մըն եմ։

Այդ աւստրիական նաւուն մէջ կային հինգ վեց հատ հայ պատանիներ, որոնք վենետիկ կ'երթային Մըխիթարեան վարժարանը ուսանելու։ Կը թուէր թէ Տրապիզոնի մէջ արդէն իտալերէն լեզուի դաս առած էին՝ որովհետեւ շարունակ իտալական երգեր կ'երդէին

երբեմն տեղ մը համախմբուած՝ երբեմն երթևեկելով։ Բաւական թուով թուրք պաշտօնատարներ ալ կային, որոնք շատ գէշ աչքով կը դիտէին հայ պատանիներու եւրոպական լեզուով երգելը, մանաւանդ որ ասոնք հիմակուընէ թրքական ֆէսը ձգած՝ եւրոպական գլխարկներ գրած էին։

Գիշեր մը ծովը խիստ խաղաղ էր և լուսինն ալ կը փայլէր։ Թուրք պաշտօնատարները խմբուած էին ճիշդ իմ պառկած տեղւոյս քովը, և իրենց խօսակցութեան նիւթն էին այդ ուսանելու գացող հայ պատանիները։

— «Այո՛, կ'երթա՞ն, կ'երթա՞ն, կ'ըսէին, կ'երթան որ Օսմանեան կառավարութեան դէմ խռովարաներ եղած վերադառնան։ Արդէն այդ օտար դպրոցներն էին որ հայերը գլխէ հանեցին, ու ասոնք սկսան չեղիլ իրենց հաւատարմութեան ճամբէն։ Ի՞նչ պակաս էր այս անհաւատներուն։ Խալամիներէն աւելի հանդիսաւ և երջանիկ էին. պետութեան գանձը իրենց ձեռքն էր, և «տիխնիզ խնգիբը»ները դոհ չեղան ատով, ելան «պէյլիք» ալ պահանջեցին. . . Մենք լա՛ւ «պէյլիք» մը տուինք իրենց . . . «Ալսրէթ»ը դրկեցինք զիրենք որ հոն «պէյլիք» հաստատեն. . . Այս, ինչ ըսենք սա կեավուր փաշաներուն որ շուտ ետ առնել տուին Փատիշահէն եկած ջարդելու ֆէրմանը. . . Եթէ երեք օր ալ ջարդը դադրեցնելու հրամանը չի հասնէր՝ մենք անոնց արմատը պիտի չորցընէինք» . . . Ու սկսան պատմել իրարու, թէ ի՞նչպէս Տրապիզոնի մէջ հայ «խռովարարները դաւեր լարած են եղեր կառավարութեան դէմ, թէ ի՞նչպէս զէնքեր են բաժներ երիտասարդներուն և թէ ի՞նչպէս հայ քահանայ մը տեղեկանալով անոնց գաղտնիքներուն՝ «հաւատարմօրէն» եկեր կառավարութեան լուր տուեր է ամէն բան։

— «Այո՛, կ'ըսէին, կեավուր «քէշիչ» մըն էր, բայց շատ լաւ մարդ էր, կեավուրներու մէջ ալ լաւ մարդիկ կը գտնուին դեռ, այս քահանան տերութեան շատ հա-

ւատարիմ գտնուեցաւ և ինքնաբերաբար եկաւ ամէն բան յայտնեց, վերջապէս այդ քահանան իսլամ ըլլալու արժանի մարդ էր, բայց ափսո՞ս որ կեավուր ծնագ էր :

Ու սկսան պատճել, թէ ի՞նչպէս այդ քահանային տուած տեղեկութեան շնորհիւ՝ կրցեր են Հայոց բոլոր զէնքերը նախապէս հաւաքել և զանոնք ջարդելու գործը սկսիլ: Իւրաքանչիւրը պարծենցաւ թէ ինքն անձնապէս քանի՛ հայ սպաննած է, թէ ի՞նչպէս դաշոյնը հայոց կողը խրած պահուն արիւնը գուրս կը հոսէր . . .

— «Ա՛խ, կը բացագանչէին ոմանք, դեռ պակաս թողուցինք, դեռ իրենց ըրած ապերախտութեան համաձայն լաւ դաս մը չառին, երեք օր, միայն երեք օր ևս որ մենք անոնց կատարեալ «պէյլիք» աայինք» . . .

— «Եղածն ալ բաւական է, կ'ըսէին ուրիշներ, անոնք լաւ դաս մը առին, ա՛լ հիմա գիտեն թէ Օսմանլին ի՞նչ կերպով «պէյլիք» կուտայ իր դէմ գլուխ բարձրացնողին» . . .

Ինքինքնին աւելի քաղաքագէտ ցուցնել ուղղողներն ալ կ'ըսէին:

— «Եղա՛յր, բոլորովին յանցանքը հայերունը չէ՛, անոնք չպիտի համարձակէին գլուխ բարձրացնել, եթէ զիրենք դրող չի կենար. սա ինկիլիզին թախտին վրա նստող բող կնիկը տեսար մի, ան է հայերը գրգռողը և անոնց յոյս տուողը . . . Անոր մարդիկն են որ հայերուն հասկցուցին՝ թէ դուք ապստամբեցէք, մենք կուդանք ձեզ կ'աղատենք . . . Լա՛ւ աղատեցին, թո՛ղ երթան «ախրէթ»ին մէջ ազօթք ընեն զիրենք աղատող թագուհին կենացը» . . . Ու թրքական աղտոտ ձեռվ կը հայհոյէին.

— «Վա՛յ, սէն պիր գանձք գառը հալին իլէ, Օսմանլի Տէօվէթի իլէ՛ մի պաշա ըլգաճագուըն» . . .

Ահմէտ աղան այդ պահուն գացեր էր քիչ մը հեռուն ուրիշ ճամբորդներու հետ խօսակցելու, երբ վերադառն ինդրեցի իրմէ որ տեղս փոխէ, պատրուակելով

որ ծինելոյզին խիստ մօտ ըլլալով կը նեղուէի, մինչդեռ հոգիս այրողը ոչ թէ ծինելոյզի տաքութիւնն էր, այլ թուրք պաշտօնեաներու խօսակցութիւնը: Ահմէտ աղան փոխեց տեղս՝ որով աղատեցայ այդ խուժդուժ պատմութիւններուն ունկնդրելու տխուր հարկէն:

Այս անգամ Ահմէտ աղային յայտնեցի նաև Ամերիկացի ըլլալս, ընի թէ շատ վստահ եմ որ մեր գեսպանը զիս պիտի աղատէ ոստիկանութեան ձեռքէն: Մեր մըտերմութեան սահմանը մինչև հօն հասաւ որ Ահմէտ աղան խոստացաւ Պոլիս հասնելցուս պէս ինծի պատեհութիւն տալ նախ հայրենակիցներուն և նշանածիս հետ տեսակցելու և երթալ ամերիկական դեսպանատունը պաշտպանութիւն պահանջելու, և անկէ վերջը միայն պիտի յանձնէր զին ոստիկանութեան: Գրեթէ կատարեալ վստահ էի Ահմէտ աղայի խոստումներուն մասին, թէ ըսածները պիտի գործադրէ: Ինքն ալ կատարեալ վստահութիւն ունէր իմ վրայ, թէ չպիտի փորձեմ փախչիլ և զինքը ծանր պատասխանատուութեան ենթարկել:

Հասանք Պոլիս: Խալաթիոյ քարափէն քիչ հեռու նաւը խարիսխ ձգեց: Ահմէտ աղան զիս վար իջեցուց, մակոյկի մը մէջ դրաւ ու ինքը կրկին վեր ելաւ՝ նաւուն մէջէն իր պայուսակները բարելու. մենք մակոյկավարին հետ իր վերադարձն կը սպասէինք՝ երբ յանարձ նաւուն մէջէն մէկը վար նայեցաւ, ու պոռաց.

— Հէյ, ինծի նայէ՛, ի՞նչ է անունդ:

— Անունս կ . . . է, պատասխանեցի վարէն:

— Ո՞ւր է, քեզի հետ ոստիկան պէտք էր գտնուէր:

— իմ ընկեր ոստիկանը վեր ելաւ իր պայուսակներն առնելու. ահաւասիկ հոս է, կուգայ կոր, ըսելով ցոյց տուի Ահմէտ աղան, որ իր բաներն առած վար կ'իջնէր աստիճաններէն:

Երբ տեսան Ահմէտ աղան, խիստ յանդիմանական եղանակով մը, ըսին անոր.

— Դուն ի՞նչ տեսակ պաշտօնեայ ես, որ բանտարկեալն առանձին ձգեր ես վարը մակոյկին մէջ ու վեր ես ելեր, մեզի հեռագիր հասած էր որ օտար նաւով կուգայ կոր, դուն կը ձգես զինքն առանձին...

— Ես եմ անոր պատասխանատուն, ըստ Ահմէտ աղան, դուք իրար անցնելու պէտք չունիք: Ինձի հըրամայուած է որ զայն կեդրոնական ոստիկանատուն հասցնեմ, ես ի՞նչպէս կը տանիմ, կը տանիմ, ատիկա իմ գիտնալիքս է: Այդ տղան ձեր գիտցած մարդոցմէն չէ՛, ես կը վստահիմ անոր, և արդէն իրեն «փախչիր» ալ ըսէք, անիկա չի կրնար փախչիւ. հիւանդ կը մեռնի կոր, խեղճ տղան:

— Վայ, անմիտ մարդ, վայ, ըսին Ահմէտ աղային, դուն այս սրիկայ անհաւատներուն ի՞նչին ես հանդիպած դեռ, մենք ատկէ աւելի խելօֆներուն ալ հանդիպած ենք, բայց ի վերջոյ «խաչը ծոցերնուն ելած» է:

Ու անմիջապէս զիս Ահմէտ աղայի պատրաստած մակոյկէն առին իրենց մակոյկին մէջ, ու Ահմէտ աղան ալ մեզի հետ՝ ելանք քարափի ոստիկանատունը: Ասոնք երեք ծատեալ ոստիկաններ էին՝ որոնք զրկուած էին քարափէն մեզ դիմաւորելու, զի մի գուցէ օգտուելով աւստրիական նաւով ճամբորդելէն՝ պատեհութիւն գըտնեմ փախչելու: Քարափի մաքսատան և պահականոցի մէջ քանի մը տեղ՝ կարդ մը արձանագրութիւններ ընելէ յետոյ, ուրիշ երկու ոստիկաններ ալ տուին մեզի հետ ընկերանալու դէպի «Պապը-Զապթիէ»ն: Այդ արձանագրութիւնները կատարուած պահուն, թուրք պաշտօնեանները կը գարշէին ինձմէ, և իրօք ալ գարշելի բան մըն էի, հիւանդութիւն և բանտերու մէջի աղտեղութիւնը միացած՝ այլանդակ երկոյթ մը տուած էին ինձի. Ես ինքս կը գարշէի անձէս, ուր մնաց թուրք պաշտօնեանները՝ որ թշնամի էին:

— Սըւոր նայէ՛, սըւոր նայէ՛, կ'ըսէին, իր սատկելիք վիճակին մէջ քոմիթամի կը գրուի, ու կը հրմչար-

կէին, կը քաշքշէին զիս, գարշելի չո՛ւն, անդին գնա՛, անդին գնա՛, ըսելով:

— Իրաւունք ունիք, կ'ըսէի, դուք էք զիս այս վիճակին հասցնողը և դուք հիմա կը գարշիք, մինչդեռ՝ ատկէ քանի մը ամիս առաջ՝ Շէֆիդ պէյը վրայ-գլխուս մաքրութիւնը և լաւ հագուած ըլլալս դիտելով՝ կ'ըսէր. «Սըւոր նայէ՛, սըւոր նայէ՛, ասիկա ճաշարանապետի երեսոյթ է, Պոլոյ էֆէնատիներն այսպէս չեն հագուիր»:

Քարափի երկու ոստիկանաց և Ահմէտ աղայի ընկերակցութեամբ հասանք «Պապը-Զապթիէ»ն: Այլևս չուրըն ինկած էր Ահմէտ աղայի այն խոստումը՝ թէ ինձի պատեհութիւն պիտի տար պէտք եղած անձերու հետ տեսակցելու և ապա տանէր ոստիկանութեան յանձնէր: Ահմէտ աղան խոստմնազանց մը չէր, բայց հիմա այլևս իր ձեռքէն ելած էի, բան մը չէր կրնար ընել, ու կը տեսնէի որ շատ կը նեղուէր միւս ոստիկաններու ընկերակցութենէն:

Կեդրոնական Ոստիկանատան մէջ երբ քարափէն ընկերացող ոստիկանները ներս մտան սենեակ մը՝ ես ու Ահմէտ աղան մնացինք բակը մինակ, այդ պահուն Ահմէտ աղան իր խորին ցաւն յայտնեց որ չի կրցաւ իր նաւուն մէջ ըրած խոստումը կատարել, բայց խոստացաւ յաջորդ առտու անպատճառ անձամբ երթալ հայրենակցներուն և նշանածիս լուր տալու, և պէտք եղածն անոնց հաղորդելու:

Այդքան բարեացակամութիւն չէի սպասեր թուրք զապթիէ մը, բայց Ահմէտ աղային բարեկամներուն հասցէն տալու շափ կը վստահէի, և տուի անկասկած: Ահմէտ աղան մեկնեցաւ: Զիս սենեակի մը մէջ փակեցին ոստիկանի մը հսկողութեան տակ. երկու ժամ վերջը ներս տարին հարցաքննիչ ատեանը, ուր բազմած էին եօթը թուրք պաշտօնեաններ: Բոլորն ալ նոր դէմքեր էին ինձի համար:

Ատեանին նախագահ Մէհմէտալի պէյը, որ միջա-

հասակ, կայտառ և ու մօրուսով թուրք մըն էր, քըմ-  
ծիծաղով մը իր նայուածքն ինձի դարձուց և ըստւ.

— Եկար հէ՛, կ... հիմա մեզի ըսէ թէ ո՞ւր է կըդ-  
դեցի Զաւէնը:

— Ո՞վ է կղզեցի Զաւէնը, պէ՛յ:

— Հը՛, չես ճանչնար անանկ չէ՞ մի: Հիմա քեզի  
պիտի ծանօթացնենք թէ ո՞վ է Զաւէնը:

— Աստուած վկայ որ այդ անունով մարդ չեմ ճանչ-  
նար, պէ՛յ:

— Է՛հ, անշուշտ լեռցի Վահանը կը ճանչնաս գոնէ:

— Աստանկ անուն մը չեմ յիշեր, պէ՛յ:

— Կը յիշե՛ս, կը յիշե՛ս, դուն շատ բարի տղայ մըն  
ես. հիմա շատ բան պիտի յիշես, միայն կ'ուղենք որ  
կամքովդ ըսես ինչ որ գիտես ու կը յիշես, եթէ ոչ  
ուրիշ կերպով անպատճառ պիտի ըսես այս իրիկուն ա-  
մէն բան:

— Աստուած վկայ որ այդ անձերը չեմ ճանչնար:

— Կը ճանչնա՛ս, կը ճանչնա՛ս, մենք գիտենք որ կը  
ճանչնաս, և դեռ շատ ուրիշներ ալ պիտի ճանչնաս այս  
իրիկուն անոնք քեզ շատ լաւ կը ճանչնան. բնական է  
որ դուն ալ զիրենք պիտի ճանչնաս, և անշուշտ շատ  
ուրախ պիտի ըլլաս որ վաղեմի ընկերներդ պիտի տես-  
նես այս իրիկուն:

— Ո՞րոնք են իմ ընկերներս, պէ՛յ:

— Կղզեցի Զաւէնը, լեռցի Վահանը, ... ը... ը... և ա  
շարեց 6-7 անուններ իրարու ետևէ, ըսելով:

— Ասոնք բոլորն ալ քու ընկերներդ են՝ որոնց հետ  
չնչակ Քօմիթէն կը կազմէիք Պոլսոյ մէջ:

— Մեղայ Աստուածոյ, մեղայ Աստուածոյ, ի՞նչ բա-  
ներ կ'ըսէք կոր ինձի, պէ՛յ. Հնչակն ի՞նչ է, Քօմիթէն  
ի՞նչ է, ատանկ բաներու անունն իսկ չեմ իմացեր Պոլ-  
սոյ մէջ:

— Իմացե՛ր ալ ես, եղե՛ր ալ ես, պարապ տեղը մի՛  
ուրանար, և լաւ գիտցիր որ հիմա ուրանալու դարն

անցեր է այլես: Այն ատեն Նազր պէյի ներկայութեան  
ամէն բան ուրացար ու մենք դեռ զօրաւոր ապացոյց-  
ներ չունենալով քեզ ծննդավայրդ աքսորեցինք, հիմա  
սակայն դարը փոխուած է, ամէն բան երևան ելած է,  
Քօմիթէի բոլոր անդամները ձերբակալած ենք, և վարը  
բանախն մէջն են, և զորս՝ ի հարկին՝ հոս ներկայու-  
թեանդ կրնանք բերել: Փրկութեան միակ ճամբան ա-  
մէն ինչ ճշմարիտը խոստովանիլն է, ուրիշ կերպ ազա-  
տում չի կայ, միւսներն ամէն բան շիտակն ըսին, մենք  
քեզ Պոլիս բերել տուինք որ պակաս մնացած տեղեկու-  
թիւնները քաղենք քեզմէ: Եթէ ոչ ձեր գաւառին մէջ  
ալ կրնայինք գատել և արժանի պատիժը տալ քեզի.  
հիմա ըսէ՛ նայինք ո՞ւր է կղզեցի Զաւէնը, որմէ զատ  
միւսները ձերբակալած ենք արդէն.

— Պէ՛յ, Աստուած վկայ որ այդ անունով մէկը չեմ  
ճանչնար:

— Է՛հ, չեմ պնդեր, կրնայ ըլլաւ որ այդ անունով  
չի ճանչնաք, քանզի ան Քօմիթէին մէջ Շամիրամ անու-  
նով կը ճանչցուի եղեր, ինչպէս մեզի հաղորդեց լեռցի  
Վահանը:

— Շամիրամ անունով մէկն ալ չեմ ճանչնար, պէ՛յ:

— Ճատ երկար պիտի ընե՞ս դեռ, ու պիտի ըսե՞ս  
թէ ո՞ւր կը գանուի Զաւէնը կամ Շամիրամը:

— Այդ անուններն անծանօթ են ինձի, պէ՛յ:

— Հիմա պիտի տեսնես թէ ծանօթ են՝ թէ անծա-  
նօթ: Վերջին անդամ ըլլալով կը հրամայեմ որ անմի-  
ջապէս սկսիս պատմել բոլոր գիտցածդ, եթէ ոչ դուն  
գիտես...

— Հաւատացէք, պէ՛յ, որ այդ կարդի խնդիրներէն  
լուր չունիմ:

Ասոր վրայ Մէհմէտալի պէյը կատղեցաւ և հրամա-  
յեց ոստիկանին որ խարազանը բերէ: ոստիկանը կատա-

րեց հրամանը։ Մէջմէտալի պէյը՝ խարազանը ձեռքին՝  
եկաւ առջևս կանգնեցաւ, ու ըսաւ.

— Է՛հ, անշուշտ, կը գուշակես գլխուդ գալիքը։ Հի-  
մա ըսէ՛ նայիմ ո՞ւր է Զաւէնը։

— Պէ՛յ, խղճա՛ իմ հիւանդ և կիսամեռ վիճակիս վը-  
րայ, ես արդէն պիտի մեռնիմ, պարապ տեղը ձեռքդ  
անմեղ արեան մը մէջ մի՛ թաթիսեր։ Ես ձեր հարցու-  
ցած անձերը չեմ ճանչնար բնաւ, ի՞նչպէս կրնաք մը-  
տածել որ ես ատանկ մարդիկ ճանչնամ և ձեզի չըսեմ  
որ ասանկ հինգ ամիսէ ի վեր կը տառապիմ աքսորնէ-  
րու և զնտաններու մէջ։

— Այդ քաշածներդ դեռ ոչինչ են, և թէ տակա-  
ւին բուն զնտանը տեսած չես գուն, հիմա այս խարա-  
զանն ուտելէ՛ յետոյ է՝ որ պիտի տեսնես նաեւ բուն  
զնտանը։

— Կը կրկնեմ, պէ՛յ, որ ես անմեղ եմ, կա՛մ սխա-  
լի մը զոհն եմ ես և կամ զրապարտութեան մը.  
դուք պատեհութիւն տուէք ինծի քիչ մը առողջանալու  
և ապա զիս դատեցէք, ու պիտի տեսնէք որ իրօք իմ  
մասին ձեզի խօսողները կատարեալ զրապարտիչներ են։

— Ի՞նչ կ'ըսես կոր, ծօ՛, սրիկայ չո՛ւն, գլխուդ  
հետ կը խալաս կոր։ գիտե՞ս թէ ո՞ւր կը գտնուիս այս  
պահուս և ո՞րու ներկայութեանը, քեզի առողջանալու  
պատեհութիւն պիտի տանք մէկ պայմանաւ մը միայն,  
այն է՛ երբ որ ըսես մեզի թէ՛ ո՞ւր կը գտնուի Զաւէ-  
նը։

— Աստուա՛ծ վկայ, չեմ գիտեր, պէ՛յ։

— Հիմա պիտի սատկեցնեմ քեզ, խոզ չո՛ւն, եթէ  
չըսես։

— Աստուա՛ծ վկայ, չեմ գիտեր . . .

Ատոր վրայ՝ թուրք պաշտօնեան՝ իր բոլոր ուժով  
ու կատաղութեամբը սկսաւ զիս խարազանել, փողոցա-  
յին հայհոյութիւններ տեղալով գլխուս։

— «Պիտի ըսե՞ս, պիտի ըսե՞ս», կը պոռար ու խարա-  
զանը կ'իջեցնէր գլխուս, ծունկերուս, քթիս ոսկորին,  
մատներուս ոսկորին, և մարմնոյս բոլոր ոսկորուս մա-  
սերուն։ Հոն բազմած միւս գաղանները պաղարիւնու-  
թեամբ կը գիտէին և անոնցմէ ոմանք երբեմն հայհո-  
յանքով կը պոռային ինծի թէ՛ «Շո՛ւտ ըսէ, խոզ չո՛ւն,  
չո՛ւտ ըսէ, եթէ ոչ՝ հիմա մենք ոտքի կը կանգնինք, և  
գիտցիր որ մենք նախագահ պէյին չենք նմանիր»։ Խա-  
րազանին տակ ճարս հատաւ։ Պահ մը առաջ կրնայի գո-  
նէ «Չեմ գիտեր, չեմ գիտեր» ըսել, բայց վերջը այդ  
բառերն ալ ըսելու չափ չունչ և կարողութիւն չի մնաց  
վրաս։ Թուրքերը տեսան որ ա՛լ պատասխան տալու  
ճար չունիմ, և եթէ իսկապէս բան մը գիտցած և ըսե-  
լու ալ կամք ունեցած ըլլայի, չպիտի կրնայի խօսիլ՝ այդ  
կիսամեռ վիճակիս մէջ։ Նախարարը խարազանները դադ-  
րեցուց և թղթի մը վրայ կարգ մը բաներ գրելով երկու  
ոստիկան կանչեց, և զիս ու գրած թուղթը ոստիկաննե-  
րուն յանձնելով՝ հրամայեց որ տանին զիս թիւ Յ փո-  
լիսը դնեն։ Ոստիկանները քաշկռտելով զիս գուրս հա-  
նեցին և ոստիկանատնէն հինգ վայրկեան հեռաւորու-  
թեան վրայ գտնուած բանաը տարին, թուղթը ներկա-  
յացուցին բանտապահին, որ կարդալէն յետոյ պայու-  
սակը ձեռքէս առաւ։ Բանտապետին հասկցուցի որ այդ  
պայուսակը շառնէ, քանզի բանտին մէջ ցուրտ ըլլալով  
գուլպաններս և վերարկուս հագնիլ կ'ուզէի. բանտա-  
պետը սկսաւ գլուխը շարժել, «Աստուած խելք տա՛յ,  
Աստուած ինք տա՞յ» մը մնջել, և ըսել.

— Կ'երկի թէ գուն երթալիք տեղդ չես գիտեր թէ  
ի՞նչպէս տեղ է. Հոն ո՛չ ոքի արտօնութիւն կայ վե-  
րարկուով երթալ, և հոն երեք օր մնացողներու գիտէ  
միայն գուրս հանած ենք։ Հոն ճշմարտութիւնը չի խոս-  
ովանողներու տեղն է. ի՞նչու համար չիտակը չես  
ըսեր որ հոն կը գնեն քեզ, մեզք չէ՞ քու երիտասար-  
դութեանդ։

— Երանի թէ բան մը գիտցած ըլլայի :  
— Գիտե՛ս, գիտե՛ս, ըստու, և զիս ներս տարաւ գետնափոր տեղ մը, տասնեհինդ աստիճան վար իջեցուց, դուռ մը բացաւ և ներս մտցնելով՝ ըստու .

— Հիմա քանի որ լապտերը ձեռքս է՝ լաւ մը գիտէ՛ օթեանդ՝ որ տեսնես, քանզի այս վերջին լոյսն է զոր տեսած պիտի ըլլաս . . .

Դիտեցի չորս կողմու, պատուհան ըսուած բանը չի կար, քարէ պատեր միայն, իսկ յատակը ցեխ, փայտեղէն ո՛ւ և է բան չի կար. գետինը ցեխ, բոլորտիքը քար : Միակ փայտէ առարկան որ կար՝ տակառ մըն էր՝ հոն գրուած որ արտաքնոցի տեղ կը ծառայէր և որ լեցուն էր աղտեղութեամբ : Բանտապետը դուռը փակեց ու մեկնեցաւ, զիս թողելով այդ գարշահոտ մթութեան մէջ :

Եւ ասիկա էր թրքական բո՛ւն իրական զնտանը :

Այդ գժոխային մթութեան մէջ՝ խարազաններու բացած վէրքերուն հետ միս-մինակ՝ մնացինք վեց ժամ, որմէ յետոյ երկու ոստիկաններ գալով՝ զիս վերսափն հարցաքննիչ ատեանի առջև տարին : Երբ ներս մտանք՝ նոյն ատեանի նախագահ Մէհմէտալի պէյը՝ շնական քմծիծաղով մը հարցուց . . .

— Է՛հ, տեսա՞ր տեղդ, ի՞նչպէս էր, գիտցիր որ գեռա անկէ գէշ տեղն ալ կայ. քու գրուած տեղդ թիւ Յ զնտանն էր, Աստուած թիւ 1 զնտանէն պահէ, բայց եթէ յամափս գիտցածներդ ուրանալ՝ թիւ մէկն ալ պիտի տեսնես, և ուրիշ շատ բաներ ալ . . .

— Պէյ, այդ տեղը միակ լաւագոյն տեղն է որ կարող պիտի ըլլայ վերջ տալ իմ խնդրոյն . ա՛լ հիմա համոզուած եմ որ մահը միայն կը լուծէ այս խնդիրը, և այդ տեղը պիտի փութացնէ իմ մահս : Եթէ թիւ 1ը աւելի նպաստաւոր է այդ նպատակին, երախտապարտ պիտի ըլլամ եթէ զիս հոն դնէք :

— Է՛հ, հիմա խելքդ գլուխդ եկա՞ւ, այլս ճշմարտութիւնը պիտի խոստովանի՞ս :

— Պէյ, ես միշտ ճշմարտութիւնը խօսած եմ, ու մինչեւ վերջն ալ իմ պատասխաններս միմիայն ճշմարտութիւններ պիտի ըլլան :

— Ասոր խելքը գեռ գլուխը չէ եկած, ըստու Մէհմէտալի պէյը, և հրամայեց որ զիս դուրս տանին սենեակի մը մէջ քիչ մը նստիմ մտածեմ ու լաւագոյն ճամբայ մը ընտրեմ :

Ոստիկանները զիս դուրս հանեցին ու տարին սենեակ մը և երկուքն ալ քովս նստելով սկսան իրենց ամբողջ թրքական խորամանկութիւնը ի գործ դնել՝ զիս համոզելու համար որ երբ այս անգամ ներս կանչեն ամէն բան շիտակն ըսեմ և աղատիմ այդ կացութենէն :

— Մենք ես, երիտասարդ ես, ի՞նչու համար դուն քու կորուստիդ պատճառ կ'ըլլաս՝ ա՛ն ալ քանի մը սըրիկաններու համար . անոնք ամէն բան շիտակն ըսին, և հիմա կանոնաւոր բանտի մէջ են, իրենց բարեկամներն ամէն օր այցելութեան կուգան, գրամ, հագնելիք եւ ուտելիք կը բերեն . իսկ դուն՝ այդ հիւանդ, կիսամեռ վիճակով՝ խարազանները կ'ուտես և մութ զնտանի մէջ կը փակուիս . վստահ եղի՛ր որ այդ տեղ երեք օր չի պիտի ապրիս, մենք քու լաւութեանդ համար է որ կը խօսինք քեզի, եթէ ոչ՝ քու կերած և ուտելիք խարազաններուդ ցաւը մեր մարմինին վրայ չէ՛ որ պիտի զգանք : Մեղք ես, երիտասարդ ես, քանի մը սըրիկաններու համար ինքզինքդ զոհելը յիմարութիւն է» . . .

— Ի՞նչ կ'ըսէք կոր, փոլիս էֆէնտիներ, դուք կը կարծէք որ բան մը գիտեմ և չեմ ըսեր, բայց հաւատացէք որ բնաւ բան մը չեմ գիտեր . ուրեմն ի՞նչ կը ընել որ համոզեմ պէյերը իմ անմեղութեանս մտափն . հիմա քանի որ կ'ըսէք թէ «այդ զնտանին մէջ երեք օր մարդ չապրիր», ինձի կը մնայ սպասել այդ երեք օրուան, քանզի մահէն զատ ա՛լ միջոց մը չէ մնացեր որ այս խնդիրը լուծէ . . .

— Թոհափ բաներ կ'ըսես կոր, Կ . . . աղա, ամէն

բան ստուգուած է . բանտին մէջ եղող ընկերներդ ամէն բան խոստովանած են , և քու մասնակցութեանդ մասին վաւերական տեղեկութիւններ տուած են . կարելի՞ բան է որ կառավարութիւնը փուճ կասկածով մը քեզ այսքան նեղէ . մենք այսքան ատենուան պաշտօնեաններ ենք այստեղը , բնաւ ասանկ գէպքի մը չենք հանդիպած որ պարապ տեղը մարդ մը նեղեն» :

— Ահաւասիկ զիս պարապ տեղն է որ կը նեղեն . հաւատացէք որ բան մը չեմ գիտեր ես :

— Գիտե՞ս , գիտե՞ս» , ըսին թուրքերը և երկար համոզիչ խրատներ կարգացին գլխուս , որ երբ ներս կանչեն չըլլայ թէ ուրանամ կրկին : Այսպէս անցաւ կէս ժամ : Ներսէն զանգակը զարկին : Ուստիկանները զիս ներս տարին :

Մէհմէտալի պէյն սկսաւ .

— Է՛՛ , հիմա ըսէ , նայինք , Զաւէնը ո՞ւր կը բնակի Պոլսոյ մէջ :

— Չեմ գիտեր , պէյ :

— Խոզ չո՛ւն , գեռ կը յամառի՞ս ուրացումիդ մէջ , ամէն բան ստուգուելէն , հաստատուելէն յետոյ՝ դեռ կը կրկնե՞ս «Չեմ ճանչնարդ , չեմ գիտերդ» . հիմա ըսէ՞նայիմ ո՞ւր է Զաւէնը կամ Շամիրամը :

— Չեմ գիտեր :

— «Անհաւատ չո՛ւն» , պոռալով Մէհմէտալի կրկին յարձակեցաւ վրաս , և այս անգամ նոր մեթոսով սկսաւ իր տանջելու գործը . չոր փայտով մը կը զարնէր ակռաներուս , ականջներս կը քաշէր վար՝ իր բոլոր ուժովը , և պեխերս ցնցինելով գէպի վեր կը քաշէր , ու շարունակ՝ «Բոէ՞ , անհաւատ չո՛ւն , ըսէ՞ , եթէ՞ ոչ քեզ կը սատկեցնեմ շան մը պէս» կը պոռար . ես ալ այդ գժոխյին տանջանքներուն տակ՝ նուալած ձայնով մը՝ «Չեմ գիտեր , բան մը չեմ գիտեր» , կը մրմիջէի :

Երբ գաղան Մէհմէտալիի ինծի տուած տանջանքները ծայրայեղութեան հասան , հոն բազմող ատեանի ուրիշ մէկ անդամն ըսաւ .

— «Չըլլայ թէ սխալմունք մը պատահած՝ և աս եղած չըլլայ մեր փնտուած անձը» :

— «Ի՞նչ կ'ըսէք կոր , պատասխանեց ուրիշ մը , ասիկա նոյն ինքն է , մատնանշուած անձը , ա՛ս է եղեր որ յարաբերութիւն կը կատարէ եղեր Զաւէնի և միւս բոնուածներուն միջև , ա՛ս է եղեր որ կեոցի Վահանը եւրոպական հիւանդանոց մը դրած է , և միշտ Զաւէնին դրամ առնելով կը տանի հիւանդանոցի ծախսերը կը վճարէ և Վահանին կուտայ եղեր , ա՛ս է եղեր Վահանի գործադրելիք ոճիրին մասնակիցը : Այս բոլորն ստուգուած է , ու դեռ այս յիմարացած չունը կը յամառի ուրանալ» :

Եւ կարծես թէ Մէհմէտալի պէյը պակաս թողուցած ըլլար տանջանքները , անոնք ալ իրենց նստած տեղէն սկսան գոռալ .

— Բոէ՞ , անհաւատ չո՛ւն , ըսէ՞ , Զաւէնի տեղն ըսէ՞ , եթէ ոչ հիմա մենք ոտքի կը կանգնինք , և վիճակդ գէշ կ'ըլլայ .

Եթէ տանջանքներու տակ իմ ճարս կտրեցաւ , միւս կողմէն Մէհմէտալի պէյն ալ իր բարկութեան , կատաղութեան և զիս չարչարելու աշխատութեան հետեանքով յոգնեցաւ ու արիւն քրտինքներու մէջ ինկաւ . այդ պատճառաւ քիչ մը դադար ըրաւ , նստաւ տեղը և գործը թողուց միւսներուն , որոնց իւրաքանչիւրն սկսաւ իր թրքական վարպետութիւններն ի գործ դնել զիս համոզելու համար որ միայն Զաւէնի տեղն ըսեմ . իրենց ըսածին նայելով միւսներն ըսած են եղեր թէ Զաւէնի տեղը միայն ես գիտեմ եղեր և անոնք իմ միջոցովս կը ստանան եղեր Հնչակեան Քօմիթէն դրամ և հրահանգ : Թուրքերու մասնաւոր թաքթիքն էր աաթիկա և այդ կերպով կը փորձէին գաղտնիք փրցնել ո՛ւ է անձէ . «Այսինչ մարդը քեզի համար ասանկ ըսաւ , անանկ ըսաւ» , կ'ըսեն , որպէսզի գուն ալ փորձուիս ըսել թէ խնդիրն անոր ըսածին պէս չէ՝ այլ սանկ է : Երբ այդ

փորձէն վերջն ալ միւնոյն պատասխանն առին, այս անգամ երկու տող գիր գրելով՝ յանձնեցին ոստիկանին որ տանի բանտապետին և թուղթին մէջ նշանակուած անձը վեր բերէ: Ոստիկանն առաւ գիրը և մեկնեցաւ: Տասը վայրկեան յետոյ՝ վերադարձաւ, իր հետ բերելով բանտարկեալ հայ երիտասարդ մը: Այդ հայը ներս մտնելուն պէս՝ ատեանի նախագահը զիս մատնանիւ ըրաւ, և ըստ անոր.

— Ճանչցա՞ր այս տղան, ասիկա քեզի համար ամէն բան շիտակն ըստ, ճիշդ քու ըստ ներուդ համապատասխան. հիմա քեզ բերինք որ միայն ըստ՝ թէ ասիկա ճիշդ քու ըստ մարդդ է:

Երիտասարդը՝ նայուածք մը ճգելով վրաս՝ ըստ .  
— «Այո՛, այս նոյն ինքն ... ցի կ...ն է»:

Նախագահը՝ առանց պատեհութիւն տալու որ ըստուգուի՝ թէ անիկա ի՞նչ հանգամանքով զիս կը ճանչնայ, անմիջապէս հրամայեց որ զայն բանտ վերադարձընենք, ու այդպէս ալ ըրին: Թուրք պէյը բացարձակ կը ստէր՝ ըսելով թէ ես այդ մարդք ճանչցած ըլլալս յայտներ եմ իրենց, և անոր վրայով տեղեկութիւն տուեր եմ: Այս սուտը անգամ մը ևս համոզեց զիս՝ թէ թուրքերը՝ մեծ մասամբ՝ կը ստէին երբ ինծի ալ ուրիշներու նկատմամբ նոյն բանը կ'ըսէին. «Այսինչ անձը քեզի համար ամէն բան շիտակն ըստ» և այլն:

Երբ հայ տղան դուրս տարին՝ Մէհմէտալի պէյը ինծի գառնալով, ըստ.

— Տեսա՞ր, տեսա՞ր քու ճանչցած մարդդ, տեսա՞ր թէ անիկա ի՞նչ լաւ կը ճանչնայ քեզ. անշուշտ, ա՛լ հիմա չպիտի պնդես թէ չես ճանչնար. դեռ քու շատ մը չճանչցած անձերդ պիտի բերենք հոս, և դուն պիտի տեսնես որ անոնք քեզ լաւ կը ճանչնան, և դուն ալ զիրենք լաւ կը ճանչնաս. ըսէ՛, նայինք, ո՞րը կ'ուզես որ ներկայութեանդ կանչենք, ո՞ր մէկ ընկերդ աւելի կարօտցեր ես, և առաջին անգամ կ'ուզես որ զայն տեսնես, ըսէ՛ որ կանչել տանք...

— Պէ՛յ, եթէ «ընկերներ» ըսելով Քօմիթէի ընկերներ ըսել կ'ուզէք, ես ո՛չ քօմիթաճի եղած եմ և ո՛չ ալ քօմիթէի ընկերներ ունիմ. դուք այդ անձին անունը կուտայիք ինծի, ես այդ անձը իր անունովը չէի ճանչնար. հիմա որ տեսայ՝ յիշեցի թէ այնինչ խանութի աշակերտներէն մէկն է՝ ուսկից ես շարունակ ապրանք կ'առնէի իմ խանութիս համար, և երեւմն նոյն ինքն այդ տղան էր ապրանքները բերողը. բնական է որ անիկա իմ անունս գիտցած ըլլայ. բայց հաւատացէք որ ես այդ տղուն անունը չէի գիտեր որ հարցուցած ատենինիդ ըսէի թէ կը ճանչնամ, հիմա որ տեսայ յիշեցի զինքը, և իրեն հետ խանութպանութեան գործէն զատ ո՛ւ եէ ուրիշ առնչութիւն ունեցած չեմ, եթէ զինքն անմիջապէս չեռացնէիք՝ ես այս պարագան պիտի հաստաէի, եթէ ըստ ներուս չէք հաւատար՝ զինքը վերըսին հոս բերէք, իր ներկայութեանը հաստաեմ ըստներս:

Թուրք նախագահը մօրուսը շփելով սկսաւ «Էլհամտուլլա՛հ, էլհամտուլլա՛հ» բացագանցել, և պոռալ.

— Օլան քէօփէ՛կ, չօճուզ մի գանտրիյօրսըն, պիզ պուրատա չօճուզ տէյիլիզ...

— Քա՛ւ լիցի, պէ՛յ, ես միայն ճշմարտութիւնն է որ կըսեմ:

— Ուրեմն այդ տղան Քօմիթէի ընկերդ չէ ըսել կ'ուզես:

— Անիկա քօմիթաճի է, կամ չէ, ես չեմ գիտեր, պէ՛յ, միայն գիտեմ որ ես բնաւ քօմիթաճի չեմ եղեր, և տղան ալ տեսած եմ միայն քանի մը անգամ իրենց խանութէն ապրանք զնած ըլլալուս առթիւ:

— Ծօ՛, խոզ չո՛ւն, անիկա մեզի ճիշդը խոստովանած է՝ թէ ի՞նչ տեսակ ապրանքներ կը բերէ եղեր քեզի. դուն ի՞նչու կ'ուրանաս:

— Աստուա՛ծ վկայ, պէ՛յ, ես այսինչ բանէն զատ ուրիշ ապրանք ստացած չեմ այդ տղուն աշխատած խանութէն:

— Մենք գիտենք որ աղուն աշխատած տեղէն ուրիշ ապրանք առած չես. բայց աղան ուրիշ խանութէ, ուրիշ ապրանքներ կը բերէ եղեր քեզի:

Թուրք պէյն «ուրիշ ապրանքներ» ըսելով՝ յեղափոխական թերթ, նամակ և զէնք, ըսել կ'ուզէր, իսկ «ուրիշ խանութ» ըսածն ալ Հնչակեան Քօմիթէն կ'ակնարկէր:

— Չէ՛, պէ՛յ, ես այդ աղան ուրիշ կերպով չեմ ճանչնար:

— Վայ, անհաւատ շուն, դեռ կը յամառի՞ս, բոելով կրկին յարձակեցաւ վրաս և լաւ ծեծ մը ևս քաշելէ ետք՝ զիս կրկին զրկեց առաջի զնտանը: Հոն մնացինք մինչև յաջորդէ կէսօրին, երբ երկու ստիկաններ եկան և զիս տարին ստիկանատուն՝ բժշկական յանձնախմբի քննութեան ենթարկելու: Զի կրցի ըմբռնել թէ ի՞նչ պարագայէ թելադրուած զիս բժիշկներու քըննութեան կ'ենթարկէին. թէև զիս չարչարած ատեննին ես միշտ կը կրկնէի թէ երկու տեսակ հիւանդութեամբ կը տառապիմ արդէն և թէ ինձի միջոց տալու էին քիչ մը բժշկուելու և ապա զիս դատելու, բայց չէի կրնար հաւատալ որ իմ այս խնդրանքս իվերջոյ այդ թուրք գաղաններուն խղճմտանքին դպած ըլլայ, և անոնք ուրոշած ըլլան զիս բժշկել և ապա դատել ու տանջել կրկին: Ո՛չ, ասոր չէի կրնար հաւատալ. անոնց մէջ խղճմտանք, գութ ըսոււած բաները չէին կրնար գոյութիւն ունենալ: Ուրիշ մտածում մը սակայն շատ աւելի հաւանական կը սէպէի՛ այն է թէ թուրքերն ալ տեսան որ այդ վիճակով քիչ ատենէն պիտի շունչս փշեմ և իրենք մէկը պիտի չունենան որ սա «բոլոր շարեաց աղբիւր» եղող Զաւէնի տեղն հաղորդէ իրենց, երբ թէ այդ Զաւէն ըսածնուն տեղը միայն ես գիտեմ եղեր: Ո՞ր սատանան այդ գաղափարը թխմեր էր թուրք ստիկանութեան գանկը, անիկա կ'ուզէր ամէն գնով իմանալ Զաւէնի տեղը: Թուրքերը շատ մը անուններ

կուսային և բոլորին համար ալ կ'ըսէին թէ՝ «Ան ըսաւ որ գուն գիտես», բայց ատիկա բացարձակ սուտ կրնար ըլլար. քանի որ իմ աչքիս առջև ստեցին և բանտէն բերուած տղուն ըսին թէ ես իրեն մասին ամէն բան ըսած եմ. մինչդեռ ամէն անգամ որ այդ տղուն անունը կը հարցնէին՝ երգում պատառ կ'ըլլայի թէ այդ անունով մարդ չեմ ճանչնար:

Ուրեմն հիմա կ'ուզէին զիս քիչ մը կազդուրել՝ կարծելով թէ ապա պիտի կրնային նորանոր միջոցներ գործածելով՝ ինձմէ իմանալ իրենց փնտուած անձին տեղը:

Թուրք բժիշկները զիս մերկացուցին, և մանրազնինքնութիւն կատարեցին մարմնոյս վրայ: Ամենէն զարմանալին այն էր որ քննող բժիշկը հարցուց «Այս ի՞նչ սև նշաններ են մարմնոյդ վրայ»: Իրեն ըսի թէ՝ «Այդ մասին հարցաքննիչ ատեանի նախագահ Մէհմէտալի պէյին հարցուցէք, անիկա գիտէ՝ թէ այս ի՞նչ սև նշաններ են մարմնոյս վրայ»: Կարծես թէ քաղաքակրթեալ աշխարհի մը մէջ եղած ըլլայինք, և պարոն բժիշկին անծանօթ ըլլային ատանկ սև նշաններու պատճառները:

Բժիշկները վիճակս յուսահատ գտան, և յանձնարեցին որ իսկոյն բանտի հիւանդանոցը գնելով կարգ մը անհրաժեշտ գեղեր տան ինձ, որով թերես կարենամ ապրիլ: Այդպէս ալ ըրին. զիս տարին բանտի «հիւանդանոց» կոչուած տեղը, բայց նորէն իմ տեղս առանձին խուց մըն էր, չէին արտօնած որ միւս հիւանդներուն պառկած տեղը գրուիմ, և ո՛ւ է ուրիշ անձի հետ խօսելու պատեհութիւն ունենամ: Այդ պըզտիկ խուցին մէջ, անկողնի մը վրայ զիս պառկեցնելով դուռը փակեցին վրաս: Օրն երկու անգամ բժիշկները կ'այցելէին. պէտք եղած քննութիւնը կատարեցին հրահանդները կուտային հիւանդապահ բանտապետներուն: Բժիշկներէն մէկը յոյն էր, իսկ միւսը՝ թուրք: Այս վերջինը մասնաւոր հաճոյք մը կը զգար

ամէն անդամ այցելած ատենը կատակներ ընել և խառըն ի խուռան հայերէն բառեր ըսել. «Ե՛հ, պարոն, ի՞նչ-պէս, լա՞ւ ես, չափուկ եափ, աեազա գալք քի քօմիթանն իշլէրի կէրի դալմասըն. սէն նէ՞ իտըն, օնպաշի՞մի իտըն եօքսա պինպաշի»...

— Ի՞նչ կ'ըսես կոր, Տօքթոր էֆենտի՛, ես կը մեռ-  
նիմ այստեղ, դուն կեցեր ի՞նչ բաներ կը հարցնես ին-  
ձի...»

— զէ՛, չէ՛, չես մեռնիր, ապահով եղի՛ր, պիտի  
տեսնես թէ քանի մը օրէն քեզ ոտքի պիտի հանեմ:  
Բայց բժշկուելէդ յետոյ ամէն բան շիտակը պիտի ըստ  
անշուշտ. ես իմացայ որ դուն շատ ես յոդնեցուցեր  
Մէջմէտալի պէջր:

— Այս՝ այսով, շատ յոգնեցաւ, կը տեսնե՞ս այս ունչանները, ասոնք կը վկայեն որ Մէհմէտալի պէտք շատ յոգներ է:

Այդպէս մնացի խուցին մէջ, ուր փակուելէս չորս օր յետոյ սկսայ ինքզինքս քիչ մը կազդուրուած գտնել, և կը հաւատայի թէ վտանգն անցած է: Դուրսի աշխարհէն բնաւ լուր չունէի: թէ ի՞նչ անցած դարձած էր, ուր մնացած էին Կարոնյ և Տրապիզոնի հիւպատուներու խոստումները: Արդեօք չի գրեցի՞ն Պոլոյ դեսպանին, թէ ոչ գրած են, բայց Պոլոյ դեսպանատունը չէ ուզած այլևս զիս պաշտպանել, քանի որ ես՝ թիւրիմացութեամբ մը՝ հիւպատոսարանի թարգմանին ներկայութեան ուրացեր էի ամերիկաֆաղաքացի ըլլալս: Արդեօք ԱՀմէտ աղան՝ իր խոստման համաձայն՝ գացեր աղդականներուս և նշանածիս լուր տուե՞ր էր՝ թէ ոչ, կամ անոնք ի՞նչ միջոցներ ձեռք առած էին իմ վիճակս քիչ մը մեղմացներու... Այս մտածումներով քունս կը փախցնէի:

Զորբորդ գիշերն էր՝ երբ երկու սատիկաններ եկան  
մտան լուսցու, և զիս արթնցնելով հարցուցին թէ «Կա-  
ռո՞ղ եմ իրենց ընկերանալ մինչև սատիկանատուն»։ Ես

ըսի թէ անկողնէն վար իջնելու չափ իսկ ուժ չի կայ Վը-  
րաս. իսկ եթէ զիս ոստիկանատուն տանիլը ստիպողա-  
կան է, ազատ են ո՛ւ և է կերպով տանիլ։ Ոստիկանները՝  
այդ պատասխանիս վրայ՝ ա՛լ շատ չի պնդեցին, թո-  
ղուցին գացին։

Հետևեալ օրը, ցորեկին, մեր նախածանօթ Խստ-  
յիւ է Փէնտին՝ իր ձեռքը գրելու թուղթ և մելան ա-  
ռած՝ ներս մտաւ խուցս, և աթոռ մը բերել տալով  
նստեցաւ մահիմիս մօտ: Առաջին գործն եղաւ՝ մեծ  
քաղաքավարութեամբ և մասնաւոր հոգածութեամբ,  
իմ որպիսութիւնն հարցնել:

— կը յուսամ թէ քիչ օրէն բոլորովին պիտի ելլես, ըստ ան, մենք պատուիրած ենք բժիշկներուն որ քեզի մասնաւոր ինամք տանին, ինչպէս նաև հիւանդապահներուն պատուիրած ենք, ու հիմա կրկին պիտի պատուիրեմ որ լաւ հոգ տանին և ամեն փափաքիդ գոհացում տան: Երէկ քեզ այցելող բժիշկները յայտնեցին թէ վտանգն այլս անցուցեր և բաւական լաւի փոխւեր ես, ատոր համար քանի մը հարցումներ ունէինք քեզի ընելիք, նախորդ գիշեր երկու սստիկաններ զրկեցինք որ քեզ սստիկանատուն բերեն այդ հարցումներուն պատասխան տալու բայց գուն յայտնած էիր թէ ուժդ վրադ չէ, ու չես կրնար մինչև հոն գալ, ատոր համար չուզեցինք քեզի նեղութիւն պատճառել և ես յանձն առի այս ձանձրութիւնը, մինչեւ հոս եկայ՝ այդ քանի մը հարցումներուն պատասխանն ստանալու քեզ մէ. կը յուսամ որ ձշաբառութիւնը պիտի պատասխանես, և վստահ եղիր որ բարիք պիտի գտնես մեղմէ. մենք հիմա համոզուած ենք որ դուն խարուած ես եղեր այդ քանի մը սրիկայ մարդոց, և անոնք քեզ որոգ այթը ձգեր են, գիտենք որ դուն բարի մարդ մըն ես, բայց ամէն մարդ իր կեանքի մէջ անգամ մը կամ աւելաց կրնայ խարուիլ և փորձութեան մղուիլ: Դուն հիմա իի կրնայ խարուիլ և փորձութեան մղուիլ: Դուն հիմա չիտակն ըսէ և վստահ եղիր որ պիտի բժշկուիս, և քիչ

օրէն արտօնուիս պիտի բարեկամներուդ այցելութիւնն ընդունելու, և կը յուսամ որ նոյն իսկ ազատ պիտի ըլլաս, քանի որ դուն պարզապէս ուրիշներէն խարուած մըն ես...

— Շատ չնորհակալ եմ, պէ՛յ, ձեր այդ ազնիւ ըզգացումներէն. տարակոյս չունիմ ձեր խոստումներուն մասին, դժբաղջաբար չեմ գիտեր ինչ որ դուք կը կարծէք թէ գիտեմ, երանի՛ թէ գիտցած ըլլայի և կարենայի ձեր բարձանքներուն գոհացում տալ:

— Անշուշտ մենք քու չգիտցածդ չենք փնտուեր քեզմէ, այլ ինչ որ գիտե՞՞ ան ըսէ միայն:

իսմայիլ էֆէնտին հանեց սիկարէթին տուփը, եւ անկէ հատ մը ինծի երկնցնելով՝ ըստւ.

— Հրամմեցէ՛ք, սիկրէթ մը ծինցէք, կ... աղա՛:

— Մեծապէս չնորհակալ եմ, իսմայիլ էֆէնտի՛, բայց կը ցաւիմ որ չեմ կրնար ընդունիլ ձեր հրամցուցած սիկրէթը, քանզի կեանքիս մէջ բնաւ ծխած չեմ, ուր մնաց որ այս հիւանդ վիճակիս մէջ ծխեմ:

— Բայց բանտի մէջ՝ ծխելի աւելի ստիպողական պէտք մըն է, քանի որ մարդ մը հոն աւելի մտահոգ կ'ըլլայ, ու ես կը զարմանամ որ այս հինգ-վեց ամսըւան ձեր բանտարկութեան և աքսորի կեանքին մէջ՝ տակաւին ծխելու պէտքը զգացած չէք, ասիկա արտակարգ համբերատարութիւն մը կ'ենթագրէ ձեր կողմէն:

— Այօ՛, մենք բաւական համբերող ենք, բայց ցաւալի է որ դուք գաղափարնիդ փոխած կը թուիք հայոց համբերատարութեան մասին, և կը կարծէք թէ անոնց համբերութեան չափը լցուած է, և բոլորն ալ Օսմանեան կառավարութեան դէմ ապստամբներ են: Ահաւասի՛կ իմ օրինակս աչքի առջն է. ես Պոլիս գալէ՛ ի վեր իմ ապրուստի գործովս միայն պարապած եմ եւ ոչ ոքի մէկ մազի չափ վնաս հասուցած չեմ, բայց վեց ամիսէ ի վեր կառավարութիւնը զիս բանտէ բանտ եւ աքսորէ աքսոր, չղթաներու և ծեծի տակ կը չարչարէ՝

որպէսթէ ես քօմիթաճի եղած ըլլամ. հիմա դուն ըսէ՛, իսմայիլ էֆէնտի, կը խնդրե՛մ, ասիկա արդարութիւն է. դուն կը հաւատա՞ս որ ես ատանկ գործերու խառնըւած ըլլամ, ի՞նչու պարապ տեղը զիս այնքան տանջեցին, և ո՞վ գիտէ տակաւին ո՛րքան պիտի տանջեն...

— Հաւատացէք, կ... աղա՛, որ շատ կը ցաւիմ ձեր կրած տառապանքներուն համար. գիտեմ և կը հաւատամ որ դուք անմեղ էք, միայն թէ քանի մը սրիկաներու խարուած էք. եթէ դուք առաջին վայրկենին այդ մարդկը կառավարութեան յանձնէիք՝ ամէն բան վերջացած կ'ըլլար. ազատ պիտի արձակուէիք և նոյն իսկ գրամական վարձատրութիւն ալ պիտի ստանայիք, ինչպէս կը յիշէք՝ այն տաեն նախարար պէյը՝ իմ ներկայութեանս՝ խոստացաւ ձեզի դրամ տալ. բայց դուք ընդունեցիք դէպի ձեզ եկած բարիքը և պարապ տեղը ինքզինքնիդ ենթարկեցիք այս կեանքին:

— Կը խնդրեմ, պէ՛յ, ըսէք ինծի՝ թէ արդեօք դուք չէ՞ք համոզուած տակաւին որ էս այդ փնտուուած մարդիկը չեմ ճանչնար:

— Ի հարկէ չենք համոզուիր, քանի որ ամէն բան ստուգուած, վերջացած է:

— Վերջապէս չպիտի՞ համոզուիք որ ես այդ մարդիկը չեմ ճանչնար, և անոնց հետ քօմիթայի ընկեր եղած չեմ:

— Ի՞նչ կ'ըսես կոր, կ... աղա՛, ի՞նչպէս համոզւինք, քանի որ նոյն իսկ քու ընկերներդ ամէն ինչ խոստովանած են, և պատրաստ են քու ներկայութեանըդ ալ հաստատել ինչ գործեր որ ունցած էք միասին:

— իսմայիլ էֆէնտի՛, կը ներէք որ ձեր ներկայութեանը քիչ մը աւելի համբարձակ պիտի վարուիմ, ինչ որ չեմ ըրած ծէֆիդ պէյի և Մէհմէտալի պէյի ներկայութեանը, և նախապէս կը խնդրեմ որ չվիրաւորուիք ըսելիքէս:

— Ո՛չ, ո՛չ, ապահով եղիք, ես ձեզի համակրած եմ

սկիզբէն ի վեր, և վատահ եղիք որ ա՛լ աւելի պիտի համակրիմ եթէ առանց վերապահութեան կատարեալ համարձակութեամբ խօսիք :

— Լա՛ւ ուրեմն, դուք ըսիք թէ իմ ընկերները խոստովանած են ամէն բան : Անչո՛ւշո՞ւ իրրե պաշտօնեայ՝ ձեր իրաւունեքն է ամէն միջոց գործածել պէտք եղած գաղանիքներուն թափանցելու . սակայն այս ձեր «ամէն բան շիտակը խոստովանած են» ըսնելիդ ես փորձով տեսայ որ իրական չէ, իմ աշքիս առջև աղու մը ըսին թէ՝ «ես իր մասին ամէն բան շիտակն ըսած եմ», մինչդեռ ամէն անդամ որ այդ տղան հարցուցած էին, իմ պատասխանս «Չեմ գիտեր, չեմ ճանշնար» եղած էր :

— Հիմա քեզի քանի մը իրողութիւններ ըսեմ, եւ դուն ալ պիտի համոզուիս որ մեր պնդումները պարապ տեղը չեն, դուն ո՛ւ և է անձ հիւանդանոց տարած չե՞ս :

— Դիցուք թէ տարած ըլլամ, ատոր մէջ ի՞նչ մեղք կայ :

— Ես չեմ ըսեր թէ այդ բանն յանցանք է . բայց շիտակն ըսէ՛, դուն չե՞ս եղած լեսցի Գ . . . ը գերմանական հիւանդանոց տանողը :

— Անունը մտքէս ելած է, բայց կը յիշեմ որ Բերանաշարան ունեցած ատենս յաճախորդներէս մէկուն աղդականը տարի հիւանդանոց :

— Ո՞վ էր այդ յաճախորդդ :

— Պոլսեցի երիտասարդ մըն էր, որ իւսկիւտարի կողմը բնակած ըլլալուն՝ խնդրած էր ինձմէ որ իր աղդականը հիւանդանոց տանիմ և երեմն այցելեմ . ես ալ յաճախորդիս հաճոյակատարութիւն մը մատուցած ըլլալու համար ընդունեցի իր խնդրանքը :

— Ի՞նչպէս կ'ըլլայ որ իւսկիւտարի կողմը կը բնակի, և Բերանի ճաշարանիդ յաճախորդ կ'ըլլայ :

— Ատիկա շատ պարզ է, Պէ՛յ, ինքը թէև իւսկիւտար կը բնակէր, բայց գործը Ղալաթիոյ կողմն ըլլալուն՝ ցորեկներն իմ խանութու կը ճաշէր :

— Ո՞ւր էր իր գործին տեղը :

— Բնաւ գացած չեմ իր գործին տեղը, միայն իր ըստածին նայելով՝ ինքը մեքենական ապրանքներու աձէնթ էր, և Ղալաթիա գրասենեակ ունի եղեր :

— Ի՞նչ էր այդ անձին անունը :

— Ինքը ծանօթ էր Պարոն Շամիրամ անունով :

— Իր բնակած տեղն ո՞ւր էր :

— Ո՞չ իր բնակած տեղը գացած եմ երբէք և ո՞չ ալ իր գրասենեակը, միայն կը յիշեմ որ ինքը կ'ըսէր թէ իւսկիւտարցի է և այն կողմը կը բնակի :

— Հիմա կը տեսնե՞ս, Կ . . . աղա՛, այդ Շամիրամ ըստածդ մեր փնտուած Զաւէնն է, զոր գուն կը ճանշնաս եղեր Շամիրամ անունով :

— Ի՞նչ կ'ըսէք կոր, պէ՛յ, մարդ մը քանի՞ անուն կունենայ :

— Դուն չես գիտեր՝ այս քօմիթածիներն ի՞նչ վարպետ բաներ են . անոնց մէջ մարդ կայ որ տասը անուն կը գործածէ . կը տեսնե՞ս՝ թէ ի՞նչպէս որոգայթը ձըդեր է քեզ այդ տղան :

— Բայց, պէ՛յ, որոգայթ լյնալիք ի՞նչ կայ, ես զայն խանութիս յաճախորդ ըլլալու հանգամանքէն զատ՝ ուրիշ ո՞ւ և է կերպով չեմ ճանշնար :

— Այդ Շամիրամը քեզի ո՞ւ և է բան խօսած չէ՞ ըլլանաւ քօմիթափ մասին :

— Ո՞չ, ո՞չ, բնաւ բան մը խօսած չէ ինծի :

— Է՞ն, քանի որ խանութիդ պարզ մէկ յաճախորդըն էր, ա՛լ ի՞նչու կը ծածկէիր զայն ճանշցած ըլլալութ . չէ՞ որ սկիզբէն ի վեր քեզմէ այդ անձը կը հարցընէիք :

— Ո՞չ, պէ՛յ, այդպէս չէ՛, դուք ինծի Պոլսեցի Շամիրամ հարցուցած չէք, այլ միշտ կղզեցի Զաւէն կը հարցնէիք, ու ես հիմա ալ կը պնդեմ որ այդ անունը բոլորովին անձանօթ է ինծի :

— Բայց չէ՞ որ՝ ծննդավայրէդ ետ եկած ատենդ Մէհմէտալի պէյը քանիցս քեզի յայտնած է՝ թէ այդ Զաւէնը Շամիրամ անունով կը ճանցուի եղեր. դուն այդ պարագան իմանալէդ յետոյ, ա՛լ ի՞նչու ուրացար՝ թէ չես ճանչնար:

— Այո՛, պէյ, իրա՛ւ է թէ Մէհմէտալի պէյը քանիցս այդ պարագան յիշեցուց ինձի, բայց մինչև այդ բանի յայտնուիլը՝ թէ Շէֆիդ պէյը և թէ Մէհմէտալի պէյը՝ այնքան ծանր և սոսկալի յանցանքներ վերագըրած էին. այդ անձին, այնքան գէշ բաներու հեղինակ ներկայացուցեր էին զինքը՝ որ ես խոհեմութիւն սեպեցի՝ ատանկ ծանր յանցանքներով բեռնաւորուած մէկու մը ծանօթ չներկայանալ, թէև մինչև այս վայրկեանիս ալ իմ հաւատալս չի գար որ այդ անձը ատանկ գործերու հեղինակ եղած ըլլայ, քանզի շատ ազնիւ մարդու մը երևոյթն ունէր, և խիստ կանոնաւոր կը վճարէր. իր ճաշգինը:

— Մենք ստուգած ենք որ այդ անձը թերա այն ինչ ափարդը մանը կը բնակի եղեր, և դուն շարունակ իր քով կ'երթաս կուգաս եղեր:

— Բոլորովին սխալ է, պէյ, ես ի՞նչ պատճառ ունիմ ծածկելու եթէ իր բնակած տեղը երբէք գացած ըլլամ, կամ ես ի՞նչ պէտք ունէի երթալու. ան կուգար խանութս կը ճաշէր, և ես ալ իմ իրաւունքս գանձելը կը նայէի, անկէ դուրս ի՞նչ կ'ընէր, ո՞ւր կը բնակէր, այդ իմ գիտնալիք բանս չէր:

— Ուրիշ ո՞վ կուգար այդ անձին հետ ճաշարանդ:

— Ուրիշ ոչ ոք չեմ յիշեր որ այդ անձին հետ խանութս եկած ըլլայ, միայն այդ ձեր քիչ առաջ ակնարկած աղան էր, որ օր մը բերաւ՝ ու ըստ թէ իր մօրաքող աղան է, և խնդրեց որ հիւանդանոց տանիմ, հարկ եղած ծախսը տալով:

— Այդ քու հիւանդանոց տարած անձդ հիմա բանտն է. մենք զայն ձերբակալած ատեննիս, իր վրայ գտանք դաշոյն մը, բէվոլվէր մը և բաւական ալ փամփուշտ. ինքը մեզի շիտակը խոստովանեցաւ՝ թէ այդ զէնքերը Քօմիթէն առւած է եղեր իրեն, և ըստ նաև թէ ո՞վ պիտի սպաննէ եղեր: Բայց ես հիմա սպաննուելիք անձին անունը չեմ տար քեզի, կ'ուզեմ որ դուն ինքդ ըստ թէ ո՞վ պիտի սպաննէիք:

— Մեղա՛յ Աստուծոյ, մեղա՛յ Աստուծոյ, ի՞նչ բաներ կը լսեմ կոր, իսմայիլ էֆէնափի՛, զիս ձերբակալած ատեննին այդ տղան հիւանդանոցը մահամերձ վիճակի մէջ պառկած էր և ես յոյս չունէի որ պիտի ապրի, եւ ատկայն իմ աքսոր երթալէս յետոյ, աղէկնալով հիւանդանոցն եղեր է եղեր, զէնք է առած եղեր, մարդ ալ պիտի սպաննէ եղեր, այս բաներն ես ի՞նչպէս կրնամ գիտցած ըլլալ՝ կամ մասնակից եղած, ինչպէս դուք կ'ենթագրէք:

— Մենք գիտենք որ այս բոլոր բաներուն մէջ քեզ անդիտակից գործիք մը ընել ուզած է այդ սատանորդի Զաւէնը. քեզի համար բան չի կայ, դուն միայն քու գիտցածդ շիտակն ըսէ, կը լմննայ ամէն բան:

— Շիտակն այդ է, պէյ, կ'ուզէք հաւատացէք, կ'ուզէք մի հաւատաք. ես ատկէ աւելի ոչինչ գիտեմ: Ես շատ մը յաճախորդներ ունէի, դուք կ'ըսէք որ անոնցմէ մէկը Քօմիթածի է եղեր, ես ի՞նչ ընեմ. եթէ նոյն իսկ ամբողջ յաճախորդներս Քօմիթածի եղած ըլլային և ես չգիտնալով անոնց ճաշ տուած և անոնցմէ դրամ գանձած ըլլայի՝ միթէ պատասխանատու պիտի բանէիք զիս: Ես ծանր հիւանդ մը հիւանդանոց տարած եմ, եթէ ձեզի ներկայանար ատանկ հիւանդ մը միթէ դուք չպիտի օգնէիք ո՛ւ է կերպով, և սակայն այդ հիւանդն աղէկնալէն յետոյ գէշ բաներ ըրած է, կամ պիտի ընէ եղեր, ես ի՞նչ ընեմ:

— Քեզի բան ըսող չի կայ, կ... աղա՛, և ոչ ալ

Քեզ պատասխանատու պիտի ճանչնանք . դուն միայն մեզի ըսէ թէ ուր կը կենայ այդ Շամիրամ կոչուած անձը :

— Իսմայիլ էֆէնտի՛, քեզի վերջին խօսք մը ըսեմ, որ պարապ տեղն այլևս չի յոգնիք . հիմա՝ վերջին անդամն ըլլալով՝ մեր Սուրբ Աւետարանով երդում կ'ընեմ որ ես ձեր ակնարկած գործերէն անտեղեակ եմ, և եթէ ատոնք իրողութիւններ են ես բնաւ մասնակցութիւն չունիմ . սակայն դուք մինչև օրս չէք համոզուած ու հիմա ալ կը տեսնեմ որ յաւիտեանս չպիտի համոզւիք ըսածիս, ուստի ի՞նչու համար պարապ տեղը թէ դուք կը յոգնիք և թէ զիս կը յոգնեցնէք այս խիստ հիւանդ վիճակիս մէջ: Ես կ'ըսեմ ու կը կրկնեմ, որ քօմիթածի եղած չեմ, և ձեր փնտռած անձին տեղն այ չեմ գիտեր . բայց դուք բնաւ չպիտի հաւատաք ասոր . ուրեմն սեպեցէք որ ես թէ՛ քօմիթածի եղած եմ և թէ՛ այդ անձի տեղը գիտեմ ու չեմ ըսեր, ուրեմն ի՞նչ պատիժ որ կ'իյնայ քօմիթածի եղողի մը և իր ընկերոջ տեղը չի յայտնողի մը՝ նոյնն ինձի վճռեցէք, և ամէն բան կը վերջանայ:

— Ի՞նչու ատանկ հակառակը կ'ըսէք, միթէ կառավարութիւնը մէկը կը պատժէ՞ առանց յանցանքի:

— Բայց ի՞նչ ընեմ, ուրիշ ելք չի կայ . Ես «Զեմ գիտեր» կ'ըսեմ, դուք «Գիտես» կ'ըսէք . ասոր վերջը չի գար . ուստի դուք գիտցած սեպեցէք և պատիժ արւէք, կը լմնայ: Եթէ ոչ՝ կախաղան ալ հանէք, ի՞նչ ալ ընէք իմ պատասխանս «Զեմ գիտեր» է, որովհետեւ իրականօրէն ձեր փնտռածները չեմ գիտեր, ա՛լ ի՞նչու կը նեղէք:

— Կը ներէք, եթէ շատ յոգնեցաք, ես հիմա կը վերջացնեմ, և կրկն բժիշկներուն կը պատուիրեմ որ լաւ հոգ տանին . . . Եւ երբ ոտքի ելլես քեզի քանի մը անձեր ցոյց պիտի տանք . Երբ այդ անձերը քեզի ծանօթ ըլլան չպիտի ծածկես:

— Ի՞նչ պատճառ ունիմ իմ ծանօթներս ծածկելու, դուք իմ չճանչցած անձերս զօրով ճանչցնել մի տաք, ինձի ես արդէն իմ ծանօթներս չեմ ծածկեր ձեզմէ:

— Ուրեմն հանգստութիւն կը մաղթեմ ձեզ, մնաք բարով՝ առ այժմ:

— Երթաք բարով՝ իսմայիլ էֆէնտի:

Իսմայիլ էֆէնտին իր հարցումները և ինձմէ ստացած պատասխաններն արձանագրելով՝ ելաւ գնաց: Ես կրկն մնացի այդ մոռացութեան սև անկիւնը: Բժիշկները կը շարունակեն իրենց այցելութիւնները . Թուրք բժիշկն ամէն օր նոր բան մը կը գտնէ ծաղրելու . «Է՛հ, պարո՞ն, ի՞նչպէս կ'երթան սա մեր Հնչակեան գործերը» ելն:

Իսմայիլ էֆէնտիի մեկնումէն յետոյ, անցան չորս օրեր ես: Բաւական լաւ կը զգայի հիմա: Բժիշկները, որ մինչև այդ ատեն կաթէն զատ ուրիշ բան չէին արտօներ, սկսան միս և մսի ջուր յանձնարարել: Բայց գարշելի բան մըն էր այդ միս ըսուածը, զոր քաջառողջ մարդն իսկ ուտելով պիտի հիւանդանար:

Այդ իմ գտնուած խուցիս մէջ ուրիշ անկողին մըն ալ դրին, և թուրք պաշտօնատար մը բերին հոտ պառկեցնելու: Այս մարդուն յանցանքն ալ իր խենթ ըլլալն էր: Եւ ասանկ ընկեր մը ունենալը մէծ բաղդ մըն էր ինձի համար, մանաւադ որ ասոր խենթութիւնը անվընաս ու զուարձալի բնոյթ մը ունէր: Ասոր անունն ալ իսմայիլ էֆէնտի էր, և ինքնիրենս կ'ըսէի թէ վերջապէս իսմայիլներն աւելի լաւ կ'ըլլան Շէֆիդներէն ու Մէհմէտալիներէն:

Անցան քանի մը օրեր ալ: Քանի դէպի աղէկը կ'երթամ այնքան մտահոգութիւնս կը շատնայ, խարազանները և զնտանը միտքս կ'իյնան: Այդ վերջին ծայր յուսահատ կացութեան մէջ՝ երբ դուրսի աշխարհէն ո՛ւ է լուր չունէի, օր մը անակնկալ կերպով խուցիս դուռը բացին, և ներս մտան ինձ այցելող երկու բժիշկները,

ոստիկանատան երկու պաշտօնատարներ, եւրոպական գլխարկով երիտասարդ մը և ժամանակին Շէֆիդ պէջի մօտ զիս պաշտպանելու եկող հայը՝ որ ամերիկական հիւպատոսարանի առաջին թարգմանն էր։ Ա.Լ խնդիրը պարզ էր. այս վերջին երկուքը՝ փրկարար հրեշտակներըն էին որ կուգային զիս դժոխքէն աղատելու, պայմանաւ անշուշտ որ այս անդամ ալ չուրանամ Ամերիկացի ըլլալս։

Երրոպական գլխարկով երիտասարդը կ. Պոլսոյ ամերիկան ընդհանուր հիւպատոսարանի փոխանորդ Պ. Ֆրանք Լ. Տուլին էր (Frank L. Douley), որ ծնած է Մէսէչուսէթ նահանգի Աէլիմ քաղաքը. միջահասակ, կայտառ և իր աչքերէն աշխուժժութիւն ցայտող 28-30 տարեկան տիպար Ամերիկացի մըն էր ան։ Արդէն անձամբ մինչեւ այդ աղտոտ խուցին մէջ գալ զիս գտնելը կը բացատրէր իր կամքի զօրութիւնը։

Թուրք պաշտօնատարներն երկու աթոռ բերին ներս և ըլլալիք քաղաքափարութեամբ մը հրամցուցին հիւպատոսարանի փոխանորդը և թարգմանը որ նստին։ Իսկ իրենք և բժիշկներն հոն ոտքի վրայ կեցան լսելու համար անոնց այցելութեան հետևանքը։ Թուրք բժիշկը զիս մատնանիշ ըրաւ թարգմանին և պաշտօնապէս յայտարարեց։

— Այս է ձեր փնտուած կ... . . . եանը։

Պրն. Տուլի թարգմանին յանձնարարեց որ ինձ հարցընէ թէ Ամերիկա ո՞ր քաղաքը բնակած եմ։ Ես առանց միջոց տալու թարգմանին որ հիւպատոսի ըսածը թուրքերէն լեզուով ինձի հարցնէ և իմ պատասխանս ալ անոր թարգմանէ, իսկոյն անձամբ անդիերէն պատասխանեցի թէ ֊ քաղաքը բնակեր եմ։ Իմ ուղղակի անդինրէնով պատասխանելս որքան հաճելի որ թուեցաւ Պրն. Տուլիին՝ նոյնքան և աւելի տհաճութիւն պատճառեց ոտքի վրայ կեցող թուրք պաշտօնեաներուն։ Պրն. Տուլին շարունակեց։

— Անդիերէն գիտէ՞ք ըսել է դուք։  
— Այո՛, քիչ մը գիտեմ։  
— Շատ լաւ, ուրեմն, այս անձը կը յիշէ՞ք (մատնանիշ ըրաւ թարգմանը)։  
— Այո՛, շատ լաւ կը յիշեմ. ասկէ քանի մը ամիս առաջ ոստիկանական նախարարին մօտ տեսայ զինքը։  
— Է՛հ, այս պարոնը քեզ պաշտպանելու համար դրկուած էր, դուն ի՞նչու ուրացար Ամերիկացի ըլլալդ։  
— Ինքը նախապէս չի յայտնեց թէ Միացեալ Նահանգաց կառավարութիւնը կը ներկայացնէ. ես նոյն իսկ զինքը ոստիկանատան մէկ պաշտօնեան կարծեցի, ու ես չէի ուզեր իմ Ամերիկացի ըլլալս յայտնել մինչեւ որ վատահ չըլլայի թէ Հիւպատոսարանը լուր ունի իմ բըռնը ըլլալուս մասին և զիս պիտի պաշտպանէ, քանզի իմ վրայ ի գործ դրուած խստութիւնները պիտի բազմապատկուէին անտարակոյս, և ոստիկանատան կառկածները պիտի զօրանային իմ մասիս։ Հիմա նախապէս կը խնդրեմ որ ինձ յայտնէք թէ պիտի կրնա՞ք, կամ տրամադրի՞ր էք զիս պաշտպանելու և ասոնց ձեռքէն ադատելու։ Եթէ այո՛, լաւ, այն ատեն ես կրնամ խօսիլ իրեկ Ամերիկացի մը և հայ մը ինչ որ ճշմարիտն է, եւ ինչ որ պատուաւոր քաղաքացի մը պարտի խօսիլ. իսկ եթէ զիս չպիտի պաշտպանէք, այն ատեն ես իրեկ թուրքիացի աղատ եմ իմ վերապահումներս ընել։

— Եթէ ստուգենք Ամերիկացի ըլլալդ անշուշտ պիտի ազատենք քեզ այս տեղէն։  
— Ես իմ քաղաքացի ըլլալուս ապացոյցներն արդէն գրաւոր կերպով հաղորդած եմ կարնոյ և Տրապիզոնի Հիւպատոսարաններուն, որոնք խստացան իմ նամակներս Պոլսոյ գեսպանատան զրկել. կը յուսամ թէ այդ բանն ըրած են. հիմա կը հաստատեմ նոյնը ձեր ներկայութեան, և կ'ըսեմ որ ես օրինաւոր քաղաքացի մըն եմ, և առջի ուրացումս ալ լոկ թիւրիմացութեան մը արդիւնք էր։

— Դուն ասկէ երկու տարի առաջ Պոլիս մտած ա-  
տենդ, ամերիկեան անցագիր ունէի՞ր:

— Այո՛, ունէի:

— Ո՞ւր է հիմա:

— Թուրք ոստիկանութիւնը գրաւած է թէ՛ անցա-  
գիրս և թէ քաղաքացիութեան թուղթս:

— Հապա ի՞նչու նախարարը կ'ըսէ որ դուք Օսման-  
եան անցագրով ներս մտած էք:

— Այո՛, ճիշդ է այդ, թէկ ես ամերիկեան անցա-  
գիր ունէի, բայց իմանալով թէ ո՛ւ է Ամերիկացի հայ չեն  
թողուր թուրքիս մտնել, և ես ալ հիւանդ ըլլալով Պո-  
լիսէն զատ ուրիշ ո՛ւ է յարմար տեղ չունէի երթալու,  
երկու չարեաց փոքրագոյնն ընտրած ըլլալու համար ա-  
մերիկական թուղթերս բօսդին յանձնեցի, իսկ թրքա-  
կան թէզքէրէն դրականս դրի և Պոլիս եկայ:

— Ի՞նչու համար այդքան ատեն Պոլիս մնալով, ե-  
կած և անունդ հիւպատոսարանի մէջ արձանագրել տը-  
ւած չես:

— Ատանկ օրէնքի մը մասին անտեղեակ էի, միայն  
կը կարծէի թէ երր որ անցագրիս օրը վերջանայ, ու  
մինչեւ այն ատեն Ամերիկա վերադարձած չըլլամ պէտք  
է հիւպատոսարան գամ անցագիրս նորոգելու, բայց ան-  
ցագրիս օրը չի լրացած զիս ձերբակալեցին, և ամէն յա-  
րաբերութենէ զրկեցին:

— Ո՞ր դատարանէն ստացեր էիր քաղաքացիութեան  
թուղթդ:

— «Սիրքուիթ Քօրթ» անուանեալ դատարանէն:

— Անցագրիդ թիւը կը յիշե՞ս:

— Այո՛:

— Եթէ ասկից ելես ի՞նչ պիտի ընես, կամ ո՞ւր  
պիտի երթաւ:

— Ուղղակի Ամերիկայ պիտի երթամ:

— Դրամ ունի՞ս այդ նպատակին համար:

— Դրամը խնդիր չէ. ես ասկէ ելելուս պէս,

ազգականներս պէտք եղած դրամը կը հայթայթեն.  
ատկէ զատ՝ ես Պոլսոյ մէջ նշանած մը ունիմ, անիկա  
հետս չառած տեղ չեմ երթար, և կը կարծեմ թէ նշա-  
նածս կարող է երկուքիս ճամբու ծախքն ալ հոգալ:

Այդ միջոցին թարգմանը խնդաց, և Պրն. Տուլին  
դառնալով ըստ:

— Հապա՛, այն ատենն ալ այս միենոյն պահանջը  
կ'ընէր Շէֆիդ պէյէն, և կ'ըսէր. «Մինչև որ նշանածս  
հետս չի տաք ես Ամերիկա չեմ երթար»:

Պրն. Տուլին ալ խնդաց և ըստ:

— Է՛ս, կը կարծե՞ս որ նշանածդ քեզ այս վիճակիդ  
մէջ անսնելէն վերջն ալ պիտի ուղէ հետդ ամուսնա-  
նալ և Ամերիկա երթալ:

— Ո՛չ թէ այս վիճակիս՝ որ շատ լաւ է բաղդատ-  
մամբ ասկէ շաբաթ մը առաջ ունեցած վիճակիս, այլ  
նոյն իսկ Մէհմէտալի պէյի կողմէ կերած խարազաննե-  
րէս անմիջապէս վերջն ալ եթէ զիս տեսնէր՝ կրկին չի  
պիտի մերժէր ինծի ընկերանալ:

— Ի՞նչ կ'ըսես կոր, ըսել է քեզ խարազանա՞ծ են  
հոս:

— Խարազաններուն հաշիւը յետոյ ձեզի կուտամ.  
ի՞նչ կը կարծէք, արդեօք Ամերիկայի հետ կ'ուզէք  
բարդատել այս երկիրը:

— Լա՞ւ ուրեմն, մենք Յ-4 օրէն կուգանք և քեզ  
այս տեղէն անպատճառ կը տանինք:

— Բայց, կը խնդրեմ, քանի որ պիտի տանիք՝ ի՞նչու  
այժմէն չէք տանիր:

— Հիմա վիճակդ դեռ լաւ չէ. բժիշկները կ'ըսեն  
որ չորս օրէն հազիւ ի վիճակի պիտի ըլլաս ասկէ ելե-  
լու:

— Եթէ խնդիրը բժշկուիլն է, ես դուրսը կրնամ  
հիւանդանոց մը երթալ, կամ բժիշկներու այցելու-  
թեամբ ինքզինքս բժշկել տալ: Դուք ժամ առաջ զիս  
այստեղէն հանելը նայեցէք, այստեղ շատ վատ տեղ է,

և մտածեցէք անգամ մը որ այս վիճակիս մէջ կուգան  
անկողնոյս քով զիս ժամերով կը հարցաքննեն :

— ի՞նչ կ'ըստես կոր, ճիշդ այս խոռոչին մէջ՝ այս հի-  
ւանու վիճակովդ կուգան և քեզ կը հարցաքննե՞ն :

— Հապալ՝, գեռ երեք օր առաջ էր որ հարցաքննիչ  
խսմայիլ էֆէնտին եկաւ և ժամերով զիս յոդնեցուց, և  
յայտնեց ալ թէ քիչ մը կազդուրուելէս յետոյ, կրկին  
պիտի հարցաքննեն, ու ես կը վախնամ որ այս քայքայ-  
ւած վիճակովս հարցաքննուելով գէշ հնտեանքներ յա-  
ռաջ գան :

ՊՐՈՆ. ՏԱՐԱԾՈՒՅԻՆ պլահ մը մտածեց, և յետոյ ըստւ.

— Դուն հոգ մի' ըներ , չենք կարծեր որ մեր այցե-  
լութենէն յետոյ՝ քու վրադ ո՞ւ է ձնշում բանեցնել  
պիտի ուզեն . եթէ կը կին գան մօտդ՝ հարցաքննելու ,  
դուն քու ուզած վերապահումներովդ վարուէ . ահա  
մենք կ'երթանք կոր . չորս օրէն կուգանք քեզ տեսնե-  
լու : Մշաք բարո՞վ :

— Կրնա՞մ այլես վստահ ըլլալ՝ որ անպատճառ զիս  
այստեղէն պիտի աղատէք :

— Այսուհետեւ այս պարագաները մեջ ունենալու այդ  
բաին ու «մասք բարով»ը կրկնելով՝ մեկնեցան:

Թուրք պաշտօնեաները և բժիշկներն իրենց «մուրազ»ին չասան, խօսակցութիւնը տեղի ունեցաւ անդլիերէն լեզուով, որմէ բան մը չի հասկցան իրենք ու շատ դժողոհ մնացին:

չամ ի ժակու առջել։ Հիւպատոսի այցելութենէն յետոյ, ամէն բան փոխ-  
ւեցաւ : — «Փիս էրմէնի»ն հիմա «Էֆէնտի» եղաւ : Բժիշկը  
այլևս ոչ միայն չէր ծաղրեր, այլ խիստ ակնածանքով  
կը վերաբերուէր հետո . կ'ըսէր թէ հիացած էր իմ անգ-  
լիերէն գիտնալուս և հիւպատոսի մը հետ այդպէս  
համարձակ խօսելուս վրայ : Բանտապետներն այլևս ին-  
ծի համար ապոպրուած լաւ միսը չէին ուտեր և թա-  
փոն միսերը բերեր, և շարունակ կ'ըսէին . «Էֆէնտիին  
գեղը տուէ՛ք», «Էֆէնտիին ապուրը բերէ՛ք», «Էֆէնտիին

վերմակը բարակէ, կը մոխ, ուրիշ վերմակ մըն ալ բե-  
րէ՛ք», «Եֆէնտիխն ոտքերը չի մսելու համար զյգ մը  
գուլպայ բերէ՛ք»: Ասոնք էին բժիշկներու և հիւանդա-  
նոցի տնօրէինին հրամանները՝ հոն ծառայողներուն . մէկ  
խօսքով հիմա «Եֆէնտի» եղած էինք, որովհետեւ եւրո-  
պական գլխարկի մը մտած էր իսուցու, և Ամերիկայի  
«Քօնովը» «ինկիլինձէ» բաներ մը խօսած էր հետո:  
«Քօնովը» «ինկիլինձէ» բաներ մը խօսած էր հետո:

«Քառով»ը «Խովզրլւ»՝ Հայոց առաջնահանդիպութեան յաջորդող չորրորդ  
Հիւպատոսական այցելութեան յաջորդող չորրորդ  
օրն էր, բժիշկը, պաշտօնեայ մը և Հիւպատոսարանի  
խաւազը ներս մտան: Բժիշկը անգամ մըն ալ քննեց  
բարձրական և արտօնեց որ հագուստներս բերեն: Հիւ-  
բազկերակս և արտօնեց որ հագուստներս գրուած  
պատոսարանի խաւազը ներկայացուց տաճէկրէն գրուած  
թուղթ մը և ըստա: «Այս թուղթը կը բերեմ Շէֆիդ  
պէյլի և հիւպատոսի կողմէն՝ որ թարգման է Փէնտիին  
հետ հիմա նազը պէյլին քովը կը գտնուի: Այս թուղթը  
հետ հիմա նազը պէյլին քովը կը գտնուի: Եւ իրենցմէ  
եթէ ստորագրես քեզ պիտի տանինք»: Եւ իրենցմէ  
մէկը կարդաց թուղթը, որուն պարունակութիւնը հե-  
տեւեալն էր:

«Ես, ... ցի կ... եանս, այսօրուընէ կը ժողովում  
Օսմանեան հպատակութիւնը, և ընդունելով Ամերիբ-  
եան քաղաքացիութիւնը կը մեկնիմ Թուրքիայէն անդամ  
մըն ալ Թուրքիոյ հողը ոտք չի կոխելու պայմանաւ»:

Անշուշտ, չսորորդքել չէր ըլլար, և ես ստորագլ-  
րեցի: Յետոյ հագուելով դուրս ելանք խաւազին հետ  
ու կառք նստեցանք մինչև Ոստիկանատուն: Հոն ուրիշ  
կառք մըն ալ կը սպասէր հիւպատոսին և թարգմանին  
համար, որոնք մեր գալն իմանալով վար իջան նախա-  
րարին քովէն և իրենք ալ իրենց կառքը նստելով՝ բոլո-  
րս մէկ գացինք Բերա Ամերիկեան Հիւպատոսարանը:  
Այն ատեն, հոն կը գտնուէր նաև Խարբերդի այժմեան  
հիւպատոս Տր. Նորթըն, որ երեք ամիսէ ի վեր Պոլիս  
կը սպասէր որպէսզի կառավարութինն իրատէ տար իր  
պաշտօնի հաստատութեան համար: Տր. Նորթըն եղբ ի-  
մացաւ որ զիս աղատած բերած են, շատ ուրախ եղաւ:

Հիմա ա'լ Ամերիկեան հողի վրայ կը գտնուէինք գրեթէ, քանի որ մեր բնակած չէնքին դրան վրայ կը ծածանէր Միացեալ նահանգաց աստեղազարդ դրօշը:

Պրն. Տուլին զիս պաշտօնասենեակը հրաւիրեց՝ հարկ եղած պատուէրները տալու, և ըստ «Քեզի համար խիստ պայմաններ արուեցան, բայց չէինք կրնար օդնել, քանզի գուն քու ձեռքովդ դժուարացուցեր էիր պաշտպանութեանդ գործը, և դեսպանն իրաւունք ունէր մեզի հրաման ընելու որ քեզ իրրե Ամերիկացի չի ճանչնաք և թողունք ճակատագրիդ: Բայց նորէն ուրախ ենք որ ազատեցինք քեզ: Դուն Եգիպտոսին թուրքի անցագրով եկած ես, երկու տարիի մօտ Պոլիս կեցեր և չես եկեր անունդ Հիւպատոսարանի տոմարին մէջ արձանագրել, և երբ՝ ձերբակալուելէդ յետոյ՝ մենք թարգմանը զրկեցինք քեզ պաշտպանելու, դուն անոր ըսեր ես թէ Թուրքիացի ես, ալ ի՞նչպէս կրնայինք քեզ պաշտպանել: Հիմա քեզի համար պայման դրուած է որ Հիւպատոսարանի գոնէն բնաւ դուրս պիտի չելլես, մինչև որ առողջանաս, և ապա ասկից ուղղակի նաւ պիտի երթաս: Ուրեմն քեզի կը յանձնարարեմ որ իմայս տեղէն բացակայ եղած ատենս չըլլա՛յ թէ դուրս ելլես, ո՛չ թէ անոր համար որ այդպէս պայման դրուած է, այլ կը կասկածիմ որ մինակդ փողոց ելլելուդ պէս՝ կրկին կը ձերբակալեն կը տանին, ու վերջն ալ մեզի պատասխանատու կը բռնեն»:

Պրն. Տուլի՛, ըսի, հիմա այստեղ ամերիկական հողի վրայ կը գտնուինք այլես, ուստի կեղծելու բնաւ պէտքը չեմ զգար, և ձեզի իրրե Հայ-Ամերիկացի մը՝ պատույ խօսք կուտամ որ առանց ձեր գիտութեան և հրամանին Հիւպատոսարանի գոնէն դուրս պիտի չելլեմ: Միայն չմոռնանք որ պէտք եղած պատեհութիւնը պիտի տաք որ երթալիք օրս նշանածս ալ հետս ունենամ:

— Վերջապէս առանց անոր շպիտի երթաս:

— Ո՛չ, չեմ ուզեր երթալ, և ձեր ինձ ըրած պաշտպանութիւնն ալ կատարեալ եղած պիտի չըլլայ՝ եթէ այդ առթիւ պէտք եղած գիւրութիւնը չի տաք ինձ:

— Լա՛ւ ուրեմն, նշանածիդ և ուրիշ ազգականներուդ հասցէն տուր՝ որպէսզի խաւազները զրկենք լուր տալու՝ որ գան հոս և քեզի պէտք եղած հոգատարութիւնն ընեն:

Հասցէները տուի: Խաւազները գացին բարեկամները կանչելու, իսկ Պրն. Տուլին ուզեց որ իրեն պատմեմ ինչ որ քաշած եմ ոստիկանութեան ձեռքը. թարգմանն ալ հրաւիրեց որ ինծի օգնէ երբ անգլիերէնս անբաւական ըլլայ ինքզինքս հասկցնելու: Պրն. Տուլին պատմեցի բոլոր գլխէս անցածները, զորս ի վերջոյ գրի առնել տուաւ ինձ, և ընդօրինակեց Հիւպատոսարանի տեղեկագրութեան շարքին մէջ:

Հատ չանցած՝ դուռը զարնուեցաւ: Ես գացի բանալու, եկողը նշանածս էր՝ իր ազգականներէն մէկուն հետ: Երկուքն ալ չճանչցան զիս, և ինծի կը հարցոնէին թէ «...ցի կ...ը հո՞ս է»: — «Այո՛, հոս է, կ'ըսեմ», ներս հրամմեցէք: Զայնէս կը ճանչնան որ ես ինքս եմ իրենց փնտուած անձը, և յանկարծակիի կուգան. իրենց դէմ գտնուածը կմախք մըն էր պարզապէս:

Քիչ յետոյ, ուրիշ ազգականներ ալ եկան՝ որոնք խկոյն հանգստութեանս համար հարկ եղած բոլոր պէտքերը հոգացին:

Հիւպատոսարանի մէջ մնացի 20 օր: Առողջութիւնս բաւական վերստացայ, բանտերու և զնտաններու աղտեղութենէն մաքրուեցայ: Պրն. Տուլին ամէն դիւրութիւն տուաւ գործերս կարգի գնելու այդ քսան օրուան միջոցին: Անիկա միշտ խաւազ մը կուտար ինձ ընկերանալու՝ չուկան կամ Պատրիարքարան երթալ ստիպւած պարագայիս: Եւ երկուշաբթի օր մըն ալ նշանակ-

ւած էր Բերախ Սուրբ Երրորդութիւն Եկեղեցւոյ մէջ  
մեր պսակի արարողութիւնը կատարուելու :

Աչ ոքի հրաւիրագիր զրկուած չէր՝ պսակին ներկայ  
գտնուելու, և սակայն ծանօթներու և անծանօթներու  
խուռան բազմութիւն մը լեցուած էր Եկեղեցին : Թաղին  
մէջ բերնէ-բերան տարածուած էր թէ Ամերիկայի դես-  
պանը Հայ տղայ մը աղատեր է Թուրքին ձեռքէն, և իր  
հովանաւորութեան տակ ամուսնացնելով Ամերիկա պի-  
տի զրկէ : Այս նորօրինակ բանը հետաքրքրիներու մեծ  
բազմութիւն մը բերած էր : Թէ մենք Եկեղեցին ար-  
ժանավայել նուէր մը տալու փիճակին մէջ չէինք, բայց  
գիտնալով որ օտար հիւպատոսներ ներկայ պիտի ըլլան  
պսակի արարողութեան՝ պէտք եղածին պէս զարդարած  
էին խորանը, վառած էին մոմերը և ջահերը, և հիւպա-  
տոսներու ու թարգմաններու համար մասնաւոր գոր-  
գեր փռած էին դասը :

Նշանածս իր ծնողաց և աղջականներուն ընկերակ-  
յութեամբ իր բնակարանէն՝ ես ալ ամերիկեան երկու  
հիւպատոսներու, երկու թարգմաններու և խաւազնե-  
րու ընկերակցութեամբ Հիւպատոսարանէն Եկեղեցի գա-  
ցինք : Օտար հիւրերը տարին իրենց համար պատրաստ-  
ւած տեղը, և Բերախ երկու քահանաները կատարեցին  
մեր պսակը : Երբ արարողութիւնը վերջացաւ, Պրն .  
Տուլին և Տր . Նորթընը ամենէն առաջ եկան, և իբրեւ  
իրենց աղատած սաները՝ փեսին ու հարսին ճակատները  
համբուրեցին : Ծանօթ և անծանօթ բոլոր ներկաները  
ձեռքի սեղմումով չնորհաւորեցին մեր ամուսնութիւնը  
և խնդակցութիւննին յայտնեցին մեր աղատաման առ-  
թիւ : Յետոյ ես՝ խաւազներու ընկերակցութեամբ Հիւ-  
պատոսարան դարձայ, և կինս ալ իր ծնողացը հետ ի-  
րենց տունը գնաց :

Երկու օր վերջը Պրն . Տուլին մեզ զրկեց Դեսպա-  
նատուն նոր անցագիր առնելու՝ քանզի Թուրքերն առ-  
ջի անցագիրս կորսանցուցեր էին :

Դեսպանատան գործակատար Պրն . Լաիօս Կրիսքըմը  
նոր անցագիր մը տուաւ : Հետեւեալ առտուն, Պրն . Տու-  
լին կառք մը վարձել տալով՝ զրկեց հարսը Հիւպատո-  
սարան բերել տալու համար, և ինք ու Տր . Նորթընը  
վերստին մեր ճակատն համբուրելով կառք նստեցուցին  
մեզ, և երկու խաւազներն ալ հետերնիս դնելով՝ պատ-  
ւիրեցին անոնց որ ապահով, տանին մեղ և մինչեւ որ  
նաւը չի մեկնի իրենք չի վերադառնան :

Հիմա յաշս թուրքերու առջի «փիս կեավուր»ը չէի-  
ամէն բան փոխուած էր, բաւական առողջ էի, վրայ-  
գլուխս մաքուր, եւրոպական հագուստ հագած և Փէսը  
նետելով գլխարկ դրած էի : Հիւպատոսարանի երկու  
խաւազներն իրենց համազգեստով մեզի կ'առաջնորդ էին :


Նաւ նստելու համար պիտի անցնէինք ճիշդ միե-  
նոյն տեղէն ուսկից անցած էի Տրապիզոննէն իրեւ կա-  
լանաւոր եկած ատենս, ու պիտի անցնէի միենոյն պաշ-  
տօնեաներուն առջևէն՝ որոնք ամիս մը առաջ նոյն տե-  
ղը զիս կը նախատէին ու կը հալած էին : Ես կը յիշէի  
պաշտօնեաներու գէմքերը, քանզի անոնք միենոյն գա-  
զաններն էին, բայց անոնք չէին կրնար երեակայել իսկ  
որ ես՝ ամիս մը առաջ իրենց նախատանաց առարկայ ե-  
ղող «փիս էրմէնի»ն եղած ըլլամ : Ես շատ փոխուած  
էի հիմա, «էֆէնտի»ութեան բարձրացեր էի, որովհետեւ  
զօրաւոր դրօշակ մը իր հովանին տարածած էր վրաս :  
Երբ ներկայացանք անցագրերը քննող և արձանագրող  
պաշտօնեային, և երբ ամերիկական անցագիրս երկըն-  
ցուցի թուրքին՝ անմիջապէս առաւ, ակնածանքով մը  
արձանագրեց շուտով և ոտքի կանգնելով՝ անցագիրս  
ինծի երկնցուց, խիստ խոնարհական ձեռով մը «Պույու-  
րըն, էֆէնտի՛մ», լսելով : Նոյն եղանակաւ վարուեցաւ  
նաև մաքսատան պաշտօնեան՝ սնտուկները քննած պա-  
հուն : Երբ գործերնիս վերջացաւ, և դէպի քարափ կը  
քալէինք մակոյկ նստելու, տեղոյն ոստիկանապետն  
խիկոյն վազեց և հոտ խոնուած բեռնակիրներն ու մա-


կուկավարները մէկդի ընելով ճամբայ բացաւ՝ «Օլա՛ն,  
կէրի՛ տուրըն, եօ՛լ աշըն, էֆէնտի կէչսին», պոռալով:  
Մտքովս կ'ըսէի թէ «Ես միւնցն մարդն եմ որ ամիս  
մը առաջ կը քաշկուտէիք ասկէ, իսկ հիմա գլխուս եւ-  
րոպական գլխարկին առջև կատու դարձած էք»:

Ոստիկաններն ամէն օգնութիւն և ծառայութիւն  
մատուցին որ մենք հանգիստ կերպով նաւ նստինք:

Խաւազներն ընկերացան մինչեւ նաւ, և սպասեցին  
մինչեւ մեկնելիք վայրկեանը: Նաւը սուլեց. խաւազնե-  
րըն իրենց վերջին շերժաք բարո՛վան ըսելով՝ հեռացան:

Ու մենք ալ մեր վերջին «Մնաս բարո՛վան ըսինք  
Զնտաններու Աշխարհին:





9m 1n

D 421  
M 0

88.8m 89.8m



37.069